

Հայկական գիտակիետագործական համակաց  
Armenian Research & Academic Repository



Այս աշխատանքը պրեսազգային և թերթագրական մասնակիցների  
ոչ առևտության հայտապահության 3.0 արշավագրավ

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-  
ShareAlike License 3.0 Unported (CC BY-NC-SA).

Դա է պարզ էս.

Կատարելու և սեղմանելու համար պահպան և բարեկարգ վեճակ  
կատարելու համար պահպան և բարեկարգ վեճակ

You are free to:

Հաստիք - <http://creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/>:

Տպագիր - <http://creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/>:

# ԹԱՐՁԻԿԻՆ ԳԻՒԳԼ

ԽԱՉՄԵՅ

ԱԼԵՔՍԱՆ ՄԿՐՏՉՉԵԱՆ

(Ա.Ե.ԲԱ)

Ա. ՏԱՐԻ



Հայաստանի թիւն

Ա. Ռ Ե Վ

B. P. ■■■■■

STAMBOUL.

Տարբար թիւն

Ա. Ռ Ե Վ

Առաջ Ալի ճամսէսի, 39

Կ. ՊՈԼԻ

Գ 9 2 6



ՅԱՌԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

ԹՎՈՒԹՎԱԾ Է 1987 թ.

## ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Յաւակնութիւն չունինք թէ անթերի  
գործ մըն է որ հրապարակ կը հանենք,  
և սակայն այն համոզումը ունինք որ, այս  
աշխատութեամբ ջանացած ենք ամփոփել,  
կարելի միջոցներով, զանազան շրջաննե-  
րու ընթացքին, հայ մարզիկներու ձեռք  
բերած բոլոր յաջողութիւնները :

Պիտի փափաքէինք աւելի մեծ և աւելի  
լայն չափով՝ զբաղիլ մանաւանդ միջազ-  
գային զանազան խաղերով, սակայն դժ-  
բախտաբար այս տարի այսքանով է որ կը  
գոհանանք, այն խոր հաւատքը ունենալով  
որ, յառաջիկայտարի պիտի կընանք աւելի  
ընդարձակ կերպով անդրադառնալ այդ  
խաղերուն :

Այս տարի խօսած ենք միայն այն  
խաղերու մասին, որոնց մէջ՝ ունեցած  
ենք մեր ներկայացուցիչները :

Յաջորդով պիտի ունենանք աւելի  
ճոխ բաժին մը, ուր պիտի տանք բոլոր  
մարզական միութիւններու գործունէու-  
թիւններուն նկարագրութիւնը :

Պիտի ունենանք նաև մարզական գրա-  
կան, մարզական երգիծական և մարզա-


կան-առողջապահական բաժիններ, կարող  
և սիրուած գրողներու աշխատակցու-  
թեամբ :

Կը սիրենք յուսալ թէ բոլոր մարմնա-  
մարզական ընկերութիւններ և հին ու նոր  
մարզիկներ, պիտի աջակցինի մեզ, դրկե-  
լով մեզի համառոտ տեղեկութիւններ իրենց  
գործունէութեան և յիշատակներու մա-  
սին : Ու այսպէսով, գոնէ փոքր չափով ծա-  
ռայած պիտի ըլլանք հայ մարզաշխարհին :


ԽՄԱՍԳՐՈՒԹԻՒՆ



# ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԵՐՈՒ ՊԱՏՄԱԿԱՆԸ



Հին Յունաստանի Եղիս քաղաքի Ողիմպիա գիւղին դաշտավայրին մէջ էր որ Հելլէնները Ողիմպիական խաղեր կը կազմակերպէին։ Այդ խաղերուն հիմնադիրը կը համարուի մարմնական քաջութեան չաստուածը Հերակլէս։ Այդ խաղերու մասին միայն պատմագիրներու վկայութեամբ է որ կը գոհանանք։ Քրիստոսէ ութը դար առաջ էր որ առաջին անգամ ողիմպիական խաղերը վերջնական ձեւ մը առին։ Որոշուեցաւ չորս տարին անգամ մը կատարել այդ խաղերը։ Իւրաքանչիւր քառամեայ շրջան կը կոչուէր Ողիմպիաս և կը ծառայէր իրր յունական թուական։ Միջանկեալ կերպով ըսենք թէ այդ Ողիմպիականներու թուականները ձշղել կարելի եղած է։ Այս հանդէսները մեծ և նուիրական արժէք մը ունէին հին Հելլէններու մօտ։ Մրցումներէն ամիսներ առաջ, մունետիկներ կը ծանուցանէին մրցման օրն ու վայրը և բոլոր ցեղերը — որոնք միշտ իրարու հետ կոռուի մէջ էին — ամիս մը զինաղաղար կը յայտարարէին, մասնակցելու համար այդ խաղերուն։ Այս հրամաններուն անսաստողները կառավարութեան կողմէ խիստ ծանր սրատիժներու կ'ենթարկուէին։ Յունաստանի բոլոր կողմերէն ժողովուրդը մրցման վայրը կը դիմէր, տեսնենելու համար այդ խաղերը, որոնք հինգ օր կը տեւէին, Մրցորդները, խաղերէ առաջ, բոլոր չաստուածներու անունով երդում կ'ընէին, ըսելով որ պիտի յարգեն կանոնները և պիտի հնագանդին որոշումներուն։ Ողիմպիականներուն բոլոր տեւողութեան ատեն, հարուստ, գերի, աղքատ, իշխան, հաւահաւասար արժէք մը ունէին։ Մրցումներուն մէջ յաղ-



Ա մ ե ր ի կ ա ց ի Բ Ա Տ Օ Ք



Ա մ ե ր ի կ ա ց ի Զ Զ Պ Օ Ր Կ

թական ելլողները մեծ հանդիսաւորութեամբ կ'առաջնորդուէին աշխարհիս եօթը հրաշալիքներէն մէկը եղող Արամազդի տաճարը, ուր գրուած չԱստուածին պատկերին առջեւ կը ծնրադրէին և կ'ստանային իրենց մրցանակը եղող վայրի ձիթենիի ձիւղ մը :

Մարզիկներէն զատ, այդ խաղերուն կրնային մասնակցիլ պատմիչներ, բանաստեղծներ, աշուղներ, և թատերագիրներ, որոնք հրապարակաւ իրարու հետ մրցելով, մրցանակներ կ'ստանային : Յաղթականներուն արձանները կը կանգնուէին թէ՛ մարզադաշտին և իրենց ծննդավայրին մէջ : Անոնք ովաննաներով կ'ընդունուէին և ամէն տեղ սկատուի կ'արժանանային : Յունաստանէն ետք Հոռմ փոխազրուեցաւ մարզանքը, և Ներոն է որ առաջին մարզարանը հիմնեց հոն :

Անկէ յետոյ, նորէն պատմութեան անցան այս խաղերը մինչեւ որ 1892ին Պառոն Բիէր տը Քուպէրթէնի նախաձեռնութեամբ գումարուած միջազդային ժողով մը որոշեց շարունակել այդ հանդէսները, ամէն չորս տարին անգամ մը կատարելու համար :

Առաջին Ողիմպիականը, ի յարգանս այդ խաղերու հիմնադրին, տեղի ունեցաւ Աթէնքի մէջ 1896ին, Բ.ը՝ Բարիղի մէջ 1900ին, Գ.ը՝ Սէն Լուիի մէջ 904ին, Դ.Ը՝ 1908ին Լոնտոնի մէջ, Ե.Ը՝ Աթօքհօլմի մէջ 1912ին, Զ.Ը՝ որ 916ին Պերլինի մէջ տեղի պիտի ունենար, պատերազմին պատճառով՝ տեղի չունեցաւ, Է.Ը՝ 1920ին Անվէրսի մէջ և Ը.ն ալ՝ 1924ին նորէն Բարիղի մէջ : 1906ին Աթէնքի մէջ նորէն Ողիմպիական խաղեր տեղի ունեցան : Ստորեւ կուտանք այդ խաղերուն ամփոփ արդիւնքները .



## ԹՈԶՈՂ ՄԱՐԴԸ



Աճվերսի եւ Բարիզի Ողիմպիականերու  
եւ աշխարհի ախոյեան  
Ֆիճլանտացի Բ.Ա.ՕՎ.Օ ՆՈՒՐՄԻ






1924ի Միջազգային Ռդիմալիականին 100 մերգի  
ախոյեան Ապրահամս (անգլ.) յաղբուքենեն վերջ կ'ըն-  
դունի առխարիի ախոյեան Ամերիկացի ԲԱՏՕՔի շնոր-  
հաւորութիւններ :





1924ի Միջազգային Ողիմպիականին մեկ քայլ  
ցատկելու ախոյեան

ՍԵՐԱՄՆՈՐՔ ՀՈՒՊԱՐՏ



Գերման ճշանաւոր արագավազ  
Հ Ա Ի Պ Ե Ն



Շուկացի վազողներեն Վ. Ի Տ



Միջազգային Ողիմպիականի արգելարտաւի  
ախոյեաններէն

Գանատացի Թ Օ Մ Ս Ը Ն

## Գ Ո Ւ Թ Ա Պ Լ Ի

ՄԻԶԱԳԻԱՅԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ



Ֆութպոլի միջազգային ախոյեանու թեան մրցում՝  
ները 1908ին Հոնտոնի Ողիմպիականին առեն է որ  
առաջին անգամ յայտագրին մաս կազմեցին և հետեւ-  
եալ արդիւնքները տուին . —

ՀՈՆՏՈՆԻ ՄԵՋ 1908 ԻՆ

Եօթը ազգեր մասնակցած էին, որոնցմէ Հուն-  
դարիա և Պօհէմիա չկրցան զրկել իրենց խումբը, իսկ  
Ֆրանսա զրկեց երկու խումբեր արդիւնքները եղան . —

Անգլիա	յաղթող Շուէտի	1ի դէմ 12 կօլով
Հունաստա	» Հունգարիոյ	բացակայ
Տանըմարքա	» Ֆրանսայի (Բ.)	0ի դէմ 9 կօլով
Ֆրանսա (Ա.)	» Պօհէմիայի	բացակայ

( Տ ը մ ի - Ֆ ի ն ա լ )

Անգլիա	յաղթող Հունաստայի	0ի դէմ 4 կօլով
Տանըմարքա	» Ֆրանսայի (Ա.)	1ի դէմ 17 կօլով


Ֆ ի ն ա լ		
Անգլիա	» Տանըմարքայի	0ի դէմ 2 կօլով

ՍԹՈԲՀՈԼՄԻ ՄԵՋ 1912 ԻՆ

12 ազգեր մասնակցեցան և հետեւեալ արդիւնքը  
ձեռք բերին . —

Ա. Շ]Ր Ձ Ա ն

Հունաստա	յաղթող Շուէտի	3ի դէմ 4 կօլով
Աւստրիա	» Գերմանիոյ	1ի դէմ 5 կօլով
Ֆինլանտիա	» Իտալիոյ	2ի դէմ 3 կօլով
Նորվէկիա	» Ֆ անսայի	բացակայ



1920ի Միջազգային սլովակացիական փառականության ժամանակակից պատճենները՝ կողմանը

Բ. Երջան

Հոլանտա	յաղթող	Աւստրիոյ	1ի դէմ 3 կօլով
Տանըմարքա	»	Նորվեգիոյ	0ի դէմ 7 կօլով
Ֆինլանտիա	»	Ռուսիոյ	1ի դէմ 2 կօլով
Անգլիա	»	Հունգարիոյ	0ի դէմ 7 կօլով

( Տ ը մ ի - Ֆ ի ն ա լ )

Անգլիա	»	Հոլանտայի	1ի դէմ 4 կօլով
Տանըմարքա	»	Ֆինլանտայի	0ի դէմ 4 կօլով

Ֆ ի ն ա լ

Անգլիա	»	Տանըմարքայի	2ի դէմ 4 կօլով
--------	---	-------------	----------------

ՊԵՐԼԻՆԻ ՄԵԶ 1916ԻՆ

Պատերազմի պատճառով տեղի չունեցաւ :

ԱՆՎԵՐՍԻ ՄԵԶ 1920ԻՆ

15 ազգեր մասնակցեցան և հետեւեալ արդիւնքը  
ձեռք բերուեցաւ . —

Ա. Երջան

Սպանիա	յաղթող	Տանըմարքայի	0ի դէմ 1 կօլով
Հոլանտա	»	Լիւքսէնպուրի	0ի դէմ 3 կօլով
Շուէտ	»	Յունաստանի	0ի դէմ 9 կօլով
Չեխերը	»	Սերպերուն	0ի դէմ 7 կօլով
Նորվէկիա	»	Անգլիոյ	1ի դէմ 3 կօլով
Իտալիա	»	Եգիպտոսի	1ի դէմ 2 կօլով
Ֆրանսա	»	Զուիցերիոյ	բացակայ

Բ. Երջան

Պելծիքա	»	Սպանիոյ	1ի դէմ 3 կօլով
Հոլանտա	»	Շուէտի	4ի դէմ 5 կօլով
Չեխերը	»	Նորվէկիոյ	0ի դէմ 4 կօլով
Ֆրանսա	»	Իտալիոյ	1ի դէմ 3 կօլով



ՆԱԶՅԱՐԻ  
Ուրուգանացի խումբին ԽՄԲաղետը

( Տ ը մ ի - Ֆ ի ն ա լ )

Պ Ե Լ Ծ Ի Ք ա ս	Հ Ա Պ Թ ո ղ	Հ Ո Լ Ա Ն Ս տ ա յ ի	0 ի դ է մ 3 կ օ լ ո վ
Զ ե խ ե ր ը	»	Ֆ ր ա ն ս ս ա յ ի	1 ի դ է մ 4 կ օ լ ո վ

Ֆ ի ն ա լ

Պ Ե Լ Ծ Ի Ք ա ս	»	Զ ե խ ե ր ը	0 ի դ է մ 2 կ օ լ ո վ
-----------------	---	-------------	-----------------------

Բ Ա Ր Ի Զ Ի Մ է Զ 1924 ի ն

22 ազգային խումբերու մասնակցութեամբ հետեւ եալ արդիւնքը առաջ եկաւ .

Ա. Շ ր ջ ա ն

Ի տ ա լ ի ա	Հ ա պ թ ո ղ	Ս պ ա ն ի ա յ ի	0 ի դ է մ 1 կ օ լ ո վ
Զ ո ւ ի ց ե ր ի ա	»	Լ ի թ ո ւ ա ն ի ո յ	0 ի դ է մ 9 կ օ լ ո վ
Ա մ ե ր ի կ ա	»	Է ս թ օ ն ի ո յ	0 ի դ է մ 1 կ օ լ ո վ
Զ ե խ ե ր ը	»	Թ ո ւ ր ք ի ո յ	2 ի դ է մ 5 կ օ լ ո վ
Հ ո ւ ն գ ա ր ի ա	»	Բ ո լ օ ն ի ա յ ի	0 ի դ է մ 5 կ օ լ ո վ
Ո ւ ր ո ւ կ ո ւ ա	»	Ս ե ր պ ե ր ո ւ ն	0 ի դ է մ 7 կ օ լ ո վ

Բ. Շ ր ջ ա ն


Հ ո ւ ն ս տ ա	»	Մ ո ւ մ ա ն ի ո յ	0 ի դ է մ 6 կ օ լ ո վ
Ի ր լ ա ն ս տ ա	»	Պ ո ւ լ կ ա ր ի ո յ	0 ի դ է մ 1 կ օ լ ո վ
Շ ո ւ է տ	»	Պ ե լ ծ ի ք ա յ ի	1 ի դ է մ 8 կ օ լ ո վ
Ի տ ա լ ի ա	»	Լ ի ւ ք ս է մ պ կ ի	0 ի դ է մ 2 կ օ լ ո վ
Ֆ ր ա ն ս տ	»	Լ ի թ օ ն ի ա յ ի	0 ի դ է մ 7 կ օ լ ո վ
Ո ւ ր ա կ ո ւ ա	»	Ա մ ե ր ի կ ա յ ի	0 ի դ է մ 3 կ օ լ ո վ
Ե գ ի պ տ ո ս	»	Հ ո ւ ն գ ա ր ի ո յ	0 ի դ է մ 3 կ օ լ ո վ
Զ ո ւ ի ց ե ր ի ա	»	Զ ե խ ե ր ը	0 ի դ է մ 1 կ օ լ ո վ

Գ. Շ ր ջ ա ն

Շ ո ւ է տ	»	Ե գ ի պ տ ո ս ի	0 ի դ է մ 5 կ օ լ ո վ
Ո ւ ր ո ւ կ ո ւ ա	»	Ֆ ր ա ն ս ս ա յ ի	1 ի դ է մ 5 կ օ լ ո վ
Զ ո ւ ի ց ե ր ի ա	»	Ի տ ա լ ի ո յ	1 ի դ է մ 2 կ օ լ ո վ
Հ ո ւ ն ս տ ա	»	Ի ր լ ա ն ս տ ա յ ի	1 ի դ է մ 2 կ օ լ ո վ

Մ ա ր զ ի լ ի մ ։ Դ ի ր ք ը

2





: յվեճուղի Դարպահում վծստ ոգ Լոգնցու Լկազդ յազք արցուկանսածու ցրաւուփ  
Ար տա ւոնձակ Մուլուց ոոր Վյուկիվիրկւս կուսիուց յո  
ՇԱՄԿՍ Վ 10ԵՖԿՍ Դ ՎԵՐԵՇՐ ԱՌԱՋԳ

( Տ ը մ ի - Ֆ ի ն ա լ )

Զուիցերիա յաղթող Շուէտի 0ի դէմ 1 կօլով  
Ուրուկուա » Հոլանտայի 1ի դէմ 2 կօլով

Ֆ ի ն ա լ

Ուրուկուա » Զուիցերիոյ 0ի դէմ 3 կօլով

Ինչպէս կը տեսնուի արդէն, Անգլիացիք չմաս-  
նակցեցան ախոյեանութեան մրցումներուն. միայն  
մարզիկներով մասնակցեցան Ողիմպիականին,

Այս խաղերէն զատ, հեծելանիւի, թէնիսի, լո-  
ղալու, ոըկպիի, ձմեռնային խաղերու ախոյեանու-  
թեան մրցումներ եւս տեղի ունեցած են: Բայց  
տեղոյ անձկութեան պատճառով յաջորդ տարի է որ  
պիտի տանք այդ բոլոր խաղերուն ամփոփ տեսու-  
թիւնը: Միայն աթլէթիք խաղերու և կոփամարտի  
մասին կուտանք համառոտ տեսութիւններ:





Աշխարհի համայնքության գելական համաժամօք  
ՄԲԱՐԹԱ. ԽՈՒՄԲԱՀ



Ա Լ Ա Վ Ե Ա Ի Խ Ո Ւ Մ Բ Ը

որ Զեխոսկավ Ֆուլքովի ախոյշանութիւնը ձեռք բերաւ այս տարի

Պոլիս այցելող Միջազգային Խումբերէն



ԲՈԼՈՆԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

որ յաղթեց քուրք ազգային խումբին



Ա Թ Լ Է Թ Ի Ք Խ Ա Ղ Ե Թ

Ուզեցինք իւրաքանչիւր խաղերու և փորձերու  
մասին պատկերներ եւս տալ, սակայն զանազան պատ-  
ճառներով չկրցանք գոհացնել մեր փափաքը։ Միայն  
ջանացինք հետեւեալ քանի մը էջերուն մէջ տալ  
Աղիմպիտական խաղերու մաս կազմող բոլոր աթլէթիք  
խաւերու մասին հակիրճ և ամփոփ տեղեկութիւններ։

## ՍԿԱՒԱԹԱԿ ՆԵՏԵԼ

Հին Յունական մարմարթանքի պատմութեան  
մէջ աչքի զարնող երկու կարեւոր խաղերէն մին  
սկաւառակ (*disque*), իսկ միւսն ալ նիզակն է (*ja-  
velot*): Բլլա՛յ Ողիմպոսի, ըլլայ Մբարթաի մէջ  
կանգնուած յաղթականներու արձանները նիզակ կամ  
սկաւառակ նետողներու ձեւով է որ շինուած են:

Այդ ատենուան յաղթականները, Ողիմպականներու  
մէջ Բէնթատլօնի մրցումները շահած ատեննին «Մար-  
զիկ» կը կոչուէին. իրաւ է որ հին յունական և այսօր-  
ուան Բէնթատլօնները իրարմէ շատ տարբեր են:

Հինը սկաւառակ, նիզակ, ըմբշամարտ, Մարա-  
թօն և ցատկելներէ կը բաղկանար: Նորին մէջէն  
ըմբշամարտին տեղը 200 մէթրի վազքը, Մարաթօնին  
տեղ 1500 մէթրի վազքը և ցատկելուն տեղ ալ ուժով  
մէկ քայլ ցատկելու մրցումները դրուած են, պահե-  
լով նիզակն ու սկաւառակը:

Մեր մէջ դժբախտաբար քիչ են նետեւողները,  
բայց հին ատենները երբ չկային ուրիշ մրցումներ,  
այս խաղերով է որ կ'զբունէին:

Հոմերոս կը պատմէ թէ, Աքիլլէս՝ ամրան ատեն  
անընդհատ կոռւող զօրքերուն, ձմեռը՝ մարզարաններու  
մէջ, սկաւառակ և նիզակ նետելու փորձեր և մար-  
զանքներ ընել կուտայ եղեր:

## Ի՞ՆՉ Է ՍԿԱՒԱԹԱԿԸ

Հին յունական պատմութեան մէջ սկաւառակի  
մասին զանազան պատմութիւններ կան: Իրը թէ այն  
ատեն սկաւառակները մարզիկներու ոյժին համեմատ  
ծանրութեամբ և մեծութեամբ կը շինուին եղեր.  
օրինակի համար, Քրօթոնցի Միլօնի սկաւառակը ոչ  
ոք տեղէն կրնայ շարժել եղեր. իսկ Բօլիտա-

մասի սկաւառակն ալ հազիւ թէ երկու հոգի ուսերնին առած մարզադաշտ կը բերեն եղեր : Բայց ասոնք հին Յունաստանի ամենանշանաւոր մարզիկներն էին . Ներկայիս՝ Վատիկանի թանգարանը գտնուող սկաւառակը կայծքարէ շինուած և եօթը քիլօ կը կշռէ : Հիմակուան խաղերուն ատեն դործածուածը 2-3 քիլօի չափ է . շրջագիծը 22 սնդ . , մէջտեղի փայտի մասը չորս , եղերքներն ալ երկու սանդիմ են :

### ԽԵԶՊԻՍ ԿԸ ՆԵՑԵՆ

Հոմերոս թէեւ կը պատմէ հին Յունաստանի մէջ նետուած սկաւառակի ձեւը , և սակայն Բարիզ Լիւքսէնպուրկի պարտէզը գտնուող Արքիրամասի արձանը սկաւառակին գետնին ի'նչպէս վերցուիլը , իսկ Լուվրի թանգարանին մէջ գտնուող Տիսխոպոլն ալ նետուած ատեն ի'նչ դիրք առնելը ցոյց կուտան : Վատիկանի արձանը շատ բաւ ցոյց կուտայ սկաւառակին նետելու ժամանակը :

Ողիմպիականներու մէջ բաւական ատեն այս հին ձեւն ալ գործածուեցաւ , բայց ներկայիս վերցուածէ : Նոր ձեւով սկաւառակ նետելու երկու ձեւեր կան . մին քլասիք , իսկ միւսն ալ՝ ամերիկեան :

Լաւ նետող մը ըլլալու համար կարգ մը պայմաններ պէտք են , որոնք մասամբ բնականէն և մասամբ փորձերով կարելի կ'ըլլայ ձեռք բերել :

Այդ պայմաններն են .

1.— Սկաւառակը ուժով մը նետել .

2.— Գետնին քիչ մը վեր ծռած , բայց շիտակուղութեամբ մը կարենալ նետել .

3.— Որպէսզի սկաւառակը դիւրաւ օդը ճեղքէ , զետնին հետ զուղահեռական ուղղութեամբ և առանց շարժելու նետել : Ասոնցմէ զատ պէտք է որ ձեռքի մկանները աւելի զօրաւոր ըլլան : Հասակին մեծութիւնը շատ տարբերութիւն կ'ընէ :

Սկաւառակը աջ ձեռքը առնելէ ետք մատները պէտք է լաւ մը բանալ, սկաւառակին եղերքը մատներուն մէջ ամրապնդելէ ետք, կերպով մը տնիկա կը սեղմեն :

Աջ ոտքը ետ և ձախն ալ առաջ կը դտնուի, թեւերը անգամ մը կ'երկարեն, կողմնակի շարժումներէ ետք. երբ լաւ մը ոյժ առնուած է աջէն դէպի ձախ դարձուածքէ մը վերջ սկաւառակը կը նետեն: Շատ ոլարզ երեւցող այս փորձը շատ դժուար է. միայն ոյժ պէտք չէ, այլ ճարտարութիւնն ալ իր բաժինը ունի: Սկաւառակը նետուած ատեն աջ ոտքը տեղէն կը շարժի և մէկ քանի փորձերու ատեն մէկ-երկու քայլ կ'առնուի, բայց որոշեալ սահմանէ մը դռւրս պէտք չէ ելլել:

Ամէն մարզիկ իրաւունք ունի երեք անգամ նետելու, սկաւառակին ձեռքէն իյնալը ոչ մէկ պատճառ կը կազմէ և մէկ անգամ նետելու իրաւունքէն կը դրկուի:

### ԴԱՏԱՀՈՐԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Սկաւառակի մրցումներուն երեք դատաւոր կը դտնուին, որոնցմէ մին մասնակցողներու անունները կրօղ ձողիկները սկաւառակին ինկած տեղը կը տնիէ, և կը քննէ թէ իւրաքանչիւր մարզիկ քանի՞ անգամ նետած է: Միւս երկուքն ալ ամենէն ետք նետող երկու հոգիներուն նետած հեռաւորութիւնը կը շափեն:

Աշխարհի մրցանիշնէ 47 մէթր 382:

Մեր ազգային մրցանիշնէ 35 մէթր 99:

### Ն Ի Զ Ա Կ Ն Ե Տ Ե Լ

#### ՆԻԶԱԿԻՆ ԶԵՒԾ

Նիզակը ընդհանրապէս հացի (Տիե պուտաֆ) ծառ է կը չինուի, երկու մէթր վեց սանդիմ երկայնք և երկու սանդիմ տրամագիծ ունին:

Մէկ ծայրը 25 սանդիմի չափ ոռւր երկաթ մը կայ, միւս ծայրը մէջտեղին հետ բաղդատմամբ աւելի բարակ է : Երկաթ ծայրէն մէկ մէթր ետ, ձեռքին բըռնած տեղը չուան փաթտուած է :

Նիզակը նետելէ առաջ գետինը շիտակ գիծ մը կը քաշուի, մարզիկը վազած ատեն եթէ այդ գծին վրայ կոխէ վեաս չունի, իսկ եթէ մէկ ոտք անցնի՝ մէկ անգամուան իրաւունքը կը կորսնցնէ : Նիզակը նետելէ վերջ պէտք է որ երկաթ ծայրը գետինը դպչի, հակառակ սլարազային չընդունուիր նետուածքը :

Քլասիք ձեւին մէջ նիզակը չուանը կապուած տեղէն կը բռնուի և ուսին չափ վեր հանելէ և 10 մէթրի չափ ոյժ առնելէ վերջ մէկէն ի մէկ ձախ ոտքին վրայ կը կեցուի և թեւը ետ առնելէ վերջ ոյժով մը կը նետուի : Նիզակը ոչ բարձրէն և ոչ ալ ցածէն կը նետեն :

Աղատ նետուածքի մէջ նիզակը կոթէն կը բռնուի և բազուկին կը կոթնցնեն ոռ այս կերպով ոյժ առնելէ վերջ կը նետեն :

### ԴԱՏԱԻՈՐԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Նիզակ նետելու մրցման մէջ ալ երեք դատաւորներ կան, որոնցմէ մին կը նայի որ նետողը գիծը չանցնի, միւսը մարզիկներուն անունները գրուած ձողիկները կը տնկէ, իսկ վերջին դատաւորն ալ նետողներուն հեռաւորութիւնը կը չափէ : Ամէն մարզիկ երեք անգամ կը նետէ, ու գիծը անցնուը իրաւունքը կը կորսնցնէ :

Աշխարհի մրցանիշն է 66 մէթր 10 :

Մեր ազգային մրցանիշն է 42 մէթր 62 :

## ԵՐԿԱԹ ՆԵՏԵԼԸ

Երկաթ նետելը 7 քիլո 250 կրամ ծանր մարմին մը կարելի եղածին չափ հեռու նետելէ կը բաղկանայ . մարզիկը պարտաւոր է երկու մէթր շրջագիծով կլոր շրջանակի մը մէջ ոյժ առնել . այդ շրջանակէն դուրս կոխողները անգամ մը նետելու իրաւունքը կը կորսընցնեն . երկաթները աւելի ոյժի մարզանք մը ըլլալով , զօրաւոր կազմուածքի տէր եղողները միշտ կը շահին :

Երկաթ նետողը անիկա ափին մէջ կառնէ և մինչեւ ուսին կը բարձրացնէ . երկաթը մատներով բռնելէ աւելի լաւ է ափին մէջ պառկեցնելը : Զախ ձեռքը առաջ երկարելով կ'աշխատին հաւասարակշիռ պահել մարմինը . ձախ ոտքը աջէն 10-15 սանդիմի չափ առաջ և ծայրն ալ թեթեւ մը զետնին դպած կ'ըլլայ . մարմին ծանրութիւնը քոլորովին աջ ոտքին վրան է : Ասկէ վերջ քանի մը շարժումներէ ետք , աջ ձեռքը ոյժով մը և զետնէն բարձր ըլլալու պայմանաւ դէպի առաջ կը նետուի . այս միջոցին պէտք է որ մարմինն ալ չի կորսնցնէ իր շարժումը , ինչու որ շատ ատեն կը կորսնցունէ իր հաւասարակշութիւնը և շրջանակէն դուրս կ'ելլէ , բան մը որ կորսնցնել կուտայ շատ անգամ ձեռք բերուած յաջողութիւն մը :

Երկաթ նետողի մը մարմինը շատ ճկուն ըլլալու է . մրցումներէ առաջ պէտք է կանոնաւոր մարզանք և փորձեր կատարել ու ամէն երեք փորձերէ վերջ պէտք է 5 վարկեան դադար տալ :

Դատաւորներու պարտականութիւնը նիզակի դատաւորներուն պէս է :

Աշխարհի մրցանիշն է 15 մէթր 544 :

Մեր ազգային մրցանիշն 12 մէթր 80 :

## ՅԱՏԿԵԼՆԵՐ

ԱԹԼԵԹԻԿ մրցումներուն ամենէն զեղեցիկը ցատկելներն են։ Ամէն երիտասարդ կեանքին մէջ չառքից ցատկած է։ բայց ինչպէս վազքի մէջ, ցատկելներու մէջ առ լաւ ցատկելու համար կարգ մը կանոններ կան։

ԱԹԼԵԹԻԿ խաղերու մէջ պաշտօնապէս վեց տեսակ ցատկելներ ընդունուած են։

1.— Ոյժով հեռաւորութիւն.

2.— Կեցած                  »

3.—        »                  բարձրութիւն.

4.— Ոյժով                  »

5.— Երեք քայլ ցատքել.

6.— Զողով ցատկել.

## ՈՅԺՈՎ ՀԵՌԱՒՈՐՈՒԹԻՒՆ

(մէկ քայլ ցատկել)

Ոյժ առնելով հեռու ցատկելը, մէկ քայլով կարելի եղածին չափ հեռու ցատկելէ կը բաղկանայ. պահանջուած չափով հեռու ցատկել կարենալու համար, հարկ է կարգ մը կանոնները դիտնալ։ Այս կանոններուն ամենէն կարեւորը ճիշդ ցատկուած ատեն, ոտքին վերջին կոխելիք տեղը, այսինքն *ligne d'élanç* չանցնիլն է։ Այս տեղը ցատկելու մրցումներուն մէջ հողին վրայ աչքառու գոյնով մը, բարակ տախտակով մը ցոյց կը տրուի. ցատկուած ատեն ոտքը միշտ պէտք է որ այս փայտէն երկու սանդիմ ետ կոխէ, եթէ ոտքը փայտէն անցնի, մարզիկը անզամ մը ցատկելու իրաւունքը կը կորսնցնէ. ցատկելու վերջին ոյժ առնելիք տեղը լաւ շտկուած, առանց աւազի և առանց խոտի ըլլալու է. այս տեղէն վերջը ցատկելիք ուղղութեան զւոգահեռաբար և զետնին մէջ 5 սնդ. հաստութեամբ ճերմակ փայտ մը դնելու, և առկէ 5-6

մէթր անդին ալ, այդ տեղին հողը 25 սանդիմ փորելով տեղը աւաղ դնելու է, Երկայն ցատկելու մէջ գըլիաւոր ազդակը արսգութիւնն է, հետեւաբար մարզիկ մը ոյժ առնելէ ետք, երբ հասած է նշանակէտին, ոտքերը զետնէն կարուելուն պէս՝ թեւերը նախ առաջետոյ վար և ոտքերը ու մարմինը առաջ նետուած ատեն վերջին ջանքով մը վար քաշելու է:

Հեռաւորութիւն ցատկելու մէջ յաջողովները, ընդհանրապէս արագավազներն են: Ցատկելու մրցման պատրաստուողները պէտք է նաեւ 25-30 մէթրի վազքեր ընեն, հինգական վայրկեան դադարներով:

### ԴԱՏԱԿՈՐՆԵՐՈՒՅ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Երեք դատաւոր կը հսկեն այս մրցումներուն վրայ. մին ցատկողին անունը կը կարդայ, քանի՛ անդամ և ո՛րքան ցատկելը կը նշանակէ և կը նայի որ չանցնի նշանատախտակէն, երկրորդը՝ մարզիկին ոտքին և կամ մարմնին զետնին հանդիպած տեղը կ'որոշէ և երրորդին հետ կը չափէ այդ հեռաւորութիւնը: Ամէն մարզիկ երեք անդամ ցատկելու իրաւունք ունի, սակայն եթէ դատաւորները ուզեն, երկու անդամի կրնան իջեցնել:

Աշխարհի մրցանիչն է 7 մէթր 765:

Մեր ազգային մրցանիչն է 6 մէթր 55:

### ԿԵՑԱԾ ՀԵՌԱԿՈՐՈՒԹԻՒՆ ՑԱՏԿԵԼ

Մրցման ատեն ցատկելու նշանատախտակին վրայ կը կոխուի, ոտքերուն առաջին մասին վրայ ելլելէ ետք, թեւերը կը շարժին և մէկ քանի փորձերէ վերջ, մարմինը դէպի առաջ կը նետեն, այդ ատեն ձեռքերը դէպի առաջ կ'երկարեն և մարմինը վար ինկած ատեն թեւերը վար քաշուելով նոր շարժում մըն ալ կ'ընեն:

Դատաւորներուն պարտականութիւնը նոյնն է:

Աշխարհի մրցանիչն է 3 մէթր 47:

Մեր ազգային մրցանիչն է 3 մէթր 06<sup>1/2</sup>:

## ՈՅԺՈՎ ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ ՑԱՏԿԵԼ

Բարձրութիւն ցատկելու մէջ ալ սրունքները մէկ քայլ ցատկելու մրցման պէս պէտք է որ մէկ շարժումով պրկուին . միայն այս անգաւօ ձղտումը դէսկի առաջ չըլլալով դէսկի վեր է :

Շատ մը ձեւեր կան բարձրութիւն ցատկելու մէջ : ամենէն ընդհանրացածը ամերիկեանն է , որ , որոշ բարձրութեան մը բարձրացուցուած նշանատախտակին աջ կամ ձախ կողմէն ոյժ կ'առնեն , զօրաւոր ոստումով մը նախ աջ ոտքը ծռելով արգելքը կ'անցնին և ձախն ալ անոր ետեւի փայտին վրայէն անցած ատեն մարզիկը աջէն ձախ կը դառնայ և առաջին անգամ անցող ոտքին վրայ վար կ'իյնայ : Միւս փորձերը գրեթէ անգործադրելի եղած են : Ցատկելու համար 10-12 մէթր ոյժ առնել բաւական է . բայց ցատկած ատեն հարկ է ոտքը ճիշդ տեղը կոխել , ոչ շատ առաջ և ոչ ալ ետ : Բարձրութիւն ցատկողները կրնան օդ-տուիլ չուան ցատկելէ , բայց պէտք է կանոնաւոր կերպով հետեւին բոլոր փորձերուն :

Աշխարհի մրցանիշն է 2 մէթր 014 :

Մեր ազգային մրցանիշն է 1 մէթր 70 :

## ԱՌԱՆՑ ՈՅԺԻ ԲԱՐՁՐ ՑԱՏԿԵԼ

Ոյժ չառած ցատկելներուն մէջ գործածուած կերպերը , ոյժ առնելով ցատկուած կերպերուն նման են : Մարզիկը նշանատախտակին քովրնտի կենալով՝ կը փորձէ անցնիլ , ինքզինքը զօրաւոր ոստումով մը վեր նետելով : Ամէն մարզիկ երեք անգամ կը ցատկէ և նշանատախտակը ձղող կամ ոտքին դիրքը փոխողը իր մէկ անգամուան իրաւունքը կը կորսնցնէ :

Երեք դատաւորներ կ'ընտուին այս մրցման . մին նշանատախտակը կը քննէ , միւսը ցատկողներուն

կարգը և քանի՛ անդամ ու որքան ցատկած ըլլալնին  
կը նշանակէ , միւսն ալ կը քննէ ցատկողներուն ճիշտ  
ու սխալ շարժումները :

Աշխարհի մրցանիշն է 1 մէթր 655

Մեր ազգային մրցանիշն է 1 մէթր 40 :

### ԵՐԵՎ ՔԱՅԼ ՑԱՏԿԵԼ

15-20 մէթր ոյժ առնելէ վերջ նախ ձախ ոտքով  
է որ առաջին քայլը կը նետուի , որուն կը յաջորդէ  
երկրորդ մը՝ աջ ոտքով , երրորդ քայլը կը նետուի աջ  
քայլին շարժումովը և կը վերջանայ երկու ոտքերուն  
միատեղ զետինը դպչելովը : Երեք քայլի մրցման մէջ  
ջանալու է քայլերը թեթեւօրէն բանալու և աշխատե-  
լու է որ մարմնոյն ծանրութիւնը մէկ ոտքին վրայ  
չկեղրոնանայ :

Աշխարհի մրցանիշն է 15 մէթր 525 :

Մեր ազգային մրցանիշն է 12 մէթր 87 :

### ԶՈՂՈՎ ԲՈՐՁԲ ՑԱՏԿԵԼ (\*)

Զանազան կերպ ցատկելներուն ամենէն շահեկան  
և հետաքրքրականը ձողով ցատկելն է : Ասոր գլխաւոր  
պատճառն ալ 3-4 մէթր բարձր նշանատախտակէ մը  
մարդիկի մը ցատկելն է :

Ձողով ցատկելու ատեն , պէտք է զայն բռնել եր-  
կու ձեռքերով , որոնք իրարմէ 60-70 սանդիմ հեռու  
կ'ըլլան . նշանատախտակին բարձրութիւնը ձողին հետ  
չափուելէ ետք ձախ ձեռքով պէտք է բռնել այդ չափէն

(\*) Որքան որ այս խաղին մասին որու բան մ  
չէ գրուած եւ սակայն Լուվրի թանգարանը գտնուող  
արձաններեն յայտնի կ'ըլլայ թէ տսիկա հին Յունական  
խաղ մը եղած է:

10 սնդմ. վեր, բայց կարելի է այդ չափով և տակէ վար  
ալ բռնել. ատիկա կախում ունի ցատկողին կերպէն :

Այ թեւը մարմինը վեր վերցնելու, ձախն ալ  
հրելու կը ծառայեն. ցատկելու ատեն ոյժը երթալով  
պէտք է չատցնել. արգելքին մօտեցած ատեն թէ՛ քայ-  
լերը պէտք է պզտիկցնել և թէ արագացնել. թեւե-  
րուն օգնութեամբ մարմինը կարելի եղածին չափ վեր  
վերցնելու և իրանին չարժումովը մարմինը նշանա-  
տախտակին վրայ պէտք է անցնել, ձեռքէ ձգելով  
նաեւ ձողը :

Չողով ցատկելու ատեն պէտք չէ 15 մէթրէն  
աւելի ոյժ առնել: Յատկած ատեն երկու ձեռքերու  
մէջ գտնուող հեռաւորութիւնը կրնայ պակսիլ կամ  
աւելնալ:

Փորձերու ատեն պէտք է ձողերու և չուաններուվրայ  
մարզանքներ ընել և ցատկել. առաջինները կարճ հե-  
ռաւորութիւններու վրայ փորձելու է և երբեք պէտք  
չէ չափազանցութեան տաւիլ:

Երկու գատաւորներէն մին կը չափէ սանդիմ ունե-  
ցող չափանիշը և իսկ միւսն ալ կ'արձանագրէ ցատ-  
կողներուն անունները և քանի՛ անգամ ցատկելնին:

Աշխարհի մրցանիշն է 4 մէթր 26:

Մեր ազգային մրցանիշն է 3 մէթր 32:

## ԱՐԳԵԼԱՐԾԱԿՆԵՐ

Արգելարշաւները .110 200 և 400 մէթր կ'ըլլան,  
բայց ամենէն աւելի 110 մէթրի մրցումներն են որ  
մաս կը կազմեն մրցահանդիսներու. փայտէ շինուած  
արգելքներու բարձրութիւնը 1 մէթր 06 սանդիմ է.  
110 մէթր սահմանը որոշելէ վերջ 15 մէթր հեռաւո-  
րութիւն մը թողելով, իւրաքանչիւր 9 մէթրին մէյմէկ  
արգելք կը դնեն. 10 արգելքները դրուելէ վերջ 14  
մէթր ալ բաց կը ձգեն:

Արգելարշաւը 100 կամ 200 մէթր վազելէն աւելի դժուար է. առոր մասնակցող մը թէ՛ շուտ վազող և թէ շուտ ցատկող պէտք է ըլլայ. թէեւ շատ դժուար բան մը չէ այդ բարձրութիւնը ցատկելը, և սակայն, ինչպէս ըսինք, այս արգելքները 10 հատ են և անոնց մէջ տեղի հեռաւորութիւնն ալ սահմանափակ է: 200 մէթր արգելարշաւի մրցումներուն մէջ գործածուած արգելքներուն բարձրութիւնը 90 սանդիմ է, վազքի սկսելու տեղէն 35 և վերջաւորութիւնէն ալ 30 մէթր հեռաւորութիւն մը կը թողուն: Արգելքները իրաքանչիւր 15 մէթրին վրայ մէկ հատ կը դնեն:

400 մէթրին 90 սանդիմ բարձրութեամբ արգելքներ կը գործածեն, բայց այս արգելքներուն մէջտեղի բացը 35 մէթր կ'ըլլայ:

Սկիզբը 45 և վերջն ալ 40 մէթր բաց կը թողուն:

Միջազգային Ողիմպիականի մրցանիշերն են

110 մէթր  $14\frac{4}{5}$  երկվ.:

400 »  $52\frac{3}{5}$  »

Մեր ազգային մրցանիշն է 110 մէթր  $18\frac{2}{5}$  երկվ.

## ՄԱՐԱԹՈՆԻ ՎԱԶՔԸ

Մարաթօնի վազքը 40 քիլոմէթր հեռաւորութիւն ունեցող բիսթի կամ փողոցի վրայ տեղի կ'ունենայ:

Այս վազքը 1896ի Աթէնքի Ողիմպականին մաս կազմեց, պատմական յիշատակ մը յաւերժացնելու համար:

Քրիստոսէ 5 դար առաջ Տարա անուն թագաւորը իր քեռորդին 100 հազար զինւորներով Յունաստանի վրայ գրկած էր, այդ երկիրը գրաւելու համար: Պատերազը Յունաստանի հիւսիւս-արեւելքը, նշանաւոր Մարաթօնի հրապարակը տեղի ունեցաւ:

## ՀԱՅ ԱԽՈՅՑԵԱՆՆԵՐԻՆ



Ա. ՔՈՍՏԻԿԵԱՆ



Կ. ՇԱՀԻՆԵԱՆ

Կեցած հեռաւորութիւն  
Եւ կեցած բարձրութիւն  
ցատկելու մ.ջ առաջին

մեկ ժայ ցատկելու մէջ  
առաջին  
(1922)



Միլթիատիի հրամանին տակ գտնուող 10 հազար հոդինոց բանակ մը անոնց յաղթած և Յունաստանը փճացումէ ազատած էր :

Աթէնքի մէջ ժողովուրդը անհամբերութեամբ պատերազմին արդիւնքին կ'սպասէր . այդ միջոցին Մարաթօնի ճամբուն վրայ . արիւն քրտինք մտած զինուոր մը երեւցաւ , որ վազելով դէպի քաղաք կ'ուղղուէր , Երկրին ապազան լուր տալիք այս զինուորին հասնելուն ակնդէտ կ'սպասէր ժողովուրդը :

Զինուորը այնքան ուժասպառ հասաւ որ «յաղթեցինք» ըստ և չնչասպառ եղաւ :

Եւ այսօր այս զինուորին յաւիտենական յիշատակը պանծացնելու համար է որ Մարաթօնի վազքը Ռումալիականներու մաս կը կազմէ :

Այս վազքին մասնակցողները պէտք է 20 տարեկանէն վեր և առողջ ըլլան , մանաւանդ թոքերնին , Ասկէ զատ , պէտք է լրջօրէն պատրաստուիլ , որովհետեւ ո եւ է չափազանցութիւն կարելի է մարդու իր բոլոր կերանքին մէջ հիւանդ ձգէ :

Աշխարհի մրցանիշն է 2 ժամ 32 վ. 35<sup>4</sup>/<sub>5</sub> երկլ. :

## ՀԵՌԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ

1500էն վեր եղող վազքերուն , հեռաւորութեան մրցումներ կ'ըսեն : Ասոնց մասնակցող մարդիկները իրենց բոլոր ոյժը և կարողութիւնը մէջտեղ չեն դներ , այլ կը ջանան առնուելիք հեռաւորութեան համաձայն , մարմնին ոյժը և կարողութիւնը չափաւորել : Օրինակի համար , երբ ո և վազող իր զգացումներէն տարուելով փորձէ մրցորդներուն դլուխը անցնիլ և վատնել իր բոլոր կորովքը , երկրորդ կամ երրորդ շրջանին կը սկսի տեղի տալ աւելի լաւերու :

Վազող մը նախապէս պէտք է զիտնայ թէ երկ-

վայրկեանի մէջ 5-8 մէթր վազելու համար, իր վազքին որ ատեն պահանջուած արագութիւնը տալու է:

Աշխարհի մրցանիշն է.

5000 մէթր 14 վ.  $28^3/5$  երկվ.

10000 » 30 վ.  $0^1/10$  երկվ.

Մեր ազգային մրցանիշն է.

3000 մէթր 10 վ.  $2^2/5$  երկվ.

## 400 Մէթրի վազքը

400 մէթրի վազքը, աթլէթիզմի ամենէն դժուար վազքերէն մէկն է, կարդ մը մասնագէտներ այս վազքը պարզ որագավազքի մրցում մը, իսկ ոմանք ալ երկար վազքի մը սկիզբը կը նկատեն, իրաւամբ ալ, այս վազքը շատ դժուար խաղ մըն է. արագավազ և դիմացկուն չեղողներ. որոնք կը հետեւին այս մարզանքին, կրնան ցաւալի հետեւանքներ կրել: Առաջները այս վազքին մասնակցողները իրանց ոյժին բոլոր թափովը վազքի կը սկսէին և վերջաւորութեան մօտ ուժասպառ կ'ըլլային, մինչդեռ հիմա բոլորովին տարբեր է վազքի ձեւը: Արագ վազքով մը ճամբայ ելլող մարզիկ մը դաշտին վրայ իր դիրքը ապահովող վայր մը գտնելէ ետք, այդ դիրքը պահելու համար պէտք եղած վազքով մը կը շարունակէ ճամբան և միայն վերջանալուն 150 մէթր մնացած է որ իր բոլոր ճիգը և ոյժը կը վատնէ:

Մարզիկ մը երբեք պէտք չէ որ անգիտակցօրէն իր բոլոր ճիգը վատնէ վազքի սկսելուն պէս. այս վազքին պատրաստուելու համար ամէն մարզիկ շաբաթը երեք օր պէտք է փորձեր ընէ: Եթէ մարզիկը արագ վազելու յատկութիւններ ունի, պէտք է երկայն վազելու փորձեր ընէ և երկու օր այս վազքին ու օր մըն ալ արագ վազելու փորձեր ընէ: Միեւնոյն

ՀԱՅԿ. ՈՂԻՄՊԻԱԿԱՆԻ ԱԽՈՅՑԵԱՆՆԵՐՔՆ



Հ. ԱՃԵՄԵԱՆ, Ա. ՍԻՆԵՄԵԱՆ, Վ. ԹԵՐՁԵԱՆ



ՀԱՅԿԱԶՈՒՆ ԻՍԿԵՆՏԵՐԵԱՆ՝ 1500ի վազքի մը ատեն

օրուան ընթացքին՝ թէ արագ և թէ՛ երկայն վազել, ոչ մէկ ատեն լաւ արդիւնք մը չի տար, ինչպէս 100 և 200 մէթր վազքերուն մէջ, այս մրցման ընթացքին ալ պէտք է որ մարզիկները ջանադիր ըլլան քայլերնին կարելի եղածին չափ մեծ բանալու: Եւ ինչ որ ամենէն կարեւորն է, իրական մրցումներէ դուրս, երբեք այս հեռաւորութեան վրայ վազելու չէ:

Աշխարհի մրցանիշն է 4<sup>2/5</sup> երկվ.:

Մեր ազգային մրցանիշն է 54 երկվ.:

## ԿԱՐՃ ՀԵՌԱԻՈՐՈՒԹԻՒՆԵՐ

800, 1000, 1500 մէթրնոց վազքերու (սրմի-ֆօն) անունը կուտան:

Այս վազքերուն միջոցին պէտք է որ քայլերը մեծ առնուին, հետեւաբար, որքան որ 100 մէթր վազքերու մէջ կարճ և միջահասակներուն առաջին ելլելը հաւանական է, այս կերպ վազքերու մէջ ալ երկայնահասակներուն յաջողութիւնը այնքան հաւանական է,

Այս տեսակ վազքերու համար շատ մարզանք պէտք է: Այս վազքերուն մասնակցիլ փափաքողները սահմանը չանցնելու պայմանով բոլոր տարուան ընթացքին՝ ատեն տաեն, պէտք է վազքի փորձեր կատարեն. անգամ մը որ ու է մարզիկ 1000 կամ 1500 մէթր կարենալ վազելու չափ դիմացկունութիւնն ձեռք բերէ, անկէ վերջ պէտք իր քայլերու արագութիւնը աւելցնել աշխատի, ինչու որ միայն դիմանալը բաւական չէ և մրցման մը մէջ առաջին ելլելու համար պէտք է միւս մրցորդներէն արագ վազել: Հետեւաբար բաւական երկար հեռաւորութիւն մը թէ՛ արագ վազելու և

թէ դիմանալու համար հարկ է որ մարզիկը իր զգացումներէն աւելի խելքովը վազէ և հարկ եղած պարագային պէտք է որ փոխէ իր վազքին արագութիւնը :

### ԻՆՉՊԻՍ ՊԵՏՔ Է ՎԱԶԵԼ

800 մէթրի մրցումը

100 մէթր մրցումներուն մէջ ամենէն չատ պէտք եղածը արագութիւնն է . 400 մէթր վազքի մէջ թէ արագութիւնն թէ դիմացկունութիւն հաւասար չափով պէտք են :

800 մէթրի մէջ , սուկայն , արագութենէն աւելի դիմանալու պէտք կայ :

800 մէթր վազքերու մէջ , քայլերուն մեծ ըլլալը չատ կարեւորէ : Մեծ սրունդներ ունենալը այս տեսակ վազքերու մէջ չատ օդտակարութիւն կ'ունենայ :

Ինչ որ դժուար է 800 մէթր վազքի մէջ , ան ալ հեռաւորութեան համեմատ վազքին ձեւը կանոնաւորելն է : Ոչ մէկ մարզիկ չի կրնար բնականարար մինչեւ վերջ 100 մէթր վազողի նման նոյն արագութեամբ վազել . ոյլ օրինակի համար . առաջին 200 մէթրը չատ շուտ , երկրորդ 200ը միջակ , երրորդ 200ը շուտ և վերջին 200ն չատ շուտ վազելով կրնայ լրացընել և կամ առաջին 400ը միջակ կամ վերջին 400ը չատ շուտ կամ ասոր հակառակը կ'ընէ :

### ՕՐԱԿԱՆ ՎԱԶՔԻ ՑՈՒՑԱԿԸ

Արագութեան և դիմացկունութեան վազքերու միջեւ դանուող կարճ հեռաւորութիւններու (օրմին) համար մշտական մարզտնք մը պէտք է : Եթէ ո և է մարզիկ ո և է ծրագրի համեմատ փորձեր չի կատարեր , առառ ընէ մինչեւ իրիկուն իսկ բիսրին

## ՄԵՐ ԱԽՈՅՑԵԱՆՆԵՐԵՆ



Վ. Թէրջեան

100 եւ 200 չմերժի մեջ  
առաջին (1921)



Ն. Ճէլալեան

400 մերժ վազքի եւ նիզակ  
նետելու մեջ առաջին



շրջակայքը վազէ, մազի չափ յառաջդիմութիւն ձեռք  
չի բերեր: Այս տեսակ մրցումներու մէջ զգացումէ  
աւելի դատողութիւնով և ջիղերէն աւելի անդամնե-  
րով և թոքերով յաջողութիւն ձեռք կը բերուի: Այս  
տեսակ վազքերու մասին որոշ օրէնքներ դնել կարելի  
չէ: Այս վազքերու փորձերը չատ անգամ կը տարբե-  
րին մարզիկներուն կազմին և կարողութեան համե-  
մատ:

800 և 1500 մէթրի մրցումներուն մէջ ոտքին  
առաջամասով կոխել և ծունկը կոտրելով մարմինը  
կարելի եղածին չափ առաջ նետել պէտք է: Փորձերը  
20 մէթրնոց միջոցի մը մէջ սկսելու է: Նախ այս մի-  
ջոցը չափել և սովորական վազքէ մը ետք այդ հե-  
ռաւորութիւնը քանի՛ մէթրէն կտրելը հասկնալու  
է. այդ փորձերը վերջը 50, 100, 200, 300 և 500  
մէթրի մէջ կրկնելու է:

800 և 1500ի վազքերու ու փորձերու համար ան-  
պատճառ մարզիչի կամ ընկերոջ մը պէտք չկայ. վա-  
զողը սինակն ալ կրնայ փորձեր ընել. միայն պէտք է  
երկվայրկեանաւոր ժամացոյց մը ունենայ, իր վազքը  
կանոնաւորելու համար. պէտք է նաև քայլերը մեծ  
չափով բանալ և թեւերուն շարժումներն ալ յարմար-  
ցնել քայլերուն շարժումներուն.

Աշխարհի մրցանիշն է:

800 մէթր 1 վ. 5 1<sup>9</sup>/<sub>10</sub> երկվ. 1500 մէթր 3 վ. 52<sup>1</sup>/<sub>6</sub> երկվ.

Մեր ազգային մրցանիշն է:

800 մէթր 2 վ. 11 երկվ. 1500 մէթր 4 վ. 35 երկ վ

---

Աթլեթիկ վազքերու մէջ մկանին հետ միասիկ  
մեծ դեր ունին նաև կօշիկները. Spalding մարքայով  
կօշիկները, որոնք կը ծախուին Բերա, Լեւոն Յակոբ-  
եան վաճառատունը, զոհ կրնան ձգել բոլոր մարզիկ-  
ները:

## ՄԵՐ ԱԽՈՅԵԱՆՆԵՐԷՆ



ԱՇՈՏ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ կը շահի ՅԱՅՈ մեր վազքի  
մրցումը եւ կը հասաւի նոր մրցանիւ մը :

---

Առողջ միտք , առողջ մարմինի մէջ :  
(Լատին առած)

---

Այն ազգերը , որոնք ֆեզիքական կրթութեան  
պէտք եղած տեղը կուտան , յաւիտեան կ'ապրին :  
(Ծուեսի Դահնաժառննեղը)

---

## 100 ԵՒ 200 ՄԷԹ-Բ ՎԱԶՔԵՐԸ

Ողիմակիական և աթլեթիկ բոլոր հանդէսներու տաեն ամենէն հետաքրքրաշարժ մրցումները, անտարակոյս, այս վազքերն են: 4-6 մարզիկներ, քով քովի կեցած, ատրճանակի առաջին հարուածին իսկ իրենց բոլոր ոյժովը առաջ կը նետուին, իրար անցնելու և իրարմէ առաջնութիւնը խլելու համար:

Կարծուածին պէս, այս վազքերը չատ դիւրին չեն: Մարզիկ մը պարտաւոր է կանոնաւոր կերպով մարզանքներ կատարել, մրցման մէջ լաւ յաջողութիւն մը ձեռք բերելու համար: Վարը կուտանք ցուցակ մը, այս վազքերու փորձերուն համար.

	100 ՄԷԹ-Բ	200 ՄԷԹ-Բ
ԲԵ.	20 մէթրնոց 8 սթարթ. 80 . . . 2 վազք.	Նոյնը.
ԳԵ.	20 . . . 6 սթարթ. $\frac{3}{4}$ արագութեամբ երկու անգամ հարիւր յիսուն մէթրի վազք մը:	20 մէթրնոց 6 սթարթ. $\frac{3}{4}$ արագութեամբ 400 մէթրնոց վազք մը:
ԴԵ.	20 մէթրնոց 6 սթարթ. Ծունկերը վեր բարձրացնելով, 250 մէթր ցնելով 500 մէթր դանդանակ վազք մը:	20 մէթրնոց 6 սթարթ. Ծունկերը վեր բարձրացնելով 500 մէթր դանդանակ վազք մը:
ԵԵ.	92. օրուան պէս:	20 մէթրնոց 6 սթարթ. $\frac{3}{4}$ արագութեամբ 300 մէթր վազել:
ՈՒՐ	ԲՀ. օրուան պէս:	ԲՀ. օրուան պէս:
ԵԲ.	20 մէթրնոց 6 սթարթ. Բոլոր ոյժով 150 մէթր փորձ-վազք մը:	20 մէթրնոց 6 սթարթ. Բոլոր ոյժով 15 մէթր փորձ-վազքեր:

Մարզիկ մը, այս մրցումներուն մասնակցելէ առաջ, պէտք է «լաւ ճամբայ ելլել» դիտնայ: Երկվայրկեանի մը ընկրկումը չատ անգամ կորսնցնել կուտայ հաւանական յաջողութիւնը: Զախ ծունկը կոտրած և աջ ոտքը պրկած, ատրճանակի հարուածին հետ միատեղ պէտք է առաջ նետուիլ, վերջաւորութենէն քանի մը քայլ առաջ, բոլոր մարմնով առաջ պէտք է նետուիլ, ձեռքերը ետ և կուրծքը առաջ տնկած: Ասոնք ալ միայն կանոնաւոր փորձերու ընթացքին կարելի է ձեռք բերել

Այս վազքերու աշխարհի մրցանիշներն են.

100 մէթր  $10^1/\text{ₚ}$  երկվ:

200 »  $20^1/\text{ₚ}$  »

Մեր ազգային մրցանիշներն են՝

100 մէթր  $19^3/\text{ₚ}$  երկվ:

200 »  $24^1/\text{ₚ}$  երկվ:

Դատաւորներուն պարտականութիւնը.— Բոլոր վազքերու համար կը գտնուին ճամբայ հանող, ժամ բոնող և գծի դատաւորներ: Ճամբայ հանող դատաւորը նախ մէկ գծի վրայ կը շարէ ճամբայ ելլողները և «գծին վրայ» «պատրաստ» հրամաններէն ետք, ատրճանակի հարուածով ճամբայ կը հանէ մասնակցողները: Սխալ կամ նշանէն առաջ ճամբայ ելլողները՝ ատրճանակի կրկին հարուածով մը ետ կը կանչէ և նորէն կ'սկսի մրցումին: Ժամ բոնողները վազքին սկսելէն մէնչեւ վերջ առաջին հասնող մարդիկին ժամը կ'որոշեն: Գծի դատաւորները կը քննեն որ մասնակցողները անկանոն կերպով իրարու սահմանը չանցնին:

Դատաւորները պէտք է քննեն վազելիք հեռաւորութեան չափը:

## ՄԱՐԶԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵՐ ՄԷԶ

Մեր մէջ ալ մարզական կեանքը շատ հին պատմութիւն մը ունի։ Մենք ալ ունեցած են Նաւասարդեան խաղերը, որոնք տեղի կ'ունենային ամէն տարի օգոստոս ամառան մէջ։

Պատմագիրներ միայն, ինչպէս Խորենացին և Ազաթանգեղոս երգած և գրուծ են Նաւասարդի օրուան մասին։ Ուշադրաւ են այս երկու պատմաբաններու հետեւեալ տողերը։

«Ի ժամանակի դիցն Ամանորայ, ամենաբեր նորոց պտղոց տօնից Հիւրբնկալ Դիցն Վանատրի, զոր յառաջագոյն ի նմին տեղւոց պատեհին՝ յուրախութեան Նաւասարդ աւուր»։

«Վաղարք՝ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ, ի մուտ Նաւասարդի»։

«Մեք փող հարուաք եւ դուք թմբկի հարկանեաք»։ Իրաւ է որ պատմութեան մէջ չենք զտներ կատարուած խաղերու հետքը, սակայն անկասկած Նաւասարդի Օրը եղած են ըմբշամարտներ, ձիարշաւներ, մականախաղեր, վազքեր և այդ օրը ամէն ոք խռնուած է ուրախանալու, խաղալու և երգելու, մարզելու իր մարմինը ու միտքը, նման հիմակուանին, սա տարբերութեամբ որ, հիմակուանները աւելի կատարելազործուած են, քան նախքան Քրիստոսի ծնունդը կատարուած այդ խաղերը։

Անկէ ասդին, մեր մարզական կեանքը մօտաւորապէս 20-30 տարուան կեանք մը ունի։ Մենք մասնակցած ենք մարզաշխարհի բոլոր խաղերուն, լայջողութիւններ ունենալով։ Բայց զանոնք թուելէ առաջ, յետաղարձ ակնարկ մը նետենք։

Սահմանադրութենէն առաջ, մեր մէջ շատ քիչեր կը հետաքրքրուէին այս տեսակ խաղերով։ 1907ին,

Մեր Մկրեանն էր որ Սկիւտարի մէջ մարզարան մը՝  
Հայ Մարմնամարզարանը հիմնեց . մինչ անդին Գնալը  
Կղզիի մէջ կը կազմուէր Բրօթին , իբր ֆութպոլի  
խումբ մը ։ Սահմանադրութենէն յետոյ , երբ շատ մը  
նախապաշարումներ վերցան ու մարզական շարժումը  
աւելի ընդհանուրանրացաւ ամբողջ Թուրքիոյ մէջ ,  
Հայերս ալ ունեցանք շատ մը խումբեր , որոնց կար  
գի՞ն , յիշենք Տորքը , Արաքսը , Ասունը , Արքանոցը ,  
Արտաւազը , և զեռ շատ մը խումբեր : Գտատի մէջ  
ալ Ավագ , Կեսարիա , Մալտթիա , Ատանա , Պարտի-  
զակ , Ատարազար և մանաւանդ Իղմիր ունեցան  
յաւ խումբեր , ըլլա՛յ ֆութպոլի , ըլլա՛յ աթլեթիզմի  
մէջ :


Եաւարչ Քրիսեան 1911ին սկսաւ հրատարակել  
Մարմնամարզը , որով աւելի սատարեց մարզական շարժ-  
ման տարածուելուն : Անոր ջանքերուն շնորհիւն է որ  
կազմակերպուեցան Հայկական Ողիմալիանները ,  
որոնց արդիւնքները կուտանք առանձին : Քրիս-  
եան կրցաւ ապահովել նաև Պոլսէն զուրս զտնուող  
հայ մարդիկներու և խումբերու աջակցութիւնները :  
Այսպէս , Սարգիս Թարիքեան և Գէորգ Յարէթեան ,  
մէկը Ատարազարէն և միւսն ալ Իղմիրէն՝ մասնակ-  
ցեցան Ողիմալիաններուն , յաւ յաջողութիւններ  
ձեռք բերելով : Ասոնցմէ զատ՝ Իղմիրի հայ ֆութպոլի  
խումբն ալ եկաւ Պոլիս և մրցեցաւ նախ Արաքսի  
հետ , որուն յաղթեց 0-2ով : Թորքական Կայաթա-Աէ-  
րոյ և Ֆէնէր Պաղչէ խումբերուն հետ կատարուած  
մրցումներէն Իղմիրցինները պարտուած ելան 1-2ով և  
0-3ով :

Այս երկու խումբերէն կազմուած խառն խումբն  
ալ 0-2ով յաղթեց Իղմիրցիններուն : Սակայն , Իղմիրի  
Հայ Ֆութպոլի խումբը իր շրջանին մէջ , տարաւ շատ  
մը յաղթանակներ և Իղմիրի մէջ շահեցաւ Արծարեալ  
Բաժակներ :

## ՀԱՅԿԱԿԱՆ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԵՐԵՆ



Մարզիկներու տողանոցը մրցումներու սկսելի առաջ



Իզմիրցիները մասնակցեցան այդ քաղաքին մէջ տեղի ունեցող աթլէթիք մրցումներու և լաւ յաջողութիւններ ունեցան :

1911ին Գէորգ Յորէթեան երրորդ եկան, երեք քայլի մրցումէ մը, որոն առաջինը 14 մէթր 20 ցատկած էր, բան մը որ չառ սլատուարեր արդիւնք մըն էր այդ թուականին : Աւրիշ մը, Սրուպ Յակոբեան, յաջորդարար առաջին կ'ելլէր քար, սկսած առակ և երկաթնետելու մրցումներու մէջ : Տարի մը յետոյ, Գէորգ Յարէթեան 5 մ. 18ով երրորդ կ'ելլէր մէկ քայլի մրցումէն, իսկ Կաքտուկետ Յովհաննէսիան անունու ուրիշ մարզիկ մը առաջին կուգար երեք քայլի մէջ, 12,82ով :

Ասկէ զատ, ֆութալի խումբի կարեւոր անդամներէն ումանք մասնակցեցան Իզմիր և Աթէնք քաղաքումներու մէջ տեղի ունեցած ֆութալի մրցումներ :

Գաւառի միւս խումբերը ունեցան աթլէթիկ մրցումներ և կազմակերպեցին ֆութալի ու պատքէթալի խաղեր :

Պէտք է ըսել որ ամերիկան վարժարանները մեծ զեր ունեցած են ֆուրբերոյ մէջ մարմնուկրթական շարժումը տարածուելուն մէջ, Անաթօլիս Քօլէճի նաւարեան խումբը անոնցմէ մէկը եղաւ : Հոն 1908ին կազմակերպուելով, ունեցաւ նաև երաժշտական և դրական ձիւզեր եւու Ֆութալէ զատ՝ խումբը հետեւած է պէյսալի և ուրիշ խաղերու : Ունեցած է նաև հանդէս մը, Նոր Այզ անունով : Պարտիզակի ամերիկան քօլէճն ալ ունեցաւ իր մարզիկները : Ֆութալի խումբին յաղթութիւններէն զատ՝ Մարմնամարզ ատեմենին արձագանգը եղած էր աթլէթիկ մրցումներու արդիւնքին : Հոն կը տեսնենք չառ մը երիտասարդներ և մանաւանդ 911ի խաղերուն մէջ շամբիօնէիք ելլող Առաքել Հա Իբարձումեան անուն մարզիկը :

Առանոյի և Տէօրթ Եօլի շրջականերն ալ կազմուեցան շատ մը մարմնամարզական միութիւններ, որոնց հետեւեցան Մերսին և Խոկէնտէրուն։ 1914ին, արդէն աթլէթիկ խաղեր կատարուած էին Տէօրթ Եօլի մէջ, իսկ ֆութալի մրցումներն ալ յաճախակի եղած էին, զանազան քաղաքներու մէջ։

Մինչ այս մինչ այն, Պոլիս ալ կը կազմակերպէր իր տարեկան ողիմպիական հանգէսները, բաւական թիւով մարզիկներու մասնակցութեամբ, և որոնց արդիւնքները կուտանք առանձին։

Այս խաղերը հակառակ նախափորձեր ըլլալուն, շատ լաւ արդիւնքներ տուին, որոնց մէջ իրենց մասնակցութեան բաժինը ունեցան մասնաւորապէս Ռոպէրթ Քոլէճի հայ ուսանողները։

Այդ ատենի մեր ազգային մրցանիշներէն ոմանք դեռ մինչեւ վերջերս կանգուն էին, և անոնցմէ մէկը անցեալ տարի Բարիզի մէջ էր կարելի եղաւ կոտրել։

Հայ մարզիկները մասնակցեցան նաև միջազգային շատ մը խաղերու։ 1912ին Իւնիօն Քլիւպի մէջ տեղի ունեցած մրցումներուն, որուն կը մասնակցէին թուրք և յոյն լաւագոյններ, Մկր Մկրեան, հայ աթլէթ քօմբլէն, յաջորդական վեց առաջնութիւններ շահեցաւ, մինչ ուրիշ մը, Վազարչակ Վարժապետեան, երկու առաջնութիւն ալ ինք կը շահէր։ 1913ին Ն. Ճէլալեան 54 երկվայրկեանէն կ'առնէր 400 մէթրը, իսկ Սալմասեան ցարդ չկոտրած մրցանիշ մը կը հաստատէր Ռոպէրթ Քոլէճի մէջ, 50 եարտան վազելով 5<sup>29</sup> երկվայրկեանէն։

1906ին, Յարէթ Փափազեան անուն մարզիկ մը մասնակցեցաւ Աթէնքի մէջ տեղի ունեցող Միջազգային Ողիմպիական խաղերուն։

Պոլսահայ մարզիկը, որպէս թուրք քաղաքացի և հայրենակից մասնակցեցաւ 1912ին Սթոքհոլմի մէջ կատարուած միջազգային մրցումներուն։

Թուրքիա առաջին անգամն է որ պաշտօնապէս մասնակցած եղաւ միջազգային խաղերու այդ ցուցահանդէսին և ան ալ — ինչպէս ըսինք — երկու հայ մարզիկներու կողմէ, մէկը՝ Մկր Մկրեան և միւսն ալ Վահրամ Փափազեան, որոնցմէ առաջինը իր կողմէ, իսկ երկրորդն ալ մարմնակրթական խումբերու աջակցութեամբ է որ ճամբորդութեան ծախքը ապահովեց :

Այս առթիւ շահեկան կը նկատենք հոս արտապել Մկր Մկրեանի մասին Սթօքհոլմի Սրադիօն թերթին գրածը .

Պր. Մկր Մկրեան, մէկն է այն սակաւարիւ օսմանցիներէն, որոնք պիտի մասնակցին Ողիմպիական մրցումներուն . Ընկերակցութեամբ Սթօքհոլմի Օսմ. հիւպատոսանի ժարտուղարին, որ մարմնամարզիկ մըն է, երեկ այցելեցին մեր խմբագրատունը : Պ. Մկրեան 19 տարեկան է, ուսանող Պոլսոյ Թոպերբ Քոլենի եւ այս տարուան տրջանաւարտ : Պիտի մասնակցի տէքարլօնի եւ բէնքարլօնի, աջ ու ձախ ձեռքերով սկաւառակ, երկար եւ նիզակ նետելու մրցումներուն : Անցեալ տարի, Արէնֆի մէջ բէնքարլօնի մրցումներուն տահած է : Շատ գորաւոր է նաեւ գոտեմարտութեան մէջ :

Թերթը հրատարակած էր նաև Մկրեանի լուսանկարը .

Մկրեան, հինգերորդ ելաւ բէնթատլօնի մրցումէն, իսկ Վահրամ Փափազեան, որ 1500 մէթրի մասնակցեցաւ, վերջաւորութենէ 200 մէթր առաջ նուազեցաւ ինկաւ, հակառակ որ շատ լաւ դիրք մը ունէր վազքին մէջ :

Ինչպէս կը տեսնուի, Արեւելքի մէջ առաջին աղջը եղած ենք, մասնակցող Ողիմպիական խաղերուն, թէւ ինչպէս ըսինք, անկէ տարի մը առաջ

## ՄԵՐ ԼԱՒԱԳՈՅՆՆԵՐԻՆ



Յ. ԹԱՇՃԵԱՆ



Յ. ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Նորահաս մարզիկ մը որ  
շատ մը յաջողութիւններ  
ձեռք բերաւ վերջերս  
Իտալիոյ մէջ

Շամիր ակումբի կողմէ  
Հայկ. Ողիմպիականին  
մասնակցելու եկած  
սարին (1922)]

Մկրեան Աթէնքի մէջ կատարուած խաղերու ընթացքին յաղթական կ'ելլէր բէնթաթլօնի մէջ :

\* \* \*

Պոլսէն և գաւառէն յետոյ կուգար Եգիպտոսը, ուր Անտոն Յովսէփեան՝ Մարաթօնի և հեծելանիւի մրցումներու մէջ յաջորդական յաղթանակներ կը տանէր, ախոյեան խոկ ելլելով, Այդ մրցումներու ամենէն կարեւորներն են 912ին Գահիրէի միջազգային Մարաթօնի և 913ին 15 մզոն հեծելանիւի վազքին հետեւանքով ձեռք բերուած յաջողութիւնը, երբ հազիւայն ատեն 18 տարեկան էր :

Եգիպտահայը կրնայ պարծիլ նաև իր կանձեաններովը, կլմասներովը, Մաճառեաններովը, որոնք իրենց կարողութիւններով, բարձր բոնած էին հայ մարզիկին արժանիքը :

Եթէ չենք սխալիր, այդ թուականներուն կը զուգաղիպէին Ամերիկահայ ըմբիչի մը յաջողութիւնները Եանքիներու երկրին մէջ, մինչ Գրիգոր Մերձանօֆ՝ Աւստրիոյ և Պուլկուրիոյ զանազան քաղաքներու մէջ՝ կատարուած միջազդային այլ և այլ մրցումներու մէջ շատ անզամներ առաջին կը հանդիսանար :

Պատերազմի շրջանին ալ Պոլսոյ մէջ ֆութալի մրցումները շարունակուեցան, բնականաբար շատ ցանցառ կերպով :

Այդ շրջանին, ամենէն աւելի Բերացիներն էին որ կ'ունենային շատ մրցումներ, որոնց կարգին՝ նաև Եավուզ զրահաւորի (գերմանական Կոպէն) խումբին հետ կատարուած խաղ մը։ Զինանդադարին մարմնակրթանքի շարժումը վերսկսաւ նոր թափով։ Կազմուեցաւ Հայ Մարմնամարզական ընդհանուր Միութիւնը (Հ. Մ. Ը. Մ.) որ իր բոլոր մասնա-

հիւղերը ունեցաւ ամէն խաղի և գաւառներու մէջ իսկ :

Հ. Մ. Ը. Մ. կազմակերպեց Ռդիմպիականներ, որոնց արդիւնքները կուտանք առանձին : Հ. Մ. Ը. Մ. լ. Ֆութպոլի ախոյեանութեան մրցումներ եւս կազմակերպեց իր խումբերուն համար, և անոնց վերջին տարուան արդիւնքը եղաւ .

## 921-922 ՏԱՐՈՒԱՅՑ

### ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

9	Հոկտ.	921	Պէշիկթաշ	և	Մազրիդիւղ	1 - 1
9	"	921	Վոսփոր	յաղթ.	Սամաթիայի	4 - 1
16	"	921	Պէշիկթաշ	"	Մազրիդիւղի բացակայ	
23	"	921	"	"	Վոսփորի	1 - 1
23	"	921	Գատըդիւղ	"	Իզմիթի	1 - 1
30	"	921 <sup>բ</sup>	Պէշիկթաշ	"	Վոսփորի	2 - 0
6	Նոյեմ.	921	Իզմիթ	"	Պէշիկթաշի	2 - 1
13	"	921	Պէշիկթաշ	"	Իզմիթի	1 - 0
20	"	921	Գում-Գափու	"	Պէշիկթաշի	2 - 0
27	"	921	Բերա-Շիշլի	"	Գատըդիւղի	2 - 1
4	Դեկտ.	921	"	"	Գումզափու	1 - 1
11	"	921	"	"	յաղթ.	»
						2 - 0

Հայ խառն խումբ մըն ալ կազմուեցաւ, որ մասնակցեցաւ շարք մը միջազգային մրցումներու, որոնց կարգին մրցեցաւ թրքական Ֆէնէր-Պաղչէի հետ (919ին) և 1-1ով հաւասար մնաց, Ալթուն Օրտուի հետ որմէ 1-2ով պարտուեցաւ և իրանտացիներուն հետ կատարուած մրցումէն յաղթական ելլելով ստացաւ արծաթեայ բաժակ մը : Մըրցեցաւ նմանապէս յունական խումբերու հետ և հաւասար մնաց Բերա և Թաթավլա խումբերուն հետ : Այդ ատենուան խաղերուն ամփոփումը եղաւ .

## ՄԵՐ ԱԽՈՅՑԵԱՆՆԵՐԸՆ



Հ. ԻՍԿԵՆՏԵՐԵԱՆ

1500 մեր վազքի մեջ  
առաջին (1921)



Հ. ԳԱԼՅԱՆԵԱՆ

Երեք բայլ ցատկելու մեջ  
առաջին (1921-22)

ՊՈԼՍԱՀԱՅ ԽՈՒՄԲԵՐՈՒ

ԿԱՏԱՐԱԾ ԿԱՐԵՒԽՈՐ ՄԹՑՈՒՄՆԵՐԸ

Հ. Մ. Բ. Մ.	Գատըգիւղ	և Ֆէնէր Պաղչէ	1—1
»	»	» Ալթուն Օրտու	1—2
»	»	» Իրլանտացիք	1—0
»	»	» Մագապի	1—0
»	Գումզափու	» Թուրք Ազգ. Խումբ	0—4
»	Բերա-Շիշլի	» Ֆէնէր Պաղչէ	0—0
»	»	» Սթէլլա	4—0
»	»	» Բերա Գլիւպ	0—1
»	»	» » »	1—1
Հայ խառն խումբ		» Սիւլէյմանիէ	1—0
»	»	» Կալաթա-Սէրայ	0—2
»	»	» Ռուսերը	7—0
»	«	» Մագապի	2—0
»	»	» Թուրքերը	0—0
Հ. Մ. Բ. Բ. Մ.	Գումզափու	» Իւնիօն Գլիւպ	3—0
»	Գնալը	» Անատօլու	3—0
»	»	» Բերա Գլիւպ	0—2
»	Գումզափու	» » »	1—1
»	»	» Թաթավլա	1—1
»	»	» Անդլիացիք	2—0

Աշխարհ արիներուն և բարիներունն է :





Սամաթիոյ եւ Սկիւտարի կըրլ-կայսէրը, ողիմպիական  
խաղերու ատեն, դրօւարշաւի մրցումն մը առաջ

---

Հայ աղջիկներն ալ մասնակցեցան Հ. Մ. Ը. Մ.ի  
և ունեցան իրենց խմբակներն իսկ։ Առաջին անգամ  
Սկիւտարի մէջ է որ Հայ Մարմնամարզարանի կողմ  
կազմակերպուեցան կըրլ-կայսէրը, որմէ վերջ Սկիւ-  
տարի և Սամաթիոյ Հ. Մ. Ը. Մ. ներն ալ ունեցա-  
իրենց մարզիկուհիննը՝ վերի պատկերի առաջին կար-  
գին կը գտնուին Սկիւտարի կըրլ-կայսէրը, որոնց  
յաղթական ելան, 1922ի Ողիմպիականին մէջ։

Պոլսահայ մարզիկը, ինչպէս ըսինք, շատ մը մի-  
ջազգային յաջողութիւններ ունեցած էր:

1922 յունիսին, Ամերիկացիներու նախաձեռնու-  
թեամբ Պոլսոյ մրջազգային ախոյեանութեան համար  
կատարուած մրցումները անդամ մըն ալ եկան ցոյց տալ  
թէ մեր մարզիկները, հակառակ շատ մը պակասներու,  
աթլէթիզմին մէջ ալ արհամարհելի ոյժ մը չեն:

Այդ պատմական օրուան յաջողութեան մէջ Հ. Մ.  
Բ. Մ. և Հ. Մ. հաւասար չափով բաժին մը ունեցան:  
Հակառակորդներ սրորթմէնութեան անվայել հնարքնե-  
րով է որ ուզեցին խլել մեր մարզիկներուն առաջ-  
նութիւնները, որուն հետեւանքով մերինները հե-  
ռացան, Ահաւասիկ մինչեւ մեր մարզիկներուն հե-  
ռացած ատեն տեղի ունեցած մրցումները և մասնակ-  
ցողներու ստացած կէտերը.

Մէկ ժայլ. — Ա. Հ. Գալֆաեան, Բ. Յ. Չալխասեան,  
Գ. Կ. Փանոսեան. (Հեռաւորութիւն 11 մ. 88):

Երկար նետել. — Ա. Ա. Արէլեան, Բ. օտար, Գ. Ժ.  
Խթիկեան (հեռաւորութիւն 12 մ. 55):

Բարձրութիւն. — Ա. Յոյն, Բ. Ս. Սինէմեան, Գ.  
Շուռու:

200 մեր. — Ա. Հրանտ Աճէմեան, Բ. Վ. Թէրզեան,  
Յոյն, (ժամանակ  $24\frac{1}{5}$  ե.):

1500 մեր. — Ա. Վ. Սօֆիանո, Բ. Յոյն, Գ. Հայ-  
կազուն իսկէնտէրեան:

Կեցած երկայնութիւն. — Ա. Ս. Քօստիկեան Բ. և  
Գ. Յոյն. (հեռաւորութիւն 2 մ. 90):

Կեցած բարձրութիւն. — Ա. Ռ. Քօստիկեան, Բ. և Գ.  
Յոյն (հեռաւորութիւն 1 մ.  $39\frac{1}{3}$ ):

Սկաւառակ. — Ա. Ս. Մկրեան, Բ. Յոյն, Գ. Ա.  
Արէլեան (հեռաւորութիւն (34 մ. 84)):

Այս մրցումներէ ետք, Յոյները — որոնք ցաւալի  
է ըսել որ երբեք սրորթմէնի ոգիով չէին շարժեր —

Կրկնակի և գիտումնաւոր կերպով սկսան անկանոնութիւններ ընել . այդ սխալները շեշտուեցան մասնաւորապէս արգելարչաւի մէջ և նկատի ունենալով որ 100 մէթրէ վերջ անոնք կ'ուզեն անպատճառ իրենց վերագրել յաղթանակը , հայ մարզիկները քաշուեցան խաղերէ :


Մինչեւ 100 մէթրի սկիզբը կէտերու դասաւորումը հետեւեալն էր .

Հայերը	6 ա.	4 ր.	3 դ.	45 կէտ
Յոյները	3 ա.	5 ր.	6 դ.	36 »
Հրեաները	—	—	1 դ.	1 »
Ռուսերը	—	1 ր.	—	3 »
Օսմաները	1 ա.	—	—	5 »

Հայ ֆութպոլի խումբն ալ մասնակցեցաւ ֆութպոլի ախոյեանութեան , և 0-7 ով Ռուսերու , 0-2ով Հրեաներու , 0-1 Թուրքերու յազթելէ վերջթէն պատրաստ սպասեց մրցման , բայց նկատի ունենալով հայ մարզիկներու հանդէպ տեղի ունեցած անարդար վարմունքը , անոնք ալ չմասնակցեցան վերջին խաղին :

Հ. Մ. Բ. Մ.ը , տարածուեցաւ նաև որբանոցներու մէջ եւս : Էսաեան և Գուլէլի ունեցան իրենց զօրաւոր խումբերը , ըլլա՞յ ֆութպոլի , ըլլա՞յ աթլէթիզմի մէջ : Ասոնցմէ վերջ կուգային Պէյլէրպէյի , Գարակէօղեանի , Մագրդիւղի և Արնավուտղիւղի կայանի և վարժարաններու մէջ դժնուողները :

Որբանոցները զատ զատ և յետոյ հաւաքարար ունեցան Ողիմպիական խաղեր , որոնց մէջ ամենէն լաւ կազմակերպուած կրնանք նկատել 1921 յուլիսին , Գուլէլիէ որբանոցի դաշտին մէջ տեղի ունեցած «Միջորբանոցային»ը , որոնց արդիւնքները եղան :



Ողիմպիտիան խաղերու բնիքազմին

Մեզի կարճ կեանք մը չէ որ տրուած է, այլ  
մենք ենք որ զայն կը կարճեցնենք:

(Ոհներ)



100	<i>մէթր.</i>	—	Թորոս Պալեան	Ժմնկ.	12 <sup>4</sup> / <sub>5</sub>	երկվ.
200	»	—	Թորոս Պալեան	»	27 <sup>2</sup> / <sub>5</sub>	»
400	»	—	Ներսէս Մանուկեան	» 1 գ.	5 <sup>3</sup> / <sub>5</sub>	»
800	»	—	Կարապետիւֆէլեան	» 2 գ.	28 <sup>4</sup> / <sub>5</sub>	»
1500	»	—	Կարապետիւֆէլեան	» 5 գ.	9 <sup>2</sup> / <sub>5</sub>	»
Երկար.		—	Անդր. Քէօթէնէճեան	» հ.	7 մթ.	80
Սկաւառակ.		—	Վահէ Նարինեան	»	21	» 47
Մէկ ժայլ.		—	Անդր. Քէօթէնէճեան	»	5	» 25
Երեք ժայլ.		—	Անդր. Քէօթէնէճեան	»	11	» 05
Բարձրութիւն.	—	Յարութ. Շահրիկեան	բ.	1	»	35
Զողով	»	—	Առաքել Սոլոմոնեան	»	2	» 23
Կեցած երկայն	—	Երեմիա Նարեկան	»	հ.	2	» 45

Ասկէ վերջ Պէօյիւքտէրէի մէջ սկառտական հանդէսին ատեն տեղի ունեցաւ միջորբանոցային վերջին Ողմագիականը :

Ողիմագիականէն և ֆութպօլէն վերջ, Հ. Մ. Ը. Մ. կազմակերպեց նաև լողալու տարեկան մրցումներ, որոնք տեղի ունեցան երեք տարի և որոնց արդիւնքները եղան .

## ԼՐԱՎԱՐԻ ԸՆԴՀԱՆՈՒԹՅ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

100	<i>մէթր</i> (ազատ)		Պ. Գազանձեան	1 գ.	47 <sup>3</sup> / <sub>5</sub>
100	» (կոնակի վրայ)		Ա. Փէհլիվանեան		—
200	» (ազատ)		Յ. Տամլամահան	3 գ.	41 <sup>3</sup> / <sub>5</sub>
400	»			» 9	37 <sup>4</sup> / <sub>5</sub>
800	»		Յ. Մավիսագալ.	21	» 48
1500	»		Վ. Փափազեան	45	» 7

Ասւնցմէ զատ կրնանք յիշել նաև Վահան Զերազի և Արարատ Քրիսեանի Գնալըն Հէյսէլի լողալու մըրցումները, ինչպէս նաև, 912ին Տորք Ակումբի կողմէ սարքուած լողալու հանդէսները :

\* \* \* Հ. Մ. Ը. Մ. ի կարեւոր և աչքառու յաջողութիւններէն մին ալ սկառտական կազմակերպութիւնք

եղաւ . մարմնակրթական ակումբներու առթընթեր հաստատուած այս կազմակերպութիւնները պէտք է ըսել որ , միւս բոլոր խաղերէ աւելի հետեւորդ ունեցաւ . մինչեւ իսկ ունեցանք աղջիկ-սկառատներ (կըրլկայտ) , որոնք , ինչպէս սկառատները իրենց զանազան խաղերով և մարզանքներով եկան աւելցնել Ողիմպիական հանդէսներու փայլը : Սկառատական մեծ հանդէսը , տրուած Պէօյիւքտէրէի մէջ , ամենամեծ յաջուռթիւնը եղաւ Հ. Մ. Բ. Մ.ին :

---

Քաղաքական կարգ մը պատճառներու բերմամբ , հայ մարզիկները ցրուեցան Եւրոպայի զանազան երկիրներու մէջ , ուր շարունակեցին իրենց գործունէութիւնները , շատ մը յաջողութիւններ ձեռք բերելով : Ներկայիս , արտասահմանի մէջ ունինք , շատ մը Միութիւններ , մեծ մասամբ Հ. Մ. Բ. Մ.ի մասնաճիւղեր , որոնք , հակառակ տեղական պայմաններու , կը շարունակեն աշխատիլ :

Ամփոփ կերպով պիտի ջանանք տալ անոնց գործունէութեան համառօտ պատկերը :

### Ո ՌԻՄ Ա. Ի Ա.

Արտասահմանի Հ. Մ. Բ. Մ.ի կազմակերպութիւններուն մէջ լաւագոյնը Ռումանիան է , որ առաջին օրէն իսկ ջանաց գործով քան թէ խօսքով ապացուցանել իր գործունէութիւնը : Պուքրէշի մէջ հաստատուած կեդրոն մը , շնորհիւ լուրջ աշխատանքներու , կրցաւ տարածուիլ գրեթէ Ռումանիոյ բոլոր կողմերը և ունեցաւ իրեն ենթակայ կազմակերպութիւնները Քօսթանցայի , Կալացի , Սթրունկայի , Բազարձըքի , Սիլիսթրէի և ուրիշ քաղաքներու մէջ : Ռումանահայ մարզիկը տուաւ իր երկրորդ Ողիմպիականը , որուարդիւնքները եղան .



Վ. ԱԼԵՔՍԱՆԹԱՆ

Ա. ՍԻՆՔՄԵԱՆ

Հեծելանիւի մրցման մէջ  
առաջին (1922)

Բարձրութիւն ցատկելու  
մէջ առաջին (1922)

Շնչառական դաստիարակութիւնը՝ գիղիքական  
դաստիարակութեան նախաբանն է :

(Տօք. Թօգհենիքայ)

ԱՌԻ ՄԱՆԱՀԱՅ Բ. ԱՂԻ ՄՊԻԱԿԱՆ

100	մէթր Եղիա Թասլաքճեան			
200	» Օննիկ Թօքաթլեան			
400	» Հրանդ Ունճեան			
800	» Վահրամ Մէրճանեան			
1500	» Արշակ Շիրինեան			
Երկար	Ա. Զօրաեան հեռաւորութիւն	8,66	մէթր	
Սկաւառակ	Յ. Ապազեան	27,14	»	
Նիզակ	Յ. Ապազեան	34,40	»	
Մէկ քայլ	Վ. Մէրճանեան	5,36	»	
Երեք	Մ. Շլուկեան	11,30	»	
ՔարձըրութիւնՄ.	Թօշիկեան մրցանիշ	1,45	»	
Կեցած »	Ա. Խաչիսաչեան	1,21	»	
Չողով	Վ. Տիրատուրեան	2,35	»	
Դրույցաւ	Պուքրէշի մասնաճիւղ			

Ասկէ զատ, ֆութպօլի ախոյեանութեան համար ալ մրցումներ տեղի ունեցան և բոսթանցաի մասնաճիւղը 0ի դէմ 3 կօլով յաղթեց Բազարճըքի:

Մումանիոյ Հ. Մ. Լ. Մ. ը սարքեց նաև զանազան արշաւանքներ, որոնցմէ մէկը դէպի Թրանսիլվանիա և երկրորդն ալ դէպի Պետարապիա: Ասոնք եղան իր գլխաւոր յաջողութիւնները:

Մումանիոյ Հ. Մ. Լ. Մ. ը կը հետեւի ֆութպօլի և աթլէթիզմի, ունենալով նաև սկառուտական ճիւղ մը.

Վերջերս Մումանիոյ շրջանային վարչութիւնը նախաձեռնարկ եղաւ եղաւ վերակազմելու Հ. Մ. Լ. Մ. ի կեղրոնը:

Այս նպատակով տեսակցութիւն մըն ալ տեղի ունեցաւ Պուլկարիոյ մէջ, նոյն տեղի վարչութեան հետ, բայց մինչեւ այս տողերը գրուած ատեն, ո և է արդիւնք մը ձեռք բերուած չէր:

ՖԻԼԻՊԵՏԻ Հ. Մ. Ը. Մ. Ւ.



ՖՈՒԲԱԼԻ առաջին խումբը

(Քիշի «Մարմարա»)



## ՀՈՂԱԼՈՒ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Հ. Մ. Բ. Մ. ը տարեկան ախոյեանութենէն զատ կաղմակերպեց ծովային մրցումներ ալ, որոնք տեղի ունեցան Քօսթանցայի մէջ և հետեւեալ արդիւնքները տուին.

100	<i>մէթը</i>	կ. Պարոնեան	1	կ	40	ե.
100	» (Կոնակի վրայ)	կ.	»	1	»	41 »
1000	»	Յ. Թորոսեան	28	»	38	»
2000	»	Ա. Շիրինեան	54	»	16 <sup>8</sup> / <sub>5</sub>	

\* \* \* Ասոնցմէ զատ զանազան մարզիկներ մասնակցեցան ոռւմէն խումբերու կողմէ կաղսակերպուած խաղերուն ալ:

\* \* \* Ծումանիոյ շրջանի Հ. Մ. Բ. Մ. ը անցեալ տարուընէ ի վեր մաս կը կաղմէ ոռւմէն մարզական ընկերակցութեան գաշնակցութեան:

Ծումանահայ մարզիկը ունեցաւ նաև իր օրկանը՝ Արի պարբերաթերթը, որ տեսակ մը կապ եղաւ ասղին-անդին ցրուած Միութիւններու միջեւ:

\* \* Ներկայիս Ծումանիա կը գտնուին Հ. Մ. Բ. Մ. ի հիմնադիրներէն Գրիգոր Յակոբեան, Հայ Մարմնամարզարանի հիմնադիր Մկր Մկրեան, Հայերուաժիակ լաւագոյն կօլքիբրը՝ Կարապետ Ասլանեան, Սիմօն Պապիկեան, Յարութիւն Ապազաեան և ուրիշներ։ Ծումանիոյ շրջանի Հ. Մ. Բ. Մ. ի մասին գրուած ատեն պէտք է յիշել այն մեծ դերը, զոր Պ. Յ. Ճ. Ա. Սիրունի կը կատարէ, աշխատելով ամէն կերպով և ամէն միջոցներով յառաջ տանիլ այդ կաղմակերպութիւնը։

## ՊՈՒԽԿԱՐԻԱ

Ծումանիայէն յետոյ, Պուլկարիա է որ կրցաւ իրագործել իր ընդդրկած նպատակը, Հոն հաւաքուած

Մարզիկին Գիրքը

ՄԱՐՍԻԼԻՈՅ Հ. Մ. Բ. Բ. Մ. Դ.



(Քիշ «Մարմար»)



ԳԵՐԱԿԱՊՈՒՅ ՄԱՆԱԳՅԱՆ ԽՈՏՄԱՐ

մարզիկներ կրցան իրենց շուրջը հաւաքել երիտասարդութիւնը, ու կ դրոն ունենալով Սօֆիան Վառնայի, Ռուսածուղի, Ֆիլիպէի, Ալիվէնի, Թաթար Փաղարձըքի, Պուրկազի, Սթարա Զակօրաի, Հասքօվայի և Շումէնի մէջ մասնաճիւղեր հաստատեցին :

Պուլկարահայ մարզիկը ունեցաւ իր աթլէթիք խաղերը 1924ին և 1925ին։ Աթլէթիզմէն զատունեցաւ նաև ֆութալոլի խումբեր, որոնք մրցեցան պուլկար և հայ խումբերու հետ, կարեւոր յաջողութիւններ ձեռք բերելով։ Այս մրցումներուն մէջ ամենէն յաջող արդիւնքները Ֆիլիպէ է որ ձեռք բերաւ։


Սկառոտական կազմակերպութեան մէջ ալ Պուլկարիոյ Հ. Մ. Բ. Մ. ը ետ չմնաց քոյր-մասնաճիւղերէն և ունեցաւ խումբեր, խմբակներ բոլոր քաղաքներուն մէջ։

Ահաւասիկ Սօֆիայի և Վառնայի այս տարուան Ողիմպիականներուն արդիւնքները։

### Վ. Ա. Ռ Ն Ա. Յ Ի Մ Է Հ Զ

50 մէթը	Ե. Թօսպրյըեան ժամանակ	$7\frac{4}{5}$	երկուլ.
100 »	Կ. Տէր-իշաչերեան	$12\frac{4}{5}$	»
200 »	»	$25\frac{4}{5}$	»
400 »	Յ. Երեմեան	$57\frac{4}{5}$	»
800 »	Պ. Սարգիսեան	$2\frac{1}{2}$ . 27	»
1500 »	»	$4\frac{1}{2}$ » 35	»
Երեք ժայլ.	Աշ. Շաքարեան	10	» 45
Երկար.	Վաղ. Ալթունճեան	8	» 09
Սկառոտակ.	Բար. Քոբարեան	24	» 56
Հեծել. (20 քլ.)	Ար. Մկրտիչեան	42	» $13\frac{3}{5}$ »
Երկար.	Ե. Թօսպրյըեան	5	մէթը 31
Մեկ ժայլ.	Յ. Երիմիեան	5	» 28

## ԲԱՐԻՁԱՀԱՅ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԷՆ



ԿԱՐԱՊԵՏ ԹԱՇՃԵԱՆ

կը կուրե 1500 մէրբ վազքի մրցանիւը  
(Քիշե՝ «Մարմարա»)

Երեք քայլ	Ա. Սարգիսեան	10	»	63
Բարձրութիւն.	Յ. Երեմեան	1	»	50
Կեցած »	Լ. Աղիզեան	0	»	92
» »	Կ. Տէր-Խաչերեան	2	»	55

### Ս Օ Ֆ Ի Ա Ց Լ Մ Է Զ

100 մէթր	Աշ. Շաքարեան	12 <sup>2</sup> / <sub>5</sub>	երկվ.
800 »	Թադ. Շրլաղանճեան	2 Վ. 41	»
Բարձրութիւն.	Աշ. Շաքարեան	1 մ. 41 <sup>1</sup> / <sub>2</sub>	
Երկայնութիւն.	Հայկ Տաղեան	4 » 45	

Այս արդիւնքները, մանաւանդ 1500 մէթր վաղքի մրցանիշը շատ լաւ է և կը հաւասարի Հայկական ազգային մրցանիշին :

Այս մրցումներէն և խաղերէն դուրս, հայ մարզիկներ մաս կազմած են պուլկար խումբերու և մասնակցոծ կազմուած հանդէսներու : Ասոնց մէջ կրնանք յիշել Հայկական Ողիմպիականի ախոյեաններէն Վ. Նորհատեանի ձեռք բերած յաջողութիւնը, հեծելանիւի մրցման մը ընթացքին որու մասին գրած ենք հեծելանիւի բաժնին մէջ :

\* \* \* Անցած տարուան վերջերը, Պուլկարիոյ Հ. Մ. Ք. Մ. Ի վարչութիւնը սկսաւ հրատարակել մարզական ամսօրեայ հանդէս մը, Մարզիկ անունով, որ շուտով տարածուեցաւ արտասահմանի մէջ :

\* \* \* Պուլկարահայը նախ քան Հ. Մ. Ք. Մ. Ի կազմութիւնը ունէր մարզական խումբեր, որոնց մէջ կարեւոր դեր մը ունէր Ֆիլէպէն, իր Շանթ խումբովը՝ որ մինչեւ իսկ 1929ի Հայկ. Ողիմպիականին դրկեց իր ներկայացուցիչը՝ Յակոբ Մամիկոնեանը, որ մասնակցեցաւ ձողով ցատկելու մրցման : Ասկէ զատ, Ռուսական մէջ 1906ին արդէն կազմուած էր Արարատ մարզական խումբը, որ տեղոյն միջազգային մրցումներուն մասնակցելով այստուաբեր արդիւնքներ ձեռք բերած էր :

\* \* \* Պուլկարանայ շարժումին զլուխը կը գտնուի  
«դործէ հասկցող» անձնաւորութիւններ, որոնց մէ<sup>կ</sup>  
կան Հեւոն Գաղանձեան, Ներսէս Աստուածատուր  
եան, Հ. Քիրիչեան, Կ. Պողոսեան և Տօֆք. Թով  
մասեան և ուրիշներ, Պում-զափուի ֆութպոլ  
խումբի նախկին անդամներէն՝ Պետրոս Գաղան  
ձեան, որ կը խաղայ Ֆիլիպէի Հ. Մ. Լ. Մ.ի խում  
բէն, շնորհիւ իր յաջող խաղին, գնահատութեա  
արժանի եղաւ պուլկարներու կողմէ :

### ՅՈՒՆԱՍՏԱՆ

Անձայն, անշշուկ աշխատող կազմակերպութիւ  
մըն ալ, Յունաստանի Հ. Մ. Լ. Մ.ը եղաւ : Հոն ալ  
զանաղան վայրերէ հաւաքուած երիտասարդներ, իրա  
րու մօտ գալով, կրցան լաւ կազմակերպութիւն մ  
մէջտեղ հանել, որ զլիսաւորաբար ֆութպոլի և սկառ  
տիզմի ոյժ տուաւ, կարգ մը պայմաններու անյարմա  
րութեան հետեւանքով : Յունաստանի Հ. Մ. Լ. Մ.  
կեղրոնն է Աթէնք, և մասնաճիւղեր կան Սելանիկի  
Քսանթիիի, Լիփազմաի, Սևկրուի, Ֆիքսի և Քո  
քինաի մէջ՝ որոնք մասնաւորաբար ֆութպո  
լով է որ կը հետաքրքուին :

Աթէնքի Հ. Մ. Լ. Մ.ի ֆութպոլի ասաջին խումբը  
շնորհիւ իր խմբապետը եղող հայ նախկին ախոյ  
եաններէն Գէորգ Յարէթեանի, կրցաւ շատ մը յադ  
թութիւններ տանիլ յունական կարգ մը խումբերը  
վրայ իրաւ է թէ այս յաջողութիւններուն մէջ մե  
րաժին մը ունեցան Պոլսահայ խառն խումբի ձա  
բաց յառաջապահը եղող Մանուկ իւթիւնեան և իւ  
միրցի մէկ քանի լաւագոյններ, Սելանիկի և Քսան  
թիի, ինչպէս նաև ուրիշ քաղաքներու մէջ գտնու  
խումբեր եւս յաջող մրցումներ ունեցած են Յոյներ  
հետ :

ԲԱՐԻՁԱՀԱՅ ՖՈՒԹՊՈԼԻ Ա. ԽՈՒՄԲԸ



Առուն մաս կազմեցին Լեւոն, Զարեհ, Մկրտիչ, Ռուբեն,  
Ասատուր, Արքայի, Տէվէնեան, Խուպէսէրեան,  
Ժիլպէր, Արծիւեան

\* \* \* Քսանթիի մէջ կատարուած աթլեթիկ մըրցումներէն զատ ուրիշ խաղեր տեղի չունեցան, հակառակ որ Գէորգ Յարէթեանէ զատ, Յունաստան կը դտնուի նմանապէս, մեր նախկին ախոյեաններէն Էմիլ Սուրաֆեան։ Հայ մարզիկներ սակայն մասնակցած են միջազգային մրցումներու և Սելանիկի մէջ Իզմիրցի Մանուկ Հէքիմեան կը չահի 50 քիլոմէթր հեծելանիւի մրցում մը, մինչ Հայկ Այլազեան անուն ուրիշ մարզիկ մը Քսանթիի մէջ սկաւառակ և երկաթնետելու մրցումներէն առաջին կ'ելլէ։ Յուսանք որ այս տարի, Յունաստանի Հ. Մ. Լ. Մ. ը շարունակէ իր օգտակար դործունէութիւնը։

### Ա. Մ Ե Ր Ի Կ Ա

Ամերիկայի մէջ շատոնց իվեր աւնեցած ենք շատ մը մարզիկներ։ Մարմնամարզ իր հրատարակութեան շըրջանին կը խօսէր արդէն Քալիֆօրնիայի Ֆաուլը քաղաքին մէջ 1910էն իվեր դոյութիւն ունեցող հայ մարզական ակումբի մը մասին, որուն անդամները միայն մարզանքի և զինավարժութեան կը հետեւէին։

Այդ թուականներուն նաև հոն կը դտնուէին ուրիշ մարզիկներ, որոնցմէ յիշենք ըմբիշ Յովսէփեանը, որ շատ մը յաղթանակներ տարած էր, ինչպէս նաև Սիտ Պէրսէրեան անուն կոփամարտիկը, որուն մասին գրած ենք կոփամարտի բաժնին մէջ։ Ասոնցմէ վերջ, Ամերիկայի մէջ ունեցանք ֆութպոլի խումբ մըն ալ, կազմուած մասնաւորապէս նախկին Բրօթիի և Տորքի անդամներէն՝ Գարրիէլ Մաճառեանի և Ասատուր Պօտիկեանի ջանքերով։ ան բաւական յաղթանակներ տարաւ, Ամերիկայի մէջ, Հայ Մարմնակրթական Միութեան կազմութիւնը հաղիւ թէ քանի մը տարուան կեանք ունի։ Գլխաւորապէս Պոլսէն հոն մեկնող երիտասարդներ, որոնց մէջ կը դտնուին Ա. Շ հաւոնեան,

Տիղրան Խոյեան, Եղուարդ Խաչատրուեան, Արշակ Պէն-  
լեան, իրենց չուրջ ունենալով նախկին Հ. Մ. Բ. Մ.ի  
անդամներէն և ծանօթ ֆութպօլիսդներէն Պօղոսիկը,  
Յակոբովիչը, Մամասը, ինչպէս նաև Հայկազուն իս-  
կէնտէրեանը և Բիւզանդ Յովասափեանը, մէջտեղ հա-  
նեցին լաւ խումբ մը, որ կրցաւ ամէն կերպով օդ-  
տակար գործունէութիւն մը ունենալ 1921էն սկսեալ:

Ֆութպօլի խաղերուն մէջ, որու ընթացքին  
Հ. Մ. Բ. Մ.ի խումբը մասնակցեցաւ Նիւ-Եօրք քա-  
ղաքի երկրորդ կարգի ախոյեանութեան խաղերուն,  
յաջորդական յաղթանակներ տարին բոլոր խումբե-  
րուն վրայ և շատ յուսալի էր որ այս տարի այդ լիկի  
ախոյեան ելլելով, յաջորդ տարի անցնին առա-  
ջին լիկ:

Նիւ-Եօրքի Հ. Մ. Բ. Մ.ի ֆութպօլի խումբին տո-  
րած յաղթանակներէն յիշենք Ուայթըսթըն խումբին  
վրայ տարուած յաղթանակը 2ի դէմ 10 կօլով և Քօլէժ  
Բուանի խումբին յաղթանակներ 0ի դէմ 8 կօլով:  
Ուօրքըրըզ Սօշըլի խումբին հետ ալ մրցելով 0ի դէմ  
7 կօլով յաղթական ելան:

Այս յաջողութիւններուն մէջ իրենց բաժինը ու-  
նեցած են Բերա-Շիշլիի նախկին անդամներէն Պօղոս  
Պէօրէքճեան — որ Ամերիկահայ առաջին Ողիմպիա-  
կանէն յաղթական իսկ եղաւ — Յակոբովիչ, Տա-  
մատեան, Ն. Աէմէրճեան, Հ. Գասապեան և Ա. Ծա-  
ռուկեան:



Աթլէթիզմի մէջ ալ Ամերիկահայը շատ յաջող  
արդիւնքներ արձանագրեց, որոնցմէ ամենէն նշանա-  
կելին պիտի մնայ անցեալ տարի 220 եարտախ մրցա-  
նիւը, ձեռք բերուած քսաներկու երկվայրեանի պէս  
կարճ ժամանակուան մը ընթացքին։ Նոյնպէս, միւս  
մրցումներու ընթացքին ձեռք բերուած յաջողու-  
թիւնները ուշագրաւ են. և եթէ ակնարկ մը  
պտտցնենք, վարը ցոյց տրուած ամերիկահայ երկրորդ  
Ողիմալիականի արդիւնքներուն վրայ, պիտի տեսնենք  
թէ շատ լաւ արդիւնքներ կան։ Կը կարծենք թէ  
Ամերիկահայը յառաջիկայ տարի մեզի առիթը պիտի  
տայ այս խաղերուն մէջ տեսնել իր ախոյեանները՝ տի-  
րացած հայկական ախոյեանութեան տիտղոսներուն,  
թէեւ իր անդամներուն մէջ կայ հիմա հայ ախոյեան-  
մը՝ Սիմօն Քոստիկեանը։

\* \* \* Երիտասարդներէն զատ, երիտասարդուհիներ  
ալ այս տարի մասնակցած են Ամերիկահայ Ողիմալիակա-  
նին։ Ասիկա կարեւոր յաջողութիւն մըն է և Պոլսէն  
վերջ Ամերիկան է որ կ'ունենայ իր մարզիկուհիները,  
որոնց ունեցած յաջողութիւնները՝ շատ մը մարզիկ-  
ներուն իսկ նախանձը կը շարժեն։

Հ. Մ. Ը. Ամերիկայի կեղրոնն է Նիւ-Եօրքը,  
բայց մասնաճիւղեր հաստատուած են Ֆիլատէլֆիայի և  
Ուէսթ Հօլոքընի մէջ. կայ նաև հայ ուսանողական  
միութիւն մը, որ կը հետեւի մարմնակրթանքի ճիւ-  
ղերուն։


---

Ֆիզիքական կրթութիւնը ամէնուն համար ան-  
հրաժեշտութիւն մըն է, բայց մանաւանդ տկարնե-  
րուն համար, կեանքի պայման է։

(Ժան-Ժազ Ռուսօ)

---

## ՄԱՐՍԻԼԱՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ



Ողիմպիական առաջ տողանցքի սլահուն  
(Քիշէ «Մարմարա»).


ԱՄԵՐԻԿԱՆԱՅ ԵՐԲՈՐԴ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԻ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

100 եարտա .	Ա. Խոկէնտէրեան ժմիկ.	11	երկվ.
220       »	Ե. Ճօպուլեան	» $26\frac{1}{5}$	»
$\frac{1}{4}$ մղոն .	Ե.       »	»     1	»
$\frac{1}{2}$ »	Հ. Խոկէնտէրեան	»     2 կ. 12	»
1       »	Հ.       »	»     4 » $55\frac{2}{5}$	»
Երկար .	Ե. Պալպալեան հեռուր.	35 ո . 1 ինչ.	
Սկաւառակ .	Ե.       »	»     92 » 9	»
Նիզակ .	Ա. Խլարեան	»     140 » 1	»
Բարձրութիւն .	Հ. Սարաֆեան	»     5 » $3\frac{1}{2}$	»
Չողով   »	Պ. Պէօրէքճեան	»     8 » 6	»
Երկայնութիւն .	Յ. Պօյաճեան	»     37 » 9	»
Լօեարտա(աղջկ.)	Ա. Գարամանեան ժմիկ.	7 $\frac{4}{5}$	երկվ.
100   » (փոքր.)	Ա. Աւատիքեան	» $13\frac{3}{5}$	»
Բարձր . (աղջկ.)	Ա. Գարամանեան հեռուր.	4 ոտք	»
Դրօւարտաւ .	Հ. Մ. Լ. Մ. Նիւ-Եօրք		
Ֆուրպօլ .	»                          »     »     0-2ով յաղթեց		
Ֆիլատելիֆիոյ :			

Յ Ռ Ա Ն Ս Ա

Ֆրանսայի մէջ հայ մարզիկը նախ Հ. Մ. Լ. Մ. ի  
անունով է որ կազմեց իր խումբը, որուն մէջ մեծ  
գեր մը ունեցաւ Գառլօ Շահինեան, Այս խումբը որ  
կրցաւ վաւերացուիլ ֆրանսական կառավարութենէն և  
բոլոր ֆէտէրասիօններէն, քանի մը տարի վերջ սա-  
կայն, երկուքի բաժնուեցաւ և Հ. Մ. Լ. Մ. ի առընթեր  
մէջտեղ ելաւ Հայ Մարդական Միութիւն մը, Այսօր  
երկուքն ալ կը գործեն Ֆրանսայի մէջ, իրենց հետ  
ունենալով շատ մը մարզիկներ :

Հակառակ որ մեր լաւագոյն մարզիկները այժմ  
Ֆրանսա և մասնաւորաբար Բարիզ կը դանուին, և



## ՊԵՐՃ ՉԱՔԸ ՃԵԱՆ

Բարձրութիւն ցատկելու մրցման մեջ

սակայն հոն գործող միութիւնները չկրցին ընել այն ինչ որ կ'սպասուէր իրենցմէ :

Եւ եթէ անցեալ տարուան ընթացքին քանի մը ազգային մրցանիշներու կոտրուիլը նկատի չառնենք, կրնանք ըսել թէ ուրիշ ու է մասնաճիւղ աւելի լաւ տշխատած է քան թէ Բարիզ, աթլէթիզմի մէջ :

Ֆրանսայի մէջ գործող Հ.Մ.Լ.Մ.ներէն ամենէն օդտակարը եղած է Մարսիլիոյ Հ.Մ.Լ.Մ.ի մասնակիւղը, որ շնորհիւ Մկրտիչ Մալումեանի ջանքերուն, կրցաւ քիչ ժամանակի մէջ զգալի յառաջղիմութիւններ և յաջողութիւններ ունենալ: Արդարեւ Մարսիլիոյ մասնաճիւղը այսօր ունի ֆութալովի երեք լաւահռն խուժքեր, որոնցմէ սոսաջինը, որ կը մասնակցի:

գաւառային ախոյեանութեան մրցումներուն, շատ անգամ յաղթական եղած է այդ խաղերէն։ Ֆութպոլէն զատ կայ նաև աթլէթիկի, սկառտական և հեծելանիւի խուի խումբեր, որոնց մասնակցող մարդիկներէն Ապուն Մանտրոյեան լաւ յաղթանակ մը տարաւ անցեալ մարտին տասնընինդ հաղար մէթր հեծելանիւի մրցումէն առաջին ելլելով։

Ասոնցմէ զատ, Մարսիլիա ունեցաւ ամարեօր կոփամարտիկներ եւս, որոնք՝ իրենց մրցումներով աւելցուցին մարզական հանդէսներու փայլը։ ատոնցմէ յիշենք Լեւոն Պէշլիեան և Յակոբ Նաղարեան, Գարիէլ Պաղտասարեան և Յովհաննէս Թոփալեան։

Աւելորդ է ըսել թէ այս մարդիկները ըլլա՛յ Մարսէյլի միջազգային խաղերուն, ըլլայ Բարիզայ Ողիմալիականին մէջ յաջողութիւններ ունեցան։

Մարսիլիայէն զատ, Հ.Մ.Ը.Մ.ի մասնաճիւղ մընալ կազմուեցաւ Լիօնի մէջ։

Զեռներէց անձերու բացակայութիւնը սկատճառ եղաւ որ Լիօնի մասնաճիւղը չկրնայ հաւասարիլ իր քոյր-մասնաճիւղերու։ սակայն ինչպէս Մարսիլիան, նոյնպէս և Լիօն ունեցաւ ողիմալիական խաղեր, որոնց արդիւնքները, որպէս սկսած գործի մը նախաքայլը կրնան գոհացուցիչ նկատուիլ։ Լիօնի Հ.Մ.Ը.Մ.ի զըլիսաւոր գործունէութիւնը կայացաւ ֆութպոլի խումբի մը կազմութեան մէջ, որ հակառակ իր նախնական կազմին, կրցաւ յաջող մրցումներ ունենալ տեղական խումբերու հետ։

Բարիզ ունեցաւ իր ֆութպոլի երեք խումբերը, որոնցմէ առաջինը բաղկացած գլխաւորապէս Պոլսահայ խառն խումբի անդամներէն, կրցաւ շատ մը յաղ-

թանակներ տանիլ ֆրանսական խումբերու հետ, եթէ կարելի ըլլար պահել այդ խումբին կազմը — բան մը որ չկրցին ընել վարիչները — Բարիղի Հայ Մարմամարզական Ընդհանուր Միութեան ֆութալոլի խումբը այսօր կրնար Ֆրանսայի առտջին կարգի խումբերուն կարգը անցընիլ, Այդ խաղերու արդիւնքները կուտանք առանձին կերպով։ Ֆութալոլէն զատ Բարիղի Հ.Մ. Լ.Մ. ը կազմակերպեց ողիմպիական խաղեր ալ, որու ընթացքին, Ժիրայր Խթրկեան 12 մէթր 32ով կոտրեց երկաթ նետելու մրցանիշը, իսկ Կարապետ Թաշճեան 1500 մէթր վաղքի մէջ (4 վ. 35 ե.) կրցաւ հաստատել հայկական նոր մրցանիշ մըն ալ, Ասոնցմէ զատ, մարզահանդէսի մը ընթացքին Յակոբ Մամիկոնեան կոտրեց ձողով ցատկելու ազգային մըրցանիշը, Յ մէթր 32 ցատկելովը :

\* \* \* Հայ մարմնամարզական Միութիւնն ալ իր կարգին մասնակցեցաւ ֆութալոլի շարք մը մրցումներու ։ Բարիղ քաղաքի ախոյեանութեան համար տեղի ունեցող խաղերուն մասնակցող այս խումբը, պաշտօնական այդ խաղերէն զատ, ունեցաւ ուրիշ մրցումներ ալ և մինչեւ իսկ մրցեցաւ Ֆրանսայի 1924ի ախոյեանը եղող Ժէնէրօ խումբին հետ, բայց չարաչար կերպով պարտուեցաւ 0ի դէմ 6 կոլով։ Հ.Մ. Լ. մասնակցեցաւ նաև միջառկւմբային Ողիմպիականներու, և անցեալ տարուան Բարիղահայ Ողիմպիականին ընթացքին իր մարզիկները կրցան քանի մը յաջողութիւններ ունենալ։ (\*) Հ.Մ. Լ. ունեցաւ մասնաճիւղ մը Նիսի մէջ, որ իր կարգին շատ մը մըր-

(\*) Թէեւ Արմենակ Յովհաննէսանի կողմէ 400 մէր վազի ընթացքին ձեռք բերուած  $54^4/5$  երկվայրկեանի արդիւնքը, իբր հայկական նոր մրցանիւս մը նկատուեցաւ, բայց կը յիշեցնենք քէ այդ հեռաւորու-

ցումներ կատարելով տեղական խումբերու հետ, յաղթանակներ տարաւ:

\* \* \* Թէև անցեալները աշխատուեցաւ որ այս խումբերը միանան և սակայն կարելի չեղաւ — զէթ առ այժմ — իրականացնել այդ ծրագիրը:

\* \* \* Ահաւասիկ Բարիղի երրորդ Ողիմակիականին արդիւնքները.

80	Հէթր (փոքր.)	Ժ. Տէրտէրեան ժմնկ.	$10\frac{1}{5}$ ե.
300	»	Ա. Գէորգեան	44 »
100	» (մեծր.)	Ամիրեան	$11\frac{4}{5}$
200	»	Ժ. Տէրտէրեան	$27\frac{1}{5}$
400	»	Ամիրեան	$57\frac{4}{5}$
800	»	Գ. Շահինեան	2 վ. $25\frac{2}{5}$
1500	»	Կ. Թաշճեան	4 » 36 »
3000	»		» 10 » $17\frac{1}{4}$ »
Երկար նետել.		Ժ. Խթիկիան	հ. $10,96\frac{1}{2}$ մ.
Սկաւառակ.			» 31,93 »
Նիզակ.	»		» 34,90 »
Բարձրութիւն.	»	Պ. Զաքըճեան	մրց. 1,59 »
Երկայնութիւն.	»	Յ. Մամիկոնեան	» 5,88 »
Չողով ցատկել.	»		» 3,20 »
Հեծելանիւ. (80 քիլմ.)	Ա. Մանտրոեան	2 ժամ 40 վ.	

## ՈՒՐԻՇ ԵՐԿԻՐՆԵՐ

Վերոյիշեալ երկիրներու մէջ գործող Հ. Մ. Հ.  
Մ. ներէ զատ ունեցանք նաև նման կազմակերպու-

թիւնը 1913ին նուպար Ճելալեան 54 երկվայրկեանէն ձեռք բերած էր: Թէ ո՞րքան ընդունելի կ'ըլլան այս մրցանիւերը այդ մասին կ'սպասենք մինչեւ ձեռնիաս մարմնի մը կազմութիւնը: Նմանապէս հոս շետել կ'ուզենք թէ նուպ. Ճելալեան 1920ին 2 վ. 10 երկվայրկեանէն կը բարձր հեռաւորութիւնը:

թիւններ Պէյրութի, Պրիւքսէլի, Մեքսիկայի և վերջերս ալ Եգիպտոսի մէջ:

Պէյրութ արդէն հինէն ի վեր ունէր Հայկ. Մարզական Միութիւն մը, բայց վերջերս հոն հաւաքուող երիտասարդներ կազմեցին Հ. Մ. Բ. Մ.ի մասնաճիւղ մը, որ ըլլայ աթլէթիզմի. ըլլայ ֆութպոլի մրցումներու մէջ, աչքառու յաջողութիւններ ունեցան:

Պրիւքսէլի մէջ վերջերս է որ կազմուեցաւ մասնաճիւղ մը, որ գլխաւորաբար ֆութպոլոլ կ'զբաղի. Հակառակ որ նախնական կազմ մը ունի այս խումբը և սակայն պելժիական խումբերու հետ կատարած բոլոր խաղերէն յաղթական ելած է, որուն մէջ իրենց գլխաւոր բաժինը ունեցած են հայ խառն խումբի անդամներէն Հեւոն Պազրճեան և Զարեհ Մաճառեան:


Մեքսիկայի և Եգիպտոսի (\*) Հ. Մ. Բ. Մ. ները, դեռ նոր կազմակերպութիւններ ըլլալով, կը յուսանք որ յաջորդ տարի աւելի երկարօրէն պիտի կրնանք անդրադառնալ անոնց մրցումներու մասին:

Բարիզի ֆութպոլի խումբին մրցումները և արդիւնքները.

Հ. Մ. Բ. Մ. Բարիզ	և	Աէնթ-Ռուէն	1=1
»	»	յաղթ. Նէօյլի	5-0
»	»	և Վէրսայլ	կիսատ
»	»	յաղթ. Ռասինկ Քլիւլի	2-1
»	»	Բ. » Շանթիէ Բ.	6-0
»	»	Վիլժուիֆ	2-1
»	»	Կանյեի	3-0

(\*) Եգիպտոսի մէջ կազմուած Տորֆ Մարմնակրական Միուրիւնն է որ վերջերս իբր Հ. Մ. Բ. Մ.ի մուսնաճիւղը, սկսաւ գործել. Տեղական ուրիշ խումբեր ըստ առաջնոյն կը շարունակեն անջատօրէն գործել:

ԲԱՐԻ ՀԱՅ Հ. Մ. Ե. Մ. Մ.



Գուրգովի առաջին խոմը  
(Քիշկ «Մարմար»)


<i>Հ. Մ. Լ. Մ. Բարիզ Ա.</i>	<i>յաղթ.</i>	<i>Շարթրի</i>	<i>3-2</i>
»	» <i>Բ.</i>	» <i>Մօնթըրոն</i>	<i>2-1</i>
»	» <i>Ա.</i>	» <i>Մօնթրոյի</i>	<i>3-0</i>
»	» <i>Ա.</i>	» <i>Մէզօն Լաֆիթ</i>	<i>4 - 1</i>
»	» <i>Բ.</i>	» <i>Ասսիւրանս Բ.ի</i>	<i>3-0</i>
»	» <i>Բ.</i>	» <i>Մէզօն Լաֆիթ Բ.ի</i>	<i>2-0</i>
»	» <i>Բ.</i>	<i>Պրընօ</i>	<i>2-2</i>
»	» <i>Ա.</i>	<i>Շուազիի</i>	<i>3-1</i>
»	» <i>Բ.</i>	<i>պարտ.</i> » <i>Բ.է</i>	<i>2-1</i>
»	» <i>Բ.</i>	<i>յաղթ.</i> <i>յունական Բ.</i>	<i>3-0</i>
»	» <i>Ա.</i>	<i>Բարիսթ</i>	<i>1-1</i>
»	» <i>Բ.</i>	<i>Սէն Բ.ի</i>	<i>3 - 1</i>
»	» <i>Բ.</i>	<i>Հուիլ</i>	<i>1-1</i>
»	» <i>Գ.</i>	<i>Գրաթէօ</i>	<i>3-3</i>
»	» <i>Պ.</i>	<i>Քօրմէյլ</i>	<i>0-0</i>
»	» <i>Ա.</i>	<i>Թօնթէնպլէօի</i>	<i>1-0</i>
»	» <i>Ա.</i>	<i>Էնսթիթիլթիւթէօր</i>	<i>16-0</i>
»	» <i>Ա.</i>	<i>Էտիւքսսիօնօրոր</i>	<i>1-1</i>
»	» <i>Ա.</i>	<i>Կարէն Կօլօմալ</i>	<i>3-3</i>
»	» <i>Ա.</i>	<i>Համի</i>	<i>2-1</i>
»	» <i>Ա.</i>	<i>Վայթ Հարիէ</i>	<i>0-0</i>
»	» <i>Բ.</i>	<i>Շուազիի</i>	<i>2-1</i>
»	» <i>Բ.</i>	<i>C. A. S. B.ի</i>	<i>2-1</i>
»	» <i>Պ.</i>	<i>Կալիաէ</i>	<i>4-1</i>
»	» <i>Ա.</i>	<i>Լուառ</i>	<i>4-3</i>
»	» <i>Ա.</i>	<i>Խումբը կը շահի բաժակի մըր-</i>	
»		<i>ցումը, յաղթելով Քօրպօնի և Մօնմօրանսիի խումբե-</i>	
»		<i>րուն 1ի դէմ 2 և 1ի դէմ 4 կօլիրով,</i>	

*Հ. Մ. Լ. Մ. Բարիզ Ա. և Էնթէրկազար* *1-1*

» *Բարիզի* || *առաջին խումբը մասնակցե-*  
*ցաւ նաև 6 հոգինոց, մրցումներու, Զէրօի է դէմ մէկ*  
*կօլով Բարիզիէն և Մօնրէյլի խումբերուն յաղթելէ*  
*վերջ, շահեցաւ երկրորդ բաժակ մըն ալ:*

*Այս մրցումներէն զատ տեղի ունեցած են շատ մը*

## ՄԵՐ ԱԽՈՅԵԱՆՆԵՐԷՆ



### ՅԱՄԻԿՈՆԵԱՆ

Բարիզի մեջ մա րզանանդասի մը լճքացգին՝ ձողով  
բարձր ցատկ ելու մ րցմանիւր կոնցելի. Վերջ :  
(Քիշէ՝ «Սարմարա»)

խաղեր ալ, որոնք մեծ մասով շահուած են Հայերու կողմէ, Բարիզահայ խոսն խումբը, որուն պատկերը կուտանք, այս տարի հաւանաբար պիտի մասնակցի Ֆրանսայի ախոյեանութեան խաղերուն, ուր, անտարակոյս, պատուաբեր տեղ մը պիտի կըրնայ ձեռք բերել:

Ասոնցմէ զատ հայ մարզիկներ և մարզական միոււթիւններ ունեցած ենք չատ մը երկիրներու մէջ:

### Հ Ն Դ Կ Ա Ս Ա Ն

Կալկաթայի մէջ զոյութիւն ունի Հայոց Մարդասիրական Ճեմարանի Երիտթիւնը և որուն անդամներէն է Միրզարէկեան:

Լաւ հեռաւորութիւն վազող այս մարզիկը, որ նախապէս յաղթած էր Հնդկաստանի լաւազոյն վազողին, հակառակ որ հիւանդ էր, կրցած է յաղթական ելլել 10 մզոնի վազքէն և 5 վայրկ.  $1\frac{1}{2}$  երկվայրկեանչն կոտրել հին մրցանիշը, այդ հեռաւորութիւնը վազելով մէկ ժամ 1 վայրկ.  $2\frac{3}{2}\frac{1}{2}$  երկվայրկեան մէջ:

### Պ Ա Ր Մ Կ Ա Ս Ա Ն

Պարսկաստանի մէջ կայ Հայ Սալօրդ Քլիւպ անունով խումբ մը, որ միմիայն ֆութպոլով է որ կ'զբազի ներկայիս: Այս խումբը մասնակցած է չատ մը մըրցումներու և յաջորդաբար յաղթած է Թէհրան Բ. Մօզաֆար, Զաւան, Փահլավի, և Փարվարէլ խումբերուն, և 0—0ով հաւասար մնացուծ է Թէհրանի առաջին խումբին հետ:

### Պ Ր Ա Զ Ի Լ Ի Ա

Պրազիլիայի մէջ ալ հայ մարզիկներ կազմած են Հայ Մարմակրթական Միութիւն մը, որ ունի առայժմ ֆութպոլի երկու խումբեր, և որոնց կատարած խաղերուն արդիւնքները եղած են.

Հ.Մ.Մ.	Ա. յաղթ.	Իրիրոնկո	5—0
»	»	Անգլիարցւոց	2—0
»	»	Ամսդա Մարինոէ	0—1
»	»	Օրիւնիւէ	0—2
»	»	Բէվելլ Գլիոպ	0—1
»	» յաղթ.	» »	4—0

Խումբը ունի իր մասնաւոր սրահը և մարզարանը։ Այս տարի հաւանական է որ ունենայ նաև աթլեթիկ ձիւղ մըն ալ։

### Ճ Ա Վ Ա Ց Ի Մ Լ Զ

Սուրաբայի մէջ 1922ին է որ կազմակըրպուած է է Հայ Մարզական Միութիւնը (Արմենիկն Սբորինկ Քլիւպ)։ Հայ մարզիկները իրենց կազմակերպութեան առաջին օրերուն իսկ ունեցած են յաջող խաղեր, մինչեւ իսկ օտարներուն դնահատութեանը արժանացած

Միութիւնը ներկայիս կը ջանայ գնել սեփական մարզադաշտ մը, Արդէն ձեռնարկներ եղած են զնումին մասին և կարելի է որ մօտ առենէն իրենց կապոյտ գրօշակը Հ.Մ.Մ. (A. S. C.) վերտառութեամբ ծածանի այդ մարզադաշտին վրայ։

Այս առթիւ պէտք է յիշել Սուրապայաի քաղաքակետ Պ. Տայքէրմանի կողմէ զանազան առիթներով տրամադրուած բաժակները և մէտայօնները։ Հայ Մարզական Միութիւնը՝ անցեալ տարի մրցած է հոլանտական բըկալիի խումբին հետ և փայլուն յաղթանակ մը տարած է։

Միութիւնը ունեցած է նաև իր մասնաւոր օրկանը՝ Արմենիկն Սբորինկ Գլիւպ, թիւ 1 Քրօնիք, որու մէջ տուած են իրենց գործունէութեան մասնութիւնը։

Միութիւնը ունի նաև համակիր մարզիկուհիներ որոնք ամէն կերպով կ'աշխատին խումբին բարձրացման։

## ՄԱՐՍԻԼԱՆՅԱՅ ՌԵՒՄՊԻԱԿԱՆՀՆ



Մարգիկնեռ կողմէ քուրզերու կազմութիւնը

## ՄԱՐՄԱԿՐԹԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷԶ

Հակառակ որ ցանցառ տեղեկութիւններ է որ կը ստացուին Հայաստանէն, և սակայն այնպէս կը կարծենք թէ, հոն մարմնակրթանքը աւելի տարածուած և աւելի լաւ կազմակերպուած է, քան ուրիշ ո և է դադութի մէջ:

Օրաթերթեր արդէն, յաճախ արձագանգը եղան հոն կատարուած զանազան խաղերու արդիւնքներուն, ուր տեսանք թէ, լաւ վազող ու ցատկողներէ զատ, կան նաև ֆութպոլիսդներ, կոփամարտիկներ և աղջիկ-մարդիկներ ալ: Մարզիկները մասնակցած են չատմը միջազգային մրցումներու և Խորհրդային Հայաստանի տեղեկութիւններու համաձայն, լաւ յաջողութիւններ ալ ձեռք բերած են: Այսպէս, Մոսկուայի մէջ, հայ աթլէթի մը 74 մէթրէ աւելի նետած է ոռոմբը (?) և հաստատած համաշխարհային մրցանիշ, կոտրելով հինը: Սկաւառակ նետելու մէջ նազարէթեան անուն մարզիկ մը ուրիշ յաջողութիւն մը ունեցած է: Իսկ ինչ որ ամենէն նշանակելին և ամենէն սլատուաբերն է, այն ալ 1925 սեպտեմբեր 27 ին Հայաստանի օդանաւային խումբի անդամներէն 15 տարեկան Ալիք Դաւիթեանի ձեռք բերած յաջողութիւննէ որ շնորհիւ առոր, եղած է աշխարհի ախոյեան՝ քարձրութեան, տեւողութեան և տարածութեան մրցումներու մէջ:

Այս մասին Խորհրդային Հայաստան կը զրէ.—

Վերջերս տեղի ունեցած սաւառնակներու թոփչքի մրցումին մէջ, Դաւիթեանը կոտրեց սաւառնորդութեան համաշխարհային մրցանիշը, և Խորհրդային Միութեան սաւառնորդական ախոյեանը հռչակուեցաւ: Մրցումը տեղի ունեցաւ Երևանէն մէկուկէս

վերստ հեռու, նորքի և Քանաքեռի մէջտեղը դըտ - նուող դաշտին վրայ . Դաւիթեանի սաւառնակը , մըր - ցումի ատեն մեծ յաջութիւն ունեցած է , Ներկայ սաւառնորդներէն մէկ քանին վաղած են անոր ետե - ւէն և անցնելով Քանաքեռը , հասած են անթելի նոր կայանը : Քանաքեռի բանակայինները տեսած են Դա - ւիթեանի սաւառնակը որ 500 մէթր բարձրութեան վրայ կատարած է թոփչքը : Դաւիթեանը 4.50 վերստ տեղ կտրած է : Այս թիւերը արդէն աւելի են քան համաշխարհային վերջին մրցանիշը , զոր այս տարի Մայիսին շահեցաւ գերմանացի սաւառնորդ մը , որ 4 քիլոմէթր կտրեց 21 վայրկեանի մէջ :

Հայաստանի երիտասարդութեան այս յաղթանա - կը ո՛չ թէ պատահական յաջողութիւն մըն է , այլ ար - դիւնք այն լուրջ և մեթոտիկ աշխատանքներուն , զոր անոնք կատարեցին վերջին ամիսներու ընթացքին :

Մեր երիտասարդութիւնը , չորս ամիսէ ի վեր իր ձեռքը կը պահէ ամբողջ Խորհրդային Միութեան սա - ւառնորդական մրցանիշը : Դաւիթեան իր վերջին փորձով կոտրեց մրցանիշը , որ ասկէ առաջ կը պատ - կանէր Յ. Գասպարեանի :

Հայաստանի մէջ սաւառնակներու մրցումը սկսած է 1925 Յունուար և Փետրուար ամիսներուն : Պաշտօ - նական առաջին մրցումը տեղի ունեցաւ Մարտ 13ին : Մրցման երեւոյթը շուտով ընդհանրացաւ , և կազ - մուեցան շարք մը խմբակներ , որոնք առանձին առան - ձին կ'աշխատին :

Շարժումը արձագանդ գտաւ նաև մանուկներու մէջ , որոնց ամենէն սիրելի խաղալիկը դարձաւ թուղթէ փոքրիկ սաւառնակները (թոչնակ) : Այդ ան - մեղ խաղալիկներու օգնութեասք , մեր ապագայ սա - ւառնորդները հիմակու ընէ կ'ուսումնասիրեն թոփչքի - գաղափարը և սկզբունքները :

Ինչպէս կը տեսնուի, Դաւիթեանէ առաջ ուրիշ  
մարզիկ մըն ալ, Յ. Գասպարեան, ունեցած է փայ-  
լուն յաջողութիւն մը :

\* \* Աթլէթիզմի մէջ տեղի ունեցած խաղերու ար-  
դիւնքները — միշտ քաղելով այդ թերթէն — կու-  
տանք ստորեւ.

100 մէթր	գ. Սաֆարեան	12 երկլ.
----------	-------------	----------

Երկար	" "	9 մէթր 77
-------	-----	-----------

Նիզակ	Սարդիսեան	28 "	12
-------	-----------	------	----

Սկաւառակ	"	25 "	45
----------	---	------	----

Բարձրութիւն	Ամիրիսանեան	1 "	52
-------------	-------------	-----	----

Չողով "	Ուկերիչեան	2 "	50
---------	------------	-----	----

Մեկ ժայլ բարձ.	Ամիրիսանեան	5 "	04
----------------	-------------	-----	----

Ասոնցմէ զատ աղջիկներն ալ մասնակցած են խա-  
ղերու, հետեւեալ արդիւնքներով.

60 մէթր	Ա. Մարտիրոսեան	9 երկլ.
---------	----------------	---------

Բարձրութիւն	" "	1 մէթր 23
-------------	-----	-----------

Սկաւառակ	" "	14 "	32
----------	-----	------	----

Նոյնպէս աղջիկներ և այրեր ունեցած են չատ մը մըր-  
ցումներ ֆութպոլի և պասքէթպոլի, որու ընթացքին  
աղջիկներ յաճախ յաղթական ելած են,

\* \* Սկաւառական կազմակերպութիւնն ալ բա-  
ւական համակիրներ ունեցած է հոն, ինչպէս կը տես-  
նուի արդէն՝ ցուցակէն, չատ մը խումբեր կան հոն,  
որմէ գուրս կը մնան Ամերիկեան Նպաստամատոյցի որ-  
բանոցներու մէջ գտնուածները, որոնք բաւական  
թիւ մը կը կազմեն :

Ահաւասիկ Հայաստանի մէջ գտնուող սկաւառական  
խումբերու (Պիոներական) ցուցակը .

Ալեքսանդրաբոլի մէջ կան 111 խումբ, 5956 ան-  
դամներով : Խումբերուն 30ը քաղաքին մէջ, 81 գիւղե-  
րու մէջ են: Քաղաքի անդամներուն թիւն է 1991,  
գիւղերունը 3145, Հնդհանուր թիւն է 3627 մանչ և

1129 աղջիկ : Ընկերային տեսակէտով՝ 661 բանւորներու զաւակներ , չ424 գիւղացիներու , 669 պաշտօնեաներու , 153 զանազան : Ըստ աղջութեան՝ 1885ը Հայերեն , 36ը Ռուս , 125ը Եղիտի , 1ը Թուրք 9 զանազան : Կազմակերպութիւնը ունի 26 թոշակաւոր պաշտօնեայ : Հրահանգիչներու (ժարգիչ) թիւն է 17 : Որոշուած է յառաջիկայ տարի 10,000ի բարձրացնել անդամներու թիւը : Պիոներներէն պատանի պոլշեվիկներու կազմակերպութեան անդամ են 151 հոգի . թեկնածու 151 հոգի :

**ՍՏԵՓԱՆՍԻՄՆԻ** (Զալալովու) և շրջանի կազմակերպութեան անդամներուն թիւն է 569 , որոնցմէ 5ը բանուորներու զաւակներն են , 507ը գիւղացիներու 52ը պաշտօնեաներու , 389ը մանչ են և 180ը աղջիկ :


**ԴԱՓԱՆԻ** մէջ կան 18 խումբ . 725 հոգի , որոնց 561 մանչ , 264 աղջիկ : Ըստ աղջութեան՝ 717ը Հայեն , 6ը Յոյն , 2ը Թուրք : Ընկերային տեսակէտով 83ը բանուորներու զաւակներ են , 582 գիւղացիներու , 25ը պաշտօնեաներու : 18 խումբէն 17 գիւղերու մէջ են . մէկը՝ կեղրոնը , հանքերուն մէջ :

**ԱՇՏԱՐԱԿԻ** մէջ անդամներու թիւն է 735 , որոնց 510ը մանչ , 225ը աղջիկ , ասոնց մէջ կան նաև 200 «Հոկտեմբերիկներ» մինչեւ 5 տարեկան : Կազմակերպութիւնը ունի 5 պատի լրագիր , որոնք կը հրատարակուին ամիսը 2 անգամ : Որոշուած է մինչեւ 1926 թիւը հասցնել երկու հազարի :


**ԴԱՐԱԼԱԳԵԱԶԻ** մէջ կազմակերպութիւնը ունի 500 անդամ , որոնցմէ 36ը Թուրք , կան 52 աղջիկներ և 111 Հոկտեմբերիկներ : Ընկերային տեսակէտով 89 առ հարիւրը գիւղացիներու զաւակներ են :

\* \* Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը Հայաստան ղրկեց երեք մարզիչներ, որոնցմէ երկուքը Տիգրան Խոյեան և Օննիկ Եազմածեան բաւական ատեն մը հոն աշխատելէ վերջ վերադարձան. իսկ Վահան Զերազ կը մնայ հոն, Հակասական լուրեր տրուած են այս մարզիկ-մարզիչին ձերբակալումին և ազատ ձգուած ըլլալուն համար, թէև ըսենք որ Զերազ որոշ չափով ունեցած է իր աշխատութեան պատուաբեր բաժինը, ամերիկեան որբանոցներուն մէջ :


\* : Վերջերս Հայաստանի մէջ Վազգ անունով մարզական հանդէս մը հրատարակուիլ սկսած է :



Դարբինը դարբնելով դարբին կը դառնայ, և թռչունն ալ կամաց կամաց կը չինէ իր բոյնը :



ՄԵՐ ԱԽՈԶԵԱՆՆԵՐԵՆ



ԲԱԳԱՐԱՏ ԹԱՀԹԱՃԵԱՆ

որ եղերական մահ մը ունեցաւ



## ԿՈՓԱՄԱՐՏԻՆ ՊԱՏՄԱՎԱՆԸ

### ՄԵՐ ԱԽՈՅԵԱՆՆՐԸ ԵՒ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Պօքսի , ծագումը շատ հին է : Կը պատմուի թէ հին Յունաստանի մէջ առենօք գոյութիւն ունեցող այս խաղերը հին Յունաստանի հետ կորսուած և հաղիւ վերջին քանի մը հարիւր տարիներու միջոցին մէջտեղ ելած են , այսօրուան կատարեալ ձեւը առնելով :

1719ին , այս նքն՝ երկու դար առաջ , Անգլիացիք առաջին անգամ ըլլալով պաշտօնապէս շամփիօնութիւնն հաստատած են : Եւ այս անունը առաջին անգամ առած է հոչակտոր անգլապօքսէօր ձէյմս Ֆիլ : 1695ին , Օքսֆօրտշայրի մէջ ծնած այս ըմբիչը նախեառաջ լաւ սրախաղաց մըն էր : Մարմնակրթանքի սիրահար , հին հոռմէացի և յոյն ըմբիչներու կեանքը ուսումնասիրեց , իր ըրած ուսումնասիրութիւններուն շնորհիւ յաջողեցաւ կոռուփի իրեն յատուկ ձեւ մը ստեղծել և մինչեւ իսկ դպրոց մը բանալ :

Այս ձէյմս Ֆիլը , Նիտութօն , Թիմ Պիուք և Պօպ Սթօքս ասուն ըմբիչներուն յաղթելով ախոյեան հըռչակուեցաւ : Ձէյմս Ֆիլ 1734ին մեռաւ , և այն տարին ձօրճ թէլօր անուն մէկը ախոյեան եղաւ , թէև աս ալ ձէք Պրաօթօն անուն մէկու մը կողմէ յաղթուեցաւ :

Ձէքի օրով է որ պօքսի օրէնքները շինուեցան և ձեռնոցները հնարուեցան : Սակայն միմիայն ամաթէօրները կը գործածէին զանոնք :

Շամփիօնութեան առթիւ եղած մրցումները մերկ կոռուփով կ'ըլլային : Այս կերպ մրցումներուն մէջ ձեռնոցը միայն 150 տարի յետոյ ընդունուեցաւ :

Պրաօթօն 16 տարի շարունակ պահեց իր տիտղոսը և  
1750 Ապրիլ 11ին 14 վայրկեան տեւող կռուի մը պա-  
հուն, ձէք Սլաք անուն մէկէ մը պարտուեցաւ։ իսկ  
քանի մը օր յետոյ ձէք՝ Պրաօթօնի պարտեալներէն  
ծօրճ թէլօրի կողմէ գետին փոռւեցաւ։

Այնուհետեւ տարիներ անցան, սակայն շամփիօ-  
նութեան արժանի մարզիկ մը չդոնուեցաւ։

1791ին, նշանաւոր Վան Մէնտուզա երեւան եկաւ  
և իր անօրինակ ճարտարութեամբ ալշութեան մատ-  
նեց ամէն մարդ։

Արուեստական կերպով պօքս ընող առաջին անձն  
է առ որ, հազիւ 4 տարի կրցաւ շամփիօն մնալ և 15  
ապրիլ 1795ին ծօն ձէքսընի հետ մրցման մը պահուն  
պարտուեցաւ։


Ձէքսընէ յետոյ, ձէմ Պըլչըր նշանաւոր եղած է։  
Անիկա թէնիս խաղացած պահուն, արկածով մէկ աչքը  
կորսնցուցած և հետեւաբար պարտուած է Հէն, Փիրս  
անուն մէկու մը կողմէ։

Հէն Փիրս պօքսի աշխարհին մէջ առաջին անձն  
է որ ո՛չ մէկէն պարտուելով, ինքնարերաբար քաշ-  
ուեցաւ այս ասպարէղէն, և ծօն կէօլի փոխանցեց իր  
տիտղոսը, որը Թօմ Քրիփ անուն մէկէ մը պար-  
տուելով վրայ տուաւ այդ տիտղոսը։ Այն ատենները  
պօքսը Անդլիոյ մէջ շատ զարդացած էր։ Մինչեւ իսկ  
ծօրճ չորրորդ թագաւորը և իր եղբայրը իրենց հովա-  
նաւորութեան ներքեւ առած էին այս խաղերը։

Այս միջոցին Թօմ Մէլինօ անուն խափշիկ մը երե-  
ւան ելաւ և ասպարէզ կարդաց Թօմ Քրիփի։ 1810  
Դեկտ. 8ին 40 րաունտէն, իսկ 1811 յուլիս 28ին 11  
րաունտէն նօֆ առւք եղաւ այս վերջինը։

Այս շրջանին, երբ Թօմ Քրիփէ զատ, Տան Տօ-  
նէլի, ծիմ Վարտ, Պէնտիկօ անուն մարզիկները կային

ԿՐՓԱՄԱՐՏԻ ԶԱՍՈՒԱԾ



ՃԵՔ ՏԵՄՓՈՒԻ

Աշխարհի բոլոր ծանրութիւններու ախոյեանը



Անդլիոյ մէջ, անդին Ամերիկա դեռ նոր կը շարժէր։  
Առաջին ամերիկացի մարզիկները Եաքօպ Հայր, թօմ  
Հայր, ձօն Մօրիսի անուն անձերն են։

Ամերիկեան պօքսի առաջին շամփիօնութեան մըր-  
ցումը 1816ին անգլեւամերիկեան պօքսէօրներու միջեւ  
տեղի ունեցած է։

Ինչպէս կ'երեւի, պօքսը, Անդլիոյ մէջ վերածնե-  
լէն մօտաւորապէս հարիւր տարուան ժամանակամիջոցի  
մը մէջ Անդլիայի և յետոյ Ամերիկայի մէջ զար-  
գացած է։

Անկէ ասդին, այս երկու երկիրներուն միջեւ  
շամփիօնութեան մասին կանոնաւոր մրցումներ կազ-  
մակերպուած են. ասոնցմէ ամենանշանաւորը 1889 յու-  
լիս 8ին Ամերիկայի Ռիչարդի քաղաքին մէջ, Ամերի-  
կացի ձօն Սուլիվան և ձէք Քիլրէնի միջեւ տեղի ու-  
նեցած մրցումն է։ Ասիկա մերկ կոռուփով եղած վեր-  
ջին մրցումն էր՝ 75 բառնատ, այսինքն 2 ժամ 16 վայր-  
կեան 23 երկլ. տեւող ժամանակամիջոցի մը մէջ Սու-  
լիվան զգետնած է իր հակառակորդը։ Դժբախտաբար,  
այս վերջինը չլրցաւ մրցիլ Անդլիոյ շամփիօն խափշիկ  
Բէթէր ձէքսընի հետ, ու այս խարչիկ ըմբիշը մինչեւ  
1898 անյաղթելի մնաց։ 1891ին ձիմ Քօրսլէթի հետ  
61 բառնատ հասնող կոռուի մը պահուն հաւասար մնաց,  
բայց վերջապէս 1898 մարտ 22ին ձիմ ձէֆրիզի հետ ունե-  
ցած կռիւի մը պահուն յաղթուեցաւ։ Այս միջոցին  
ձօէ կօս անուն անդլիացի մարզիկ մը Ամերիկա եկաւ, և  
1873ին Ամերիկացի թօմ Ալէնին յաղթեց, բայց 1880ին  
Բատի Բաեանէն յաղթուեցաւ, Բատի Բաեան ալ պար-  
տուեցաւ ձօն Սուլիվանի կողմէ։

Այս անձը երկար ատեն աշխարհի շամփիօն ան-  
ունը կրցաւ պահել։

1887ի դեկտեմբերին, Յրանսսայի մէջ ձէք Քիլ-  
րէնի և ձիմ Ամիթի միջեւ կարեւոր մրցում մը տեղի

ունեցաւ, Մէկ փռունցքով կատարուած այս կոիւին  
երկու հակառակորդները ճիշդ 106 բառնտէ յետոյ  
հաւասարի մնացին,

Ճօն Սուլիվան մինչեւ 1892 պահեց իր տիտղոսը  
և նոյն տարոյ յուլիսի 7ին Նիւ-Օրլէանի մէջ Ճիմ  
Քօրպէթի կողմէ 21 բառնտէն պարտուեցաւ, Այս  
մրցումին մէջ է որ առաջին անգամ կովամարտու-  
թեան յատուկ ձեռնոցներ գործածուեցան, և յաղթա-  
կանին հարիւր հազար տոլար տրուեցաւ:

Ճիմ Քօրպէթ այն ատեն 26 իսկ հիմա 55 տարու-  
է և Քարիանթիէ-Տէմփուի մրցման դատաւորնե-  
րէն մէկը եղաւ: Ճիմ Քօրպէթ իր կարգին 5 տարի  
կրցաւ պահել իր տիտղոսը և Պօպ Ֆիչսիմոնս անուն  
միջակ ծանրութիւններու ախոյեան մարզիկի մը թո-  
ղուց զայն: Ասիկա իր անհամեմատ ոյժին շնորհիւ 1-2  
բառնտէն կ'զզետնէր իր ծանրութիւնը ունեցող ըմբիշ-  
ները, և մինչեւ իսկ երբ իրեն հետ իր ծանրութեան  
համապատասխան եղողներէն ոչ մէկը մնաց, ան սկը-  
սաւ իրմէ զօրաւորներու հետ չափուիլ և Ճիմ Քօրպէթի  
հետ 1897ին կոռւեցաւ ու յաղթեց անոր: Պօպ իր այս  
կերպ տիրացած տիտղոսը մինչեւ Ճիմ Ճէֆրիզի հետ  
չափուած օրը պահեց:

Այս առթիւ հետեւեալ անէքթօտը կը պատմուի.

Երբ Քօրպէթ կը պատրաստուէր Պօպի հետ մըքց-  
ման. իր դիմացը առած էր Պիլի Վուտս անուն մէկը,  
որ հակառակ իր ջանքերուն, չէր կրնար դէմ դնել  
շամփիօնին բռունցքներուն: Ճարահատ, ուրիշ ընկեր  
մը փնտոելու ստիպուած, օրին մէկը վերջապէս դտան  
անձ մը, որ մէկ երկու օր իր դիմացինին շարժումներէն  
վախնալով, բնաւ տեղի չէր տար և կամաց կամաց  
սկսած էր իսկ դիմադրել. Օր մը նորէն փորձի պա-  
հուն Քօրպէթ հարցուց տղուն թէ, արդեօք իր հար-  
ուածները չէին ցաւցներ զինքը:

— 0'5, չեմ իսկ զգար, պատասխանեց տղան :

Քօրպէթ բարկացած, սկսաւ սոսկալի կերպով հարուածել մինչեւ որ բոռնցքի մը հարուածով դուրս ելաւ բինկէն :

Այս տղան ձիմ ձէֆրիդն էր :

Պօպի և ձիմի միջեւ 1899 յունիս 9ին Քօնէ Խալանտի մէջ, տեղի ունեցաւ կարեւոր մրցում մը : Երկուքին միջեւ 20 քիլոի տարրերութիւն մը կար : Պօպ 11 րառնտէ յետոյ պարտուած կը քաշուէր րինկէն : Ձիմ ձէֆրիգ երկար ատեն միակը մնաց իրու շամփիօն և Թօմ Շարքէյ, ձէք Ֆինկամ, ձիմ Քօրպէթ, Հանկ Քրիֆիկ, Ժոէ Քէնէտին, Քօս Բուլինը և երկրորդ անդամ Ֆիչ Սիմոնսը, ձիմ Քօրպէթը և ձէք Մօնրոն գետին վուեց : 1904ին ալոչ մէկը կար իրեն հետ չափուող :

Եոյն միջոցին խափչիկ ձէք ձօնսրն անուն մէկը ելաւ մէջտեղ, բայց ձիֆրիգ, չուղելով խափչիկի մը հետ շափուիլ, 1905 յուլիս 3ին հրաժարեցաւ իր տիտղոսէն և Շարվէն Հարթի փոխանցեց զայն, հակառակ անոր որ այս վերջինը քանի մը ամիս առաջ ձէք ձօնսընէ պարուած էր : 1906 վետր, 23ին, Լոս-Անձէլօսի մէջ, Թօմի Պըրնէս յաղթեց Մարվէնի և անկէ յետոյ կարդ մը ուրիշներու բայց չկրնալով չափուիլ ձէք ձօնսընի հետ մինչեւ Աւստրալիա վախաւ : Սակայն, ձօնսն հոն ալ հասնելով 1908 դեկտ. 25ին Սիտնէյ քաղաքին մէջ կոռւեցաւ Հարթի հետ : Հանգիպումը այնքան զօրաւոր եղաւ որ 14րդ րառնտին ոստիկանութիւնը միջամտելով դադրեցուց խաղը :

Ձօնսըն՝ ցարդ տեսնուած ըմբիշներուն ամենազօրաւորնէ : Սակայն, 1915 ապրիլ 5ին ձէյմս Վիլարի կողմէ 26 րառնտէն յաղթուեցաւ : Ձէյմս Վիլար ալ 1922 Յուլիս 4ին յաղթուեցաւ ձէք Տէմփսիի կողմէ չորրորդ րառնտէն :

Կոփամարտի միջազգային մրցումներու ընթացքին ունեցանք մէկ քանի լաւ ներկայացուցիչներ, որոնց մէջ առաջնութիւնը կը գրաւեն Ամերիկահայերը, իրենց դլուխը ունենալով Տիթրոյիթի Սիտը (Աեղբարք Պէրսկէրեան): Սիտ, շնորհիւ իր ճարպիկութեան և ոյժին, անցեալ տարի աշխարհի միջին ծանրութիւններու ախոյեանութեան համար տեղի ունենալիք մրցումներու համար զատուած տասներկու լալադոյններու շարքին մէջ դասուեցաւ: Սիտի մրցումները — որոնք դրեթէ իր յաղթանակներովը վերջացած են — չպիտի կրնանք մի առ մի թուել հոս սակայն իր մասին պիտի տանք կարգ մը տեղեկութիւններ, որոնց արձագանզը եղած էր միջազգային մամուլը:

Հոս կ'արուատպենք ամերիկեան «Նիւ Եօրք Սրօրթո» թերթին մէջ դրուած գնահակական գրութիւն մը:

Խոնարհ ծնունդէ եղող Հայ կոփամարտիկ մը, մասամբ ալ կոչու, Արեւմուտքէն (Ամերիկայի) Արեւելք կուգայ կոռուող աքաղաղներուն գէմ պայքարելու համար: Ան վերջին մէկ քանի ամիսներու ընթացքին հսկայաքայլ յառաջդիմութիւններ ցոյց տուած է և իր «մէնէյճըրը» Աէմի Բրլշթայն, Արեւելեանքեմերու վրայ համբաւ և հարստութիւն վնտոելու եկած է:

Սիտ քսանըեօթը տարեկան է և հազիւթէ երկու տարիէ ի վեր կոփամարտութեամբ կը պարապի. Բըրմաթայն Տիթրոյիթի մէջ ճաշարանապետ մըն է և արհեստով կոփամարտիկի մարզիչ մը չէ: Անոր միակ դրամագլուխը Պէրսկէրեանն է: Սիտ այդ ճաշարանապետին ծառայած միջոցին սկսաւ համբաւ շահիլ և իր վրայ ուշադրութիւն հրաւիրեց: Բըրլշթայն անոր յառաջդիմութեանը համար աշխատեցաւ:

Պէրպէրեան սկիզբները թէւ մէկ քանի պարտութիւններ ունեցաւ, սակայն վերջերը Տիթրոյիթի մէկ քանի ախոյեանները տապալեց: Այսուհանդերձ երբէք «նօք առւթ» չէ եղած և նշանաւոր է ոչ միայն իր պաշտպանողական խաղարկութեամբը, այլ նաև նոյնքան ալ իր յարձակողական ճարտարութեամբը, թէեւ աւելի փորձառու և ճարտար կոփամարտիկներ «ոինկ»ի վրայ զի՞նքը բաւական նեղած են, սակայն ան միշտ յառաջիմնելու վրայ է:

Սիտ ճախլիկ մըն է և մարմնոյ հարուածող մը: 1922ին բաւական կոփամարտութեան մրցումներ կատարեց: Ապրիլին Միլվօքէ գնաց և Բինքի Մայզըլի հետ տասը «ռառնատ»նոց խաղ մը կորսնցուց: Բինքի Մայզըլ լաւ հարուածող մըն է և Նիւ-Եօրքցիներուն մօտ մեծ համարում մը շահած է: Միւս կողմէն Պէրպէրեան ամէնուն զարմանք պատճառեց: Մայզըլ կըրցաւ յաղթել յուսահատ պայքարէ մը վերջ միայն և այդ յաղթութիւնն ալ կարելի է վերադրել այդ քաղաքին այլ եւս համբաւաւոր կողմնակցութեան, որով անարդարօրէն արժանաւորը զրկուեցաւ յաղթանակի պսակէն:

Ամիս մը առաջ (Յունիսին) էօ Ֆլայն իր «Բուլէնը» եղող Բիթի Հարթլին՝ Տէթրոյիթ ղրկեց Պէրպէրեանը տապալելու համար: Հարթլի տոկուն էր և ժամանակուան մը համար կրցաւ հայուն հարուածներուն զիմադրել, սակայն յաջորդական հարուածներ ստանալէ վերջ, չորրորդ ռառնատէն սկսեալ մինչեւ վերջի ռառնատը լաւ տիոց մը կերաւ և պարտուեցաւ:

Անցեալները Սիտ վարպետ ձօ Ռէլլինկի հետ մրցեցաւ: Ձօ վերջաւորութեանը շատ յոդնած էր, մինչ Սիտ կարծես յոդնաւթեան ինչ ըլլալը չէր դիմեր: Ձօ պարտուեցաւ և շատ մը շրջաններու մէջ բաւական նեղուեցաւ:

«Զեմ ըսեր թէ Պէրպէրեանը ախոյեան մըն է» , կը յայտարարէ ԲԸՐԼՉԹայն , «սակայն կ'ուզեմ որ լաւագոյն թեթեւ ծանրութիւններու դէմ ելլէ Սիտ , Անքացարձակասէս անվախ է և այնպէս կը կարծէ թէ ոչ մէկ թեթեւ ծանրութեան պատկանող կոփամարտիկ զինքը «նօք առթ» կրնայ ընել , կ'ընդունիմ որ Սիտ տակաւին սորվելիք շատ բան ունի և զինքը շատ բարձրերը տանիլ չեմ ուզեր :

Սիտէն զատ՝ անցեալ տարի իմացանք ուրիշ հայմարզիկի մը , Պ. էքիզեանի ձեռք բերած կարեւոր մէկ յաղթութեան լուրը , Պերճ , ամերիկեան ծովային զինուոր է , մասնակցած է Խաղաղական Ռիկիանոսի մարտանաւերու նաւազներու միջեւ կատարուած կը ոփամարտի ախոյեանութեան մրցումներուն և յաղթելէ յետոյ շարք մը հակառակորդներու յաղթական ելած և ստացած է ախոյեանութեան դօտին :

Ամերիկահայ այս երկու կոփամարտիկներէն զատօրաթերթեր արձագանզը եղան Պոսթօնի կէս միջին ծանրութեան ախոյեան ծօրճ Աղաճանեանի և երիտասարդ կոռուող ծօրճ Մանուէլեանի տարած յաղթանակներուն մասին :

Երկուքն ալ երիտասարդ , մէկը՝ 24 , իսկ միւսը՝ 21 տարեկան եղող այս մարզիկները յուսալի է որ ասկէ ետքն ալ նոր յաղթութիւններ տանին :

Ամերիկայէն յետոյ՝ Եղիպտահայն է որ իր ախոյեան Հայկ Ասատուրեանով կրցաւ ծանօթացնել հայրազուկը : Եղիպտոսի և Պաղեստինի հայ ախոյեանը անծանօթ մը չէ մեր մարզական կեանքին մէջ : Տարիներ առաջ իսկ իմացած ենք իր տարած յաղթանակները եգիպտացի և օտար շատ մը հակառակորդներու դէմ , որոնք թաթպանը ձեռքերնին եկան ասպարէզ կարդալ :

իրմէ ետք Եղիպտահայը ունեցաւ ուրիշ մարզիկ մը , ոչ նուազ զօրաւոր . Պոլսէն հոն գաղթած Սկիւտարցի Կէվրէկեանը ,որ կատարած խաղերուն մեծ մասէն կրցաւ յաղթական դուրս ելլել : Նորահասներուտարած յաջողութիւններու լուրերն ալ կը հասնին Եղիպտոսէն : Իրենց մեծ վարպետներուն նայելով , սպասենք որ «ապագայ հարուածող»ները կարենան յաջողութիւններ բւնենալ :

«Ամերիկա , Եղիպտոս և Պոլիս , հայ կոփամարտիկներու երրորդութիւնն է որ կը սլարունակէ» ըսած էր թերթի մը աշխատակիցը .

Այս՝ Ամերիկայէն և Եղիպտոսէն ետք՝ Պոլիս ալ ունեցաւ իր որոշ բաժինը հայ կոփամարտիկ հասցնելու և անոնք «արտածելու» գործին մէջ : Ասոնց մէջ անկասկած առաջին կարդը կը դրաւէ Պոլսեցիներուս այնքան ծանօթ և սիրուած ախոյեան Յ . Պէճիտեան , փետուր ծանրութեան սլատկանող կոփամարտիկ մը որ մասնակցելով Թուրքիոյ ախոյեանութեան պաշտօնական մրցումներուն , յաղթական ելաւայդ խաղերէն , ստանալով տիտղոսը և գօտին , զոր կը պահէ ցարդ , չունենալով իրմէ լաւագոյնը : Արթին՝ հակառակ իր տարիքին , մեծամեծ յաղթանակներ կրցաւ տանիլ հայ և օտար հակառակորդներուն վրայ , ու ստացաւ ուրիշ տիտղոս մըն ալ «Պղտիկ ախոյեան»ը , զոր կը պահէ և սիտի սլահէ մինչեւ վերջը :

Արթին՝ որ Պոլսէն մասնաւոր հրաւէրով ֆրանսամեկնեցաւ , հոն՝ ինչպէս նաև Գերմանիոյ մէջ մրցումներ կատարեց և յաջող արդիւնքներ ձեռք բերաւ : Անկէ վերջ անցաւ Յունաստան և Եղիպտոս ուր կը զտնուի հիմա և ուր կատարած մրցումները միշտ ի նպաստ իրեն վերջացան :

Արթինէն յետոյ՝ ուրիշ Յարութիւն մըն ալ Փաս-  
քալեան կամ ճիշդը ծանձանեան, մասնակցեցաւ  
Թուրքիոյ միջին ծանրութիւններու համար կատար-  
ուած ախոյեանութեան մրցման և յաջորդաբար պար-  
առութեան մատնելէ յետոյ իրեն դէմ հանուած հակա-  
այ տողները, ոչ նուազ փառաւոր յաղթանակ մըն ալ  
որաւ իր վերջին հակառակորդին՝ Ատիլի վրակր-  
յաղթելով անոր, հարուածներու առաւելութեամբ ։  
Փասքալեան, սակայն չկրցաւ տիրանալ տիտղոսին,  
կարդ մը ուրիշ սլատճառներով, որոնք աւելորդ կը  
սեպենք հոս թուելը ։ Ասոնցմէ զատ ունեցանք նաև  
Մարտիրոս Ծերունեան, Աթաեան, և ուրիշ շատ  
մը մարզիկներ, որոնք քանի մը անդամ հազիւ թէ  
տեսնուեցան «ըինկ»ին վրայ ։

Պոլսահայ կովկասարտիկներու շարքը չփակած՝  
յիշենք նաև մեր լաւադոյն մարզիկներէն Բագարատ  
թահթաճեանի մահը ։

Թուրքիոյ ախոյեան Քէմալ Պէյօֆի յաղթական  
Բագարատ, հակառակ որ դուրկ էր այդ խաղին նըր-  
բութիւններէն, սակայն շնորհիւ իր բազուկին, կըր-  
ցած էր շատ մը յաղթանակներ տանիլ ։ Բագարատ  
միաժամանակ մարզիկ մըն ալ էր և Մկր Մկրեանի  
խնամքներուն ներքեւ կրցած էր երկաթ, սկաւառակ,  
և քար նետելու զանազան մրցումներու մասնակցիլ,  
ուր յաջողութիւններ ունենալէ զատ. վերջին անդամ  
ախոյեան իսկ եղած էր ։

Շանթքլէրի մէջ 1918ի սեպտեմբեր 18ին, ամե-  
րիկացի նաւազներէն մէկուն հետ կատարած մրցման  
հետեւանքով է որ մեռաւ ան, և որուն փառաւոր  
յուղարկաւորութիւն մը սարքեց հայ երիտարդու-  
թիւնը ։

Իր շահեկանութեանը հետեւանքով կուտանք,  
աշխարհի ախոյեանութեան համար 1903ին Սան-  
Ֆրանչեսքոյի մէջ ձէք ձէֆրիզի և հակառակորդ ձիմ  
Քօրպէթի միջեւ կառա բուած մրցման մը նկարա-  
գրութիւնը :

... Պատմական օրը վերջասլէս հասաւ . «Մէքա-  
նիք Բավիյեօն» ուր տեղի պիտի ունենար մրցումը ,  
8000 անձեր կրնար պարունակել . սակայն տասը  
հազարի մօտ անձեր տեղ դտած էին : Սրահին մէջտեղը  
6 ոտք երկայն և 24 ոտք լայնութեամբ ոինկ մը շին-  
ուած էր : Ամէն մարդ գրաւի կը բռնուէր և կը կար-  
ծուէր թէ Քօրպէթ սլիտի ջախջախէր ձէֆրիզը , Ժամը  
8էն քիչ առաջ , զանգակը կը հրաւիրէր երկու հա-  
կառակորդները : Նախ ձէֆրի զրին՛ ելաւ , իր մար-  
զիչին , եղրօրը և նախսկին ախոյեան Պօպ Ֆիցումօնսի  
հետ միատեղ : Երկու կոփամարտիկներն ալ սեւ վե-  
րաբեր մը և ամերիկան զոյներով զարդարուած  
վզնոցներ հազած էին : Դատաւորը քանի մը խրատ-  
ներ տուաւ , որմէ վերջ երկու կոփամարտիկներն ալ  
անցուցին թաթառնին . . . .

Ձէֆրիս և Քօրպէթ իրարու ձեռք կը սեղմեն :  
Get ready ! պատրաստուեցէ՛ք , կը գոչէ դա-  
տաւորը , մինչ միւսները կը կը քաշուին :  
Զանգի հարուած .  
Կոիւը սկսած է :

### Ա. Շ Ր Ջ Ա Ն

Ձէֆրիս ձախ բազուկով կ'սկսի յարձակման . Քօր-  
պէթ հարուածները մէկ կողմ ընելով և խնդալով կը  
դառնայ հակառակորդին չուրիզը :

Բա՞ն . . . ! Ձէֆրիզ կը հարուածէ Քօրպէթի կզա-  
կին : Քօրպէթի աջ բազուկը միաժամանակ կ'երկարի  
և իր կոռուփը կ'իջնէ աշխարհի ախոյեանին զլխուն :  
Ձէֆրիս երկու անգամ կը հարուածէ Քօր-  
պէթի փորը :

Այս վերջինը կը հարուածէ սիրտին, ձէֆրիզ նորէն  
կը յարձակի, մինչ Քօրպէթ ետ կը քաշուի, միա-  
ժամանակ ենթարկուելով փորին ուղղուած քանի մը  
սոսկալի հարուածներու,

### Բ. Շ Ր Զ Ա Ն

Երկու կողմերն ալ կը խուսափին, Քօրպէթ կը  
բողոքէ ձէֆրիզի դէմ որ բազուկը ապօրինի կերպով  
սեղմած է. Երկու կողմէն հարուածներու փոխանա-  
կութիւն: Քօրպէթ՝ ձէֆրիզէն նուազ արագաշտք է  
և միեւնոյն ատեն ձշգօրէն կը հարուածէ և առաւե-  
լութիւններ ձեռք կը բերէ,

### Դ. Շ Ր Զ Ա Ն

Ձէֆրիզ կը հարուածէ Քօրպէթի վզին, մինչ այս  
վերջինն ալ կուրծքին դօրաւոր հակահարուած մը  
կուտայ: Քօրպէթ պաշտպանողականի կ'անցնի, մինչ  
ձէֆրիս կը վրիսլեցնէ իր սոսկալի հարուածները:  
Ձէֆրիս կ'երերայ. սրահը բնտկանաբար կը լեցուի  
աղմուկով. Քօրպէթ կ'օդտուի առիթէն և ստամոքսին  
2—3 հարուածներ կուտայ:

### Ե. Շ Ր Զ Ա Ն

Քօրպէթ դիւրաւ կը հեռացնէ ստամոքսին ուղ-  
ղուած հարուած մը: Ան ուղիզ հարուած մը կ'ստա-  
նայ կուրծքին, բայց նախ հակառակորդին բերնին և  
յետոյ սրտին ուղղուած երկու հարուածներով կը փո-  
խաղաբէ: Ձէֆրիզ կը խնդայ, Հարուածէ մը խու-  
սափիլ ուզած ատեն Քօրպէթ կը սահի և կ'իյնայ,  
բայց իսկայն ոտքի կ'ելլէ:

### Յ. Շ Ր Զ Ա Ն

Քէփթըն Մընլիի հրամանով, կը փոխեն ձէֆրիսի  
թաթպանը, որ վեասուած է: Ձէֆրիզ կը յարձակի

տակաւին, Քօրպէթ զժուարաւ կը հեռացնէ հարուածները, Քօրպէթ կը յարձակի, բայց իր հարուածները տկար են:

Այդ միջոցին Քօրպէթ զօրաւոր հարուած մը կուտայ ձէֆրիզի փորին, բայց այս վերջինը կը փոխադարձէ ուսին և ծնօտին տրուած երկու հարուածներով:

Քօրպէթ յոգնած կ'երեւի:

### Զ. Շ Ր Զ Ա Ն

ձէֆրիս աթոռէն կը ցատկէ և իր նախատիրած դիրքը կը դրաւէ: Յաջորդաբար կը հարուածէ Քօրպէթի նախ գլուխը, կղակը փորը, զլուխը, փորը և յետոյ նորէն գլուխը:

Խողին արդիւնքը արդէն կը նախատեսուի:

Քօրպէթ այլ եւս ինքինքին տէրը չէ. բայց նորէն ձէֆրիզի նախ այտին յետոյ կղակին երկու հարուածներ կուտայ:

### Է. Շ Ր Զ Ա Ն

ձէֆրիզ միշտ շուտով, յաջորդաբար և վայրագօրէն կը յարձակի Քօրպէթի վրայ, բայց այս վերջինը կը խուսափի և կը հարուածէ անոր փորին:

Քօրպէթ ուժ կ'առնէ, բայց ձէֆրիս ամէն բան հաշուած է. «Ան զիս չի կրնար զգետնել, կ'ըսէ և հեգնելով՝ «օ՞ն, ձի՞մ, տեսնենք կրնաք զիս զգետնել»կ'ըսէ:

ձէֆրիզ քանի մը հարուածներ կ'ստանայ ճակատին:

### Ը. Շ Ր Զ Ա Ն

Ամբոխը կը պոռայ ձէֆրիզի խոյանալը տեսնելով. ան կը հարուածէ Քօրպէթի քթին, բայց Քօրպէթ կը փոխադարձէ և առաւելութիւն իսկ ձեռքը կը բերէ:

Թ. Շ Ր Զ Ա Ն

ՃԵՓՐԻՂ ԿԸ ՓՈԽԵ ԻՐ ԽԱՂԻ ԿԵՐՊԸ. Կ'ԵՐԵԼԻ ԹԷ  
ՄՐՈՉԱԾ Է ԼՐԱՋՆԵԼ: Վագրի մը պէս կը ԽՈՎԱՆԱՅ ՔՈՐ-  
ՊԵԹԻ ՎՐԱՅ, ԲԱՅց ասիկա հիանալիօրէն կը պաշտ-  
առանէ ինքզինքը և կը ԽՈՎԱՓԻՒ ՀԱՐՈւածներէն:  
ԵՐԿՈՒՔԻՆ ալ այտերը արիւնլուայ են:

Ժ. Շ Ր Զ Ա Ն

ՃԵՓՐԻՂ ՆՈՐԷՆ ԿԸ յարձակի և ՔՈՐԱՊԵԹ կը ջա-  
նայ ԽՈՎԱՓԻՒ. ՃԵՓՐԻՂ կը յաջողի ահարկու հար-  
ուած մը տալ ՔՈՐԱՊԵԹԻ ՓՈՐԻՆ, և չկարենալով դի-  
մանայ ցաւին, գետին կ'իյնայ. իններորդ երկվայր-  
կեանին նորէն ոտքի է: Բայց հազիւ թէ ոտքի կանգ-  
նած ստամոքսին և կղակին երկու յաջորդական հար-  
ուածներ կ'ընդունի: Նորէն գետին կը գլուրի և կը  
տարածուի բինկին վրայ և ձեռքը հարուածը ստացած  
տեղը կը տանի:

Ժամ բռնողները վեց համրած են, երբ ՔՈՐԱՊԵԹ  
ոտքի կ'ելլէ, ամբողջ դէմքը արիւնլուայէ. բայց իր  
մարդիչները նետած են սպունգը: (\*)

Ճիմ ՃԵՓՐԻՂ, աշխարհի ախոյեանը, կը պահէ  
իր տիտղոսը:

\* \* \*

Հազիւ թէ արդիւնքը ծանուցուած է երբ ՔՈՐ-  
ԱՊԵԹ ձեռքը կ'երկարէ ՃԵՓՐԻՍԻ և կ'ըսէ անոր՝  
«Կը շնորհաւորեմ Ձեզ, իմ սիրուն ծերուկա»:

\* \* \*

ՃԵՓՐԻՂ կ'ստանայ 32,778, իսկ ՔՈՐԱՊԵԹ 10,910  
առլար:

ՄՐԳՈՒՄԸ ԼԱւ դործ մըն է:


(\*) Սպունգ նետելը պարտութիւնը ընդունիլ կը նշա-  
նակէ:

## ԹԵՇԻ Ի Ս

ԹԷՆԷՄԻ մրցումներուն ալ մասնակցող հայ մարզիկներ ունեցանք վերջացող մէկ քանի տարիներու ընթացքին, Ասոնց դլիսաւորը ֆրանսարնակ Ամանկիւլն է որ կրցաւ չափուիլ եւրոպացի կարող «բաքէթ»ներու հետ իսկ :

Առանկիւլէն յետոյ՝ մեր մէջ ունեցանք նորահաս մը, Վահրամ Շիրինեան որ նմանապէս մասնակցելով Պոլսոյ մէջ կատարուած շատ մը մրցումներու հակառակ իր տարիքին և փորձառութեան, կրցաւ շատ անգամներ «Փինալիսդ» մնալ. Վահրամէն դատ ունեցանք աւելի կարողներ, մանաւանդ Յուլիաննէսեանը, որ կրցաւ յաղթանակներ տանիլ օտարներու հետ կատարած մրցումներուն մէջ :

Ասոնցմէ յետոյ, կրնանք յիշել նաև «Մշտական երիտասարդ» Լեւոն Թոփուլեանը, Արշակ Քէլէկեանը, Գատըդիւղի Արաքս խումբի թէնէսի անգամներէն ե. Սապոնձեան, Սպանդար Սարաֆեան, Գուրգէն Խակէնտէրեան, Դնալը Կղղիլ հայ քենիսվոմենները, որոնց զլուխը կը զտնուի Օր. Առշանեան, որոնք թէե չմասնակցեցան ունէ միջազգային մրցումներու, սակայն ամէն եղանակի, հետեւեցան իրենց սիրական սրուին :



Թէնիսի բանագոյն Բաքէրները եւ Աբալտինկ գնդակները կը ծախուին Լեհոն ՅԱԿՈԲԵԱՆ վանառատունքներա փասած չը սիրի:



Քղիշի «Նոր լուր»)


Հանգուցեալ Տիար Աթանազինէ ԷԴՆԱԵԱՆ

## ՉԻՍԹ ՇԱԽ

Օտար Երկիրներու և մասնաւորապէս Ֆրանսացի մէջ զտնուող հայ հարուստներ մասնակցեցան ձիարշաւի զանազան մրցումներու, ունենալով իրենց սեպհական «էքիւոխ»ները :

Ստորեւ կուտանք 1924 և 1925 տարիներու ընթացքին այդ ձիարշաւներու մէջ շահած հայ հարուստը՝ «էքիւոխ»ին պատկանող ձիերու անունները և ուրիշ մանրամասնութիւնները .

Ինչպէս կը տեսնուի ամենէն առելի հանգուցեալ Աթանազինէ Էքնասեանի, «էքիւոխ»ն է որ յաջողութիւններ ունեցած է, իրմէ վերջ ունենալով Քէլէկեան, Մանթաշէֆ և Մատթէոսեանները :



(Рузвик «Лур Лимр»)

ԷԳՆԱԵԱՆ ԷԺԻՒՐԻԻՑ լաւագոյն ձին՝ (Հօհնել)





### Պ. Փ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

Երկար ատենէ ի վեր ֆրանսայի մեջ հաստատուած  
եւ զերմ համակիր մը եղոծ է ձիարշաւի մրցումներու :  
**ԻՐ** եփիւռիին ամենանշանաւոր յաղթանակը եղած է  
1924ին «Հապաներա» անուն ձիուն ունեցած յաջողու-  
թիւնը : Ասկէ զատ Պ. Մատթեոսեանի ուրիշ ձիերը,  
ինչպէս նաև «Հապաներան» անցեալ տարի եւս շարք  
մը մրցումներու մասնակցելով յաղթական ելան :





(Բլիշկ ռնոր Լուր)

### Պ. Ա. ՄԱՆԹԱՇԻ Ֆ

Էզնաեան, Մատրեղսեան հիմուներէն վերջ կուգան  
Պ. Ա. Մանթաշի ձիերը, որոնց տարած յաջողութիւն-  
ները տա նոր են : Ա. Մանթաշի հիմունին . վերջին  
տարիներու ընթացքին տարած յաղթանակներուն մէջ  
կարելի է յիշել Բարիզ ժաղաքին կողմէ տրուած մրցա-  
նակի վազքին մէջ ունեցած յաջողութիւնը :

Ասոնցմէ զատ կայ Պ. Սվանեանի հիմունին ալ, որ իր  
կարգին նիսի եւ Քանի ձիարշաւներու ընթացքին կր-  
ցաւ յաջողութիւններ ձեռք բերել :



Թուալան	Ձիուն անունը	Տերը	Մեր վազք	Մրցանակ
27 Օռւլիս	1924	Մաթո	Ա. Էղնահեան	4000
17 Օդոստոս	"	Հապանէլբա	Ժ. Մատթէնսեան	1200
26 Սեպտեմբեր	"	Մէլիսաննոս	Լ. Մանթանէլգ	1300
26 Հոկտեմբեր	"	Հօհնէլք	Ա. Էղնահեան	2400
28 Մարտ	1925	Լիւսթիւքրիւ	Ա. Էղնահեան	1600
7 Ապրիլ	"	Պուտիսսոր	Տ. Բէլէկեան	4000
17 Մայիս	"	Հօհնէլք	Ա. Էղնահեան	3400
28 Օռւլիս	"	Արթամէն	"	3000
				40,000

## ՀԵԹԵԼԱՆԻԻ

Հեծելանիւի մրցումներուն մէջ կրնանք ըսել թէ  
ուրիշ բոլոր ազգերէ աւելի՝ Հայերս է որ յաջող եղած  
ենք։ Արդարեւ 25 տարիներ առաջ հայ մը՝ Պ. Ղա-  
զարոսեան Բըթի-Շանի պարտէվին մէջ այս կարգի  
վազքերու յատուկ «Փիսթ» մըն ալ չինած է, ուր տեղի  
ունեցած են այդ մրցումները։

Այդ շրջանէն ասդին մենք ունեցած ենք լաւ  
մարզիկներ, որոնց առաջին շարքին վրայ կը գտնուի  
Արմենակ Զերքօեան, որ տեղացի և ֆրանսացի հե-  
ծելանւորդներու հետ իսկ մրցելով, փայլուն և ջախ-  
ջախիչ յաջողութիւններ տարած է։

Իրմէ վերջ կուգայ Վաղարշակ Վարժապետեանը,  
որուն մասնակցութիւնը թէ՝ աւելի փայլուն և թէ  
աւելի ժողովրդական կ'ընէր հանդէսը։ Վարժապետեանի  
շահած մրցանակները և առաջնութիւնները կրնանք  
ըսել թէ անհամար են։ Ասկէ յետոյ երեւան կ'ելլեն  
Հայկ Մինասեան և Աշոտ Մամիկոնեան՝ «Ծերուկ ախոյ-  
եան»ը, որուն ամենանշանաւոր յաղթանակը եղած է  
Սուլթան-Սույի-Շիշի մրցումը, որու միջոցին հաս-  
տատած է հիանալի «Ռըքօր» մըն ալ և այս առթիւ  
«Լ'Օթօ» թերթը դրկած է գնահատական պաշտօնա-  
կան վկայական մը, որուն թարգմանութիւնը կու-  
տանք ստորեւ։

“Օ Թ Օ,,

ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

Տրուած Պ. Աշոտ Փափազեանի, առաջին ելած Շիշի-  
Հաճի Օսման Պայիր երթեւեկի մրցումէն, կատարուած  
1913 Յուլիս 2ին։

Անոր կուտայ ճամբռւ վրայ Թուրքիոյ ախոյեանութեան տիտղոսը (\*):

Տնօրէն

Բարիզ . . . . .

Հ. ՏէԿՐԱՆԺ

«Սապահ» թերթի

Բօջի ներկայացուցիչ  
ԻՄՔԵՆՏԷՐ

Մարզական աշխատակից  
ՔԵԼԵԿԵԱՆ

Ծանօթ. — Այս տիտղոսը այդ հեռաւորութեան վրայ կատարուած վաղքի մը ընթացքին կրնայ առնուիլ իրմէ: Պայմանաւոր այս վկայագիրը ստորագրողներուն կողմէ քննուին վաղքին պարագաները:

Հայկէն, Աշոտէն վերջ ունեցանք նաեւ Վահան Նորհատեանը, որ ըլլա՛յ Պոլսոյ. ըլլա՛յ Պուլկարիոյ մէջ ունեցաւ շատ մը յաջողութիւններ, Վահան Նորհատեան Սօֆիայի մէջ մասնակցեցաւ հեծելանիւի կարեւոր մրցման մը, որ տեղի ունեցաւ հազար մէթր տարածութեան վրայ: Հակառակ իր մըրցակիցներուն մէյմէկ ախոյեաններ ըլլալուն, Վահան այդ օրը փառաւոր յաղթութիւն մը տարաւ, առաջին ելլելով այդ մրցման մէջ: Թրքական հիւպատոսը, որ ներկայ էր այս վաղքին, ջերմապէս չնորհաւորած և դրամական մշցանակ մըն ալ տուած է: Ասոնցմէ վերջ նորահասներ միայն ունեցած ենք, որոնց մէջ կան կարգաւ Քսանթոս Զէլիքեան և Գեղամ Գոլթուքնեան:

---

Զանա՛ ժպտիլ և յետոյ խնդալ, մտածելով որ պատահածը համեմատաբար կարեւոր բան մըն է:

Համբերութիւնը ամէն մարզերու մէջ յաջողութեան դադտնիքն է:

---

(\*) Աւոտի այս եւ ասկէ վերջ ձեռք բերած յաջողութիւնները պատօնապէս նանցուած են թրական Ֆէտեասիօնէն, որ անիկա իբր ախոյեան նանցած է:

## ՊՈԼՍԱՀԱՅ ԽՈՒՄԲԵՐԸ ԵՒ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

---

Ներկայիս Պոլսոյ մէջ ունինք 10ի չափ ֆութ-  
պոլի խումբեր, որոնց մասին խօսած ենք քանի մը  
էջ անդին :

Իրաւ է թէ այս խումբերը հիներու հետ բաղդա-  
տելով տկար կազմ մը ունին, սակայն հակառակ  
սեփական դաշտավայրի և մանաւանդ նիւթական մի-  
ջոցներու չգոյութեան, այս խումբերը կրցած են լաւ  
կազմակերպութիւններ մէջտեղ հանել և պատուաբեր  
մրցումներ ունենալ օտար խումբերու հետ :

Առաջին անգամ «Ժողովուրդի Զայնը»ի թերթին  
միջոցաւ է որ հայ խումբերը ծանօթացած են իրա-  
րու և կազմակերպած են թուրնուա մըն ալ, Պոլսա-  
հայ խումբերու ախոյեանութեան համար :

Այս խաղերուն մասնակցած են հետեւեալ խում-  
բերը. Շիշլի Ա. և Բ., Արաքս, Էսաեան, Խասդիւղ,  
Ֆէրիգիւղ, Գումզափու, Պէշիկթաշ, Սամաթիս և  
Մազրիգիւղ :

Խաղերուն արդիւնքը եղած է .

### Ա. Շ Ր Ջ Ա Ն

Մազրիգիւղ	յաղթող	Պէշիկթաշի (*)	1—0	կօլով
Գումզափու	»	Սամաթիսի	1—0	»
Գատըզիւղ	»	Ֆէրիգիւղի	5—0	»
Էսաեան	»	Խասդիւղի	4—2	«
Շիշլի Ա.	«	Շիշլի Բ.ի	4—3	»

(\*) Պէշիկթաշ խաղալ չե ուզած Երկարաձգումը,  
եւ պարտուած նկատուած է :

Բ. Շ Ր Զ Ա Ն

Մազրիգիւղ	յաղթող	Էսայեանի	1—0	կօլով
Շիշլի	»	Գումզափուի	4—1	»
Գատըգիւղ	»	Մազրիգիւղի	3—0	»
( Ֆինալ )				
Շիշլի	»	Գատըգիւղ (*)	1—0	»

Շատ լաւ պայմաններու տակ կատարուած այս մրցումներու հետեւանքով, Շիշլի ֆութպոլիս խումբը Պոլսահայ խումբերու 1922—1923 տարուոյ ախոյեան հռչակուեցաւ :

Այս խաղերէն վերջ, երբ ըստ բաւականի յայտնի եղած էր Պոլսահայ ֆութպոլիսթներու արժանիքը, կազմուեցաւ հայ խառն խումբ մըն ալ որ մրցեցաւ նախ և առաջ իֆէսթօս յունական խումբին հետ, և որմէ պարտուեցաւ յաջորդաբար 0—1 և 0—2 կօլերով :

Խառն խումբին մասնակցեցան Շիշլի և Արաքս խումբերու անդամները հետեւեալ կազմով .

Կօլքիբր. Յարութիւն (Ա.) Գառնիկ (Շ.) :

Պէքեր. Ղազարոս (Ա.) Հայկ և Եղէկիէլ (Շ.) :

Հափաէքներ. Յովակիմ (Ա.), Ալպէր (Շ.), Համբարձում (Ա.), Յ. Սէմէրձեան (Շ.) Իսչիկ Յարութիւնեան (Գ., Գ.) :

Ֆօրմէրտներ. Մենտոր (Ա.), Հրանդ (Ա.), Գեղամ (Ա.), Արտաշ (Շ.), Ժօղէֆ (Շ.) Մարտիրոս (Ա.), Մինաս (Գ., Գ.) :

Նոյն միջոցին Պոլսոյ քրիստոնեայ և թուրք խումբերը կազմեցին կիրակիի լիկ մը : Վերոյիշեալ խառն խումբը մասնակցեցաւ . այդ խաղերուն, Շիշլի անունով : Շատ հաւանական էր որ այս խառն խումբը

Առաջին մրցման երկու կողմերն ալ հաւասար մնացած են, երկրորդ խաղին է որ Շիւլիցիք ըրին յաղթական կօլերնին :

յաղթական ելլէր այդ խաղերէն, սակայն քանի մը  
խաղ եթէ վերջ Արաքս խումբի անդամները քաշուել-  
նուն հետեւանքով, երկրորդ ելաւ մեր խումբը այդ  
մրցումներէն :

Գումզաբուի հայ ֆութպոլի խումբն ալ թէեւ  
մասնակցեցաւ այս խաղերուն, բայց Հազիւ թէ երեք  
խաղերէ վերջ քաշուեցաւ մասնակցելէ : Արդէն հազիւ  
թէ 4—5 հայ խաղացողներ կային, միւսները օտար  
էին :

Ահաւասիկ այդ խաղերուն արդիւնքները .  
Եիւմ յաղթող Գումզաբուի 1ի դէմ 2 կօլով

»	և	Բերա	4—4	կօլով	հաւասար
»	»	Աթլաս	0—0	»	»
»	»	Թաթավլա	0—0	»	»
»	յաղթող	Y. M. C. A.	2ի դէմ 3	կօլով	
»	»	Իւնիօն Գլիւպի 0ի	» 2	»	
»	»	Մօտաի	0ի	» 2	»
»	և	Իֆէսթօս	1—1ով	հաւասար	
»	յաղթող	Նիւ Ասթրի	0ի դէմ 1	կօլով :	

Այս խաղերէն վերջ բաւական ատեն հայ խում-  
բերը օտար խումբերու հետ մրցումներ կատարելով  
բաւականացան :

Այդ շրջանին՝ հայ խումբերու աջակցութեամբ  
Գատըգիւղի Իւնիօն Գլիւպին մէջ տեղի ունեցան աթ-  
լէթիք խաղեր, որոնց յաջորդեցին նաև ֆութպոլի  
խաղեր, և որոնց ընթացքին հայ խառն խումբը չա-  
րաչար պարտութեան մատնեց յունական ամենազօրա-  
ւոր խումբը եղող Իֆէսթօսը՝ 0ի դէմ 2 կօլով լաղ-  
թելով անոր : Ահաւասիկ աթլէթիկ խաղերու ար-  
գիւնքները .

100 մէթր Հրանդ Աճէմեան 12

200 » Հրանդ Աճէմեան 25

400 » Հրանդ Աճէմեան 57<sup>2</sup>/<sub>5</sub>

800	մէթր	Թորդոս	Սէթեան	2	վ.	25
1500	»	Խաչիկ	Պէնկլեան	5	վ.	1 $\frac{2}{5}$
1	տալլ	Զարեհ	Եավրուեան	5	մ.	31
3	»	Հրանդ	Աճէմեան	11	մ.	60 $\frac{1}{2}$
Երկար	նետել	Սէմէրձեան	8	մ.	57	
Չողով	բարձր	Ասատուր	Տիրատուրեան	2	մ.	44
Բարձրութիւն	Զարեհ	Եավրուեան	1.	մ.	58	
Կեցած	Երկայնութիւն	Զարեհ	Եավրուեան	2	մ.	61 $\frac{1}{2}$
Դրուշտաւ	(4×100)	Պէշիկթաշ	54	ե.		

Արտաւազդ Քիւրտեան — մեր լաւագոյն մարզիկը — այդ օրը հիւանդ ըլլալուն, չկրցաւ մասնակցիլ, այլապէս 800 և 1500 մէթրի մրցանիշները աւելի լաւ արգիւնքներով կարելի պիտի ըլլար արձանագրել:

Ինչպէս կ'երեւի, խաղերու արգիւնքներէն ալ. այդ օրը Հրանդ Աճէմեան, մեր ախոյեանը, յաջորդական չորս առաջնութիւններ շահելով օրուան յաղթականը հոչակուեցաւ, Հակառակ որ այդ օրը մարզագաշտը բաւական անյարմար էր, սակայն ձեռքբերուած արդիւնքները գոհացուցիչ եղան և մինչեւ իսկ այդ տարուան ընթացքին ուրիշ ո և է տեղ կատարուած հայ մարզիկներու խաղերու արդիւնքն աւելի պատուարեր:

Ասկէ զատ, մեր մարզիկները մասնակցեցան Բերա Դլիւպի կողմէ սարքուած միջազգային աթլէթիկ խաղերու:

Առաջին տարիներու միջոցին — 1923ին — հեծելանիւի վազքերու մէջ առաջին եկաւ Քսանթոս Զէվիքեան, մինչ Գեղամ Գոլթուքնեան իր կարգին, հորէն առաջին կ'ելլէր Բ. կարգի հեծելանւորդներու մրցումէն:

Յաջորդ տարի Գոլթուքնեան առաջին եղաւ 10 հազար մէթր վազքի մրցումէն և Տիգրան Իրանեան ալ երկրորդ եղաւ Բ. կարգի վազողներու մրցումէն:

Մեր մարդիկներն ալ ունեցան որոշ յաջողութիւններ։ Հրանդ Աճէմեան առաջին ելաւ 100 մէթրի վազքէն, իսկ Արտաւազդ Քիւրտեան ալ 800 մէթրի վազքին մէջ, իր կարգին Զարեհ Եավրուեան առաջին ելաւ բարձրութիւն ցատկելու մէջ։

Տարի մը վերջ մեր նորահասներէն եղող Խ. Պէնկլեան, որ շահած էր Պոլսահայ 1500 մէթր վազքը, կը մասնակցէր այն հեռաւորութեան վրայ կատարուելիք մրցման մը, որու ընթացքին Պոլսոյ 1500 մէթր վազքի ախոյեան Վէնսան Սօֆիանօ անուն անգլիացին 100-150 մէթր «ավանս» կուտար մրցակիցներուն ։ Առաջին շարքին մէջ զտնուող Պէնկլեան, հակառակ որ դեռ առաջին անգամ ըլլալով կը մասնակցէր միջազգային մրցման մը, սակայն շնորհիւ իր պաղարիւնութեան, կրցաւ յաղթական ելլել վազքէն, 150 մէթր ետ ձգելով իր մրցակիցը։

Նոյն միջոցին Եավրուեան առաջին ելաւ բարձրութիւն ցատկելու մրցումէն, իսկ Հ. Աճէմեան ալ երկրորդ՝ երեք քայլի մրցումէն, իրմէ ետք ունենալով նորէն Եավրուեանը։

Այս յաջողութիւնները հաղիւթէ լրացած, Արտաւազդ Քիւրտեան մեծ յաջողութիւն մը ձեռք կը բերէր, 800 մէթր վազքի մէջ, յաղթելով իր մրցակիցներուն ։ Չորս մարդիկներու մասնակցութեամբ ձեռք բերուած այս յաղթանակները մասնաւոր գնահատանքի առարկայ եղան և մրցանակաբաշխութեան ատեն երբ Պէնկլեան իր մրցանակը ի յարգանս Սօֆիանօի՝ անոր թողուց, անվերջ ծափահարութիւններ ողջունեցին այս զեղեցիկ ժէսթը։ Սօֆիանօ շնորհակալութիւն յայտնելով միատեղ այս նուէրին՝ խնդրեց անկէ որ իր մօտ պահէ այս նուէրը, յիշելու համար իր յաղթանակը։ Աւելորդ կը նկատենք հոս տեղտալ յոյն և ֆրանսական մամուլին մէջ այս առթիւ սիւնակներով զրուած գո-

վասանքներուն (մինչ հայ մամուլը տող մը իսկ չունէր...)

Այս մրցումներէն զատ, հայ խումբերն ալ ունեցան շատ մը մրցումներ։ (\*)

Անցեալ տարի ալ հայ մարզիկներ նորէն շատ մը յաղթանակներ արձանագեցին։ Հեծելանիւի թրքական ֆէտէրասիօնի հովանաւորութեան ներքեւ կաղմակերպուած վաղքի մը ատեն Գեղամ Գոլթուքճեան, Սկիւտարցի նախկին մարզիկ մը, հակառակ մրցման կէսին՝ բոպիկ ոտքով վազքը շարունակել ստիպուելուն, առաջին եղաւ Շիշլի-Մասլաք երթեւեկի մըրցումին մէջ։

Անգլիական վարժարանի ամավերջի հանդէսներու ընթացքին ալ հայ մարզիկուհիներու յաջողութիւններու ականատես եղանք։

Օր. Եօլանդ Գավաֆեան, մին այդ մարզիկուհիներէն, առաջին ելաւ շատ մը խաղերէ, մինչ Ռոպէրթ Գոլէնի մէջ Արտաւազդ Քիւտեան յաղթական կուգար 800 մէթր վաղքի մրցումէն, մօտենալով դպրոցի մրցանիշին։ Զարեհ Եավրուեան ալ երկրորդ ելաւ մէկ քայլի և բարձրութիւն ցատկելու մրցումներէն։ Մէկ քանի շաբաթ առաջ ուրիշ մարզիկ մը, փոքրերու յատուկ խաղերու ատեն, առաջին ելաւ երկաթ նետելու մէջ։

Այս միջոցին նորէն կարելի եղաւ կազմել հայ խառն խումբը, որ առաջին անգամ մրցեցաւ յունական Մօտա խումբին հետ և 1ի դէմ 2 կօլով պարտուեցաւ։

1925ին Սթատիօմի մէջ կատարուած միջազգային աթլէթիկ խաղերու ատեն, Վէնսան Սօֆիանո նորէն պարտուեցաւ, մեր մարզիկներէն քոլէժական Քիւրտ-

(\*) Այս խաղերը գրուած են խումբերու կազմերու։

եանէ , որ իր հետ միատեղ կը մասնակցէր 800 մէթր վազքի մրցումին : Շեշտելու համար այս մրցման կարեւորութիւնը , ըսենք որ անգլիացի վազողը , որ միջազգային խաղերու մասնակցութեան առթիւ Լոնտոնի մէջ կատարուած նախապատրաստական խաղերէն չորրորդ ելած էր , յատկապէս Պոլիս եկած էր Եգիպտոսէն , պաշտպանելու համար իր տիտղոսը և վերահաստատելու համար խախտուած «ըրէսթիժ»ը :

Սակայն Քիւրտեան , որ շատ լաւ վիճակի մը մէջ էր , չարաչար յաղթեց անոր , 20 մէթրէ աւելի ետք ձգելով զայն : Եր դպրոցական ընկերը՝ Զ . Եավրուեան հակառակ իր տկարութեանը , մասնակցեցաւ բարձրութիւն ցատկելու մրցման և երրորդ ելաւ , մինչ իր կրտսեր եղբայրն ալ նոյն արդիւնքը ձեռք կը բերէր , փոքրերու յատուկ մրցումներու մէջ :

Կէօղթէփէի ամերիկեան վարժարանին մէջ կատարուած տարեկան Ողիմպիականի ընթացքին՝ այդ դպրոցին աշակերտներէն Լուտէր Աղասեան յաջորդական հինգ յաջողութիւններ ունեցաւ 100 մէթր , մէկ և երեք քայլ ցատկելու և մանաւանդ բարձրութիւն ցատկելու մրցման մէջ՝ 1 , 71 ցատկելով :

Մեր վարժարաններու մէջ սակայն քիչեր էին որ ունեցան նմանօրինակ հանդէսներ :

Ասոնց ամենէն լաւը , և կազմակերպուածը եղաւ Վիէննական վարժարանի կազմած տարեկան խաղերը , որոնց ընթացքին , գրեթէ կատարուեցան բոլոր աթլէթիկ խաղերը , շատ լաւ արդիւնքներ ձեռք բերուելով :

Պարտք կը զգանք հոս յիշել այն մեծ օժանդակութիւնը զոր ըրած էր վարժարանին տնօրէն Հ . Հմայեակ Վարդ . Համբարեան , այս խաղերու կազ-

մակերպութեան և մրցանակներու գնումին առ-  
թիւ, (\*)

Պ. Արթօ Գալփաքճեան, վարժարանին մարզան-  
քի ուսուցիչը, որ միեւնոյն ատեն նշանաւոր ըմբիշ  
մըն աւէ, մեծ զեր մը ունեցաւ այս յաջող արդիւնք-  
ներուն մէջ :

Վիէննական Մխիթարեան վարժարանէն վերջ  
կէտիկ Փաշայի վարժարանին մէջ է որ նմանօրինակ  
հանդէս մը սարքուեցաւ, և բաւական յաջող ան-  
ցաւ :

Դժբախտաբար, սակայն, մեր երեք առաջնակարգ  
վարժարանները՝ կեղրոնական, իսաեան և Հինդլեան  
հակառակ որ ունին շատ մը մարդիկներ, չկրցին տալ  
նման հանդէսներ :

---

Յաջորդ երեսներուն մէջ կուտանք Պոլսահայ  
խումբերու կազմին և մրցումներու ամփոփ նկարա-  
գրութիւնները :

---

(\*) Յիւեալ վարդապետին տնորիիւն է որ վարժա-  
րանի մարզանի դաւար աւելի մեծցուեցաւ եւ կանո-  
նաւորուեցաւ :

## ՊՈԼՍԱՀԱՅ ԽՈՒՄԲԵՐԸ

### Ծ Ի Ծ Լ Ի

ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

Երկար ատենէ ի վեր, Բերա եղած է հայ գութ-պոլիսդներու կեղրոնը։ Ֆրէնկեաններ, Նաոլեաններ, Նասիպեաններ, Ճօլօլեաններ և ասոնցմէ վերջ Ռու-բէսներ, Պօղոսիկներ, Արծիւեաններ, Ժիլպէրներ եղած են այն լաւազայնները, որոնք զանազան մըր-ցումներու ատեն սլանծացուցին հայ մարզիկին փառքն ու պատիւը։ Դժբախտարար հոս չէ կարելի մի առ մի թուել այս անունով կազմուած խումբին ցարդ կա-տարած մրցումները, և սակայն հարկ կ'զգանք հոս քանի մը տողերու մէջ ըսել թէ հայ խառն խումբին անունով կատարուած և շահուած բոլոր խաղերուն մէջ մեծ բաժին մը ունեցաւ այս խումբը։ Միջազդա-յին մրցումներու կարգին յաղթած է թրքական, յու-նական, անդիխական, հրէական, իտալական շատ մը խումբերու, հակասակ որ անոնք աւելէ զօրաւոր կազմ մը ունենային քան իրենք։

Վերջին տարիներու ընթացքին, սակայն, Շիշլի Մարմնամարզական Միութիւնը, հակառակ որ զըր-կուած էր իր շատ մը լաւագոյն խաղացողներէն, կրցաւ մասնակցիլ շարք մը մրցումներու, որոնցմէ ամե-նէն նշանակելին կը մնայ 1923-24 տարուոյ Պոլսահայ ախոյեանութեան համար, բոլոր հայ խումբերու միջև կատարուած մրցումներու ընթացքին բերուած յաղ-թանակը, որ վերջացաւ մեր յաղթութիւնով՝ շահուած Գատըդիւղի Արաքս խումբին դէմ՝ 0—0 և 0ի դէմ մէկ կօլով։

Ասկէ զատ կրնանք յիշել նաև Կիրակիի լիկ մաշերու մասնակցող մեր առաջին խումբին ձեռք բերած յաջող արդիւնքը, որ թէեւ ատեն մը Գատըգիւղի Արաքս խումբի լաւագոյններով մասնակցեցաւ այդ խաղերուն, սակայն հակառակ այդ խաղացողներէն զրկուելուն, կրցաւ իր ոյժերով մինչեւ վերջ մասնակցիւ Մրջազգային Ախոյեանութեան այդ խաղերուն և երկրորդ ելլել ընդհանուր դասաւորումի մէջ։

Վերջին տարուան ընթացքին՝ Միութիւնը առանց բացառութեան մրցած է Պոլսահայ խումբերուն հետու հետեւեալ արդիւնքները ձեռք բերած է։

Շիշլի — Արաքս	1—0
» — »	0—0
» — Տորք	2—0
» — Գումզափու	3—2
» — Պէրպէրեան	3—3
» — Էսաեան	0—2
» — Խասդիւղ	4—0

Օտար խումբերու հետ կատարուած խաղերու արդիւնքներն ալ — որոնք մեծ մասամբ պատուաբեր եղան մեր խումբին համար — հետեւեալներն են.

Շիշլի — Գատըգէօյ	2—0
» — Իգէսթօու	1—1
» — Ալթուն Շաֆաք	2—1
» — » Մզրաք	2—0
» — Թաթավլա	1—0
» — Նիւ Ասթր	3—0
» — Սբորթինկ	1—0
» — Բերա	1—1
» — Անգլիացիք	1—1
» — Թուրք ուսանդ.	1—0

Ֆութպօլէն զատ Միութիւնս հետեւած և մաս-  
նակցած է աթլէթիք ուրիշ խաղերու, որոնց ընթաց-  
քին իր անդամներէն Դեղամ Գոլթուքնեան, երկու  
տարուան ընթացքին, առաջին եկաւ Սթատիօմի մէջ  
և ՇիշլիՄասլուք ճամբուն վրայ կատարուած հեծելանիւի  
մրցումներէն, մինչ ուրիշ մը Տիգրան Իրանեան երկ-  
րորդ կ'ելլէր ուրիշ մրցումէ մը, Միութեան անունով  
միջազգային աթլէթիք խաղերու մասնակցողներէն  
Հրանդ Աճէմեան, Արտաւազդ Քիւրտեան, Զարեհ  
Եավրուեան, և Խաչիկ Պէնկլեան պատռաւոր յաղ-  
թանակներ տարին (\*): Հոս պարծանքով կրնանք  
յիշել Միութեանս նախկին անդամներէն և Թուրքիոյ  
հեծելանիւի ախոյեաններէն Աշոտ Մամիկոնեանի կողմէ  
Շիշլի-Քեհատհանէ վազքի ատեն ձեռք բերուած յաղ-  
թանակը, որուն հետեւանքով ստացաւ արծաթեայ  
շքեղ բաժակ մը, տրամադրուած այդ վազքը կազմա-  
կերպող «Ժուռնալ տ'Օրիան» թերթի կողմէ, Ներկա-  
յիս՝ Միութիւնս ունի ֆութպօլի երկու խումբեր,  
որոնց միջեւ կատարուած բարեկամական մրցումի մը  
ատեն հակառակ որ առաջին խումբին յաղթանակովը  
վերջացաւ և սակայն երկրորդ խումբն է որ շահեցաւ  
բաժակը: Ֆութպօլէն վերջ այս տարի պիտի ունե-  
նանք նաև Թէնիսի, Պասքէթ Պոլի, աթլէթիզմի և  
հեծելանիւի ճիւղեր, որոնք պիտի զեկավարուին կարող  
անդամներու կողմէ: Ներկայիս՝ Միութեանս կազմն է:

Պարոններ՝ Օննիկ Ֆրէնկեան՝ ատենապետ, Ալէք-  
սան Մկրտիչեան՝ ատենադպիր, Հայկ Նորհատեան՝  
գանձապետ, Ալալէր Կարապետեան և Մուշեղ Շաղիկ-  
եան Ա. և Բ. խումբերու խմբապետներ:

---

Այս մասին գրած ենք Պոլսահայ Մարգական Կեանի  
բաժնին մէջ :

**ԱՐԱԲՍ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԸ**  
**ԵՒ ԳՈՐԾՈՒՆՔՈՒԹԻՒՆԸ**

---

Արաքս Մարմնամարզական Միութիւնը կազմուած է 1919ին, Գատըղիւղի մէջ, նախաձեռնութեամբ երեք մարզիկներու՝ Յովհաննէս Քիւրքճեանի, Ղաղարոս Տէր Յակորեանի և Մանուկ Մանուկեանի կումբը իր կազմութեան առաջին օրերուն ունեցած է 70ի մոտ անդամներ, և կատարած է շարք մը միջազգային մրցումներ, որոնց ընթացքին երկրորդ ելած է Խւնիօն Գլիւպի մէջ կատարուած երկրորդ կարդի խումբերու ախոյեանոոթեան մրցումներէն:

Դժբախտաբար սակայն անդամներուն մէկ մասին մեկնումին հետեւանքով, Միութիւնը ցրուած է, երեք տարի վերջ սակայն կարելի եղաւ վերակազնել այս խումբը, ինձի հետ միատեղ Մօտա յունական խումբէն խաղացող Ղաղարոս Տէր Յակորեան և Սպանդար Սարաֆեան հաւաքելով Միծեռնակ և Արծիւ անուններու տակ խաղացող մարզիկները, զատեցին լաւագոյնները և 1923 Ապրիլ 1ին առաջին առաջին անգամ ըլլալով մրցեցանք յունական Մօտա խումբին հետ, որու յաղթեցինք 2ի դէմ 3 կօլով: Առկէ վերջ մասնակցեցանք և կատարեցինք շարք մը խաղեր որոնց կարեւորները եղան.

Արաքս	յաղթած	Էլփիսի	2—0ով
»	»	Սթրոմիթոսի	2—1 »
»	»	Ֆէրիզիւղի	5—0 «
»	»	Պալաթի	3—0 «
»	և	Շիշի	1—1 »
»	յաղթած	Մօտայի	1—0 »

<b>Արաքս յաղթած</b>	<b>Մագրդիւղի</b>	4—0 ով
»	և Ալթուն Մզրաք	0—0 »
» յաղթած	Գատըգիւղի	3—0 »
»	Անգլիացիք	1—1 »
» պարտուծ.	Շիշլիէ	0—1 «
»	Ֆէնէր Պաղչէ Բ.է	2—3 »
»	Շիշլիէ	0—1 »
» յաղթած	Մագապիի	4—0 »
»	Թուրք Դպրոցակն.	2—1 »
»	Շիշլիի	5—0 »
»	Բերայի	2—0 »

Այսպէս Արաքս իր կատարած 22ի մօտ խաղերէն 14էն յաղթական, 3էն հաւասար և 5էն պարտուած է:

Արաքս վերջին անգամ կազմակերպուած հայ խումբերու յատուկ թուրնուայէն յաղթական ելած է և շահած է Պ. Կ. Մագասճեանի կողմէ տրամադրուած բաժակը:

Այս և ասկէ առաջուան թուրնուաներուն մասնակցող մեր խումբին կազմը եղած է:

Կոլիբր՝ Յարութիւն Թագւորեան, Պէֆէր՝ Ղազարոս Տ. Բակորեան և Կարապետ Մոստիչեան, Հաֆպէներ՝ Յովակիմ Հայրապետեան, Համբարձում Մագմանեան (խմբ.) Կարապետ Փէքմէզեան. Ֆօրվերսներ՝ Մենտոր Մջիկեան, Հրանդ Գալֆաեան, Լուտէր Աղասեան, Գեղամ Քիթապճեան և Կարապետ Պատուհասեան:

Ասկէ զատ, միութիւնս ունի նաև Վոլէյ Պոլի, Թէնիսի և Պասքէթ Պոլի խումբեր: Թէնիսի մէջ յաջողած են Կարապետ Մոստիչեան, Սպանդար Մարաֆեան, Գուրգէն Խոկէնտէրեան և ե. Սապունճեան: Խոկ Պասքէթ Պոլի խումբին կազմը եղած է՝ Կարապետ Մոստիչեան, Սպանթար Մարաֆեան, Լուտէր

Աղասեան, Յարութիւն Թագւորեան և Հրանդ՝ Գալֆաեան։ Միութիւնս իր անդամներուն միջեւ կազմակերպած է աթլէթիկի և լողալու մրցումներ ալ։

Միութիւնս ունի նաև զրադարան մըն ալ, ուրկէ Կ'օգտուին բոլոր անդամները։

Համառոտ կերպով տալէ ետք այս տեղեկութիւնները, հարկ կ'զգանք հրապարակաւ մեր շնորհակաթիւնները յայտնել թէ՛ Դատըզիւղի Թաղական Խորհրդոյ և թէ՛ տեղւոյն վարժարանի տնօրէն Պ. Յ. Գարիպեանի, որոնք դպրոցին սենեակը և պարտէզը տրամադրած են։ Նոյնպէս մար շնորհակալութիւնները կը յայտնիենք Պոլսահայ խումբերու ներկայացուցիչ Պ. Ալէքսան Մկրտիչեանի, որ անձնուիրաբար հոգ տարած է Միութեանս կազմակերպած Ողիմպիական և մանաւանդ Ֆութալի խաղերուն։

## ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Ս. ՄԱԶՄԱՆԵԱՆ Խմբավետ «Արաբ» խումբի

### ՄԵԶՄԻ ԱՆԴԱՐՁ ՄԵԿՆՈՂՆԵՐԸ

Անցեալ տարի հայ մարզաշխարհը երկու դառն կորուստներ ունեցաւ. Բարիզի մէջ մեռաւ Հ. Մ. Լ. Մ. ի կարեւոր ոյժեմէն Պ. Գառնիկ Շէհրիկեան և Պոլսոյ մէջ ալ Պ. Մարտիրոս Զարիֆեան, բանաստեղծ և 1912ի Ողիմպիականին երեք քայլ ցատկելու ախոյեանը։

Հանգիստ իրենց ոսկորներուն։

ՊՈԼՍԱՀԱՅ ԱԽՇՅԵԱՆՆԵՐՔՆ



ԶԱՐԵՀ ԵԱՎՐՈՒԵԱՆ

(Ռոպեր Քօլեժէն)

ՑաՏԿԵԼԲԵՐՈՒ ՄԷջ առաջին



## Ի՞՞ՉՊԵՍ ԿԱԶՄՈՒԵՑԱԻ ՊԵՐՊԵՐԵԱՆ ԽՈՒՄԲԸ

Նախապէս Սկիւտարի մէջ դոյլութիւն ունէին «Տօրք», «Նաւասարդ» «Թէնիս» անունով երեք մարզական անջատ Միութիւններ, որոնցմէ զատ նաև «Ճեմարան» ֆութպոլի խումբը իր Ա. և Բ. բաժանումներով:

Բնական էր որ այս զանազան խումբերը ու է լուրջ գործ կատարելու անկարող ըլլալէ զատ, զիրարկը չէզոքացնէին։ Ուստի միանդամ ընդ միշտ այս վիճակին վերջ տալու համար միացման փորձեր եղան։ Քիչ ատենէն արդէն միացման հոսանքը զօրացած էր։ Ուրաթօր մը տեղի ունեցաւ չորս Միութեանց պաշտօնական միացումով «Պէրպէրեան»ի կաղմութիւնը, որուն վարչութեան ընտրութիւնը նոյն օրն իսկ կատարուելով, ատենապետ ընտրուեցաւ Պ. Արտաշ Եփրեմ, Հ. Մ. ի լաւագոյն և կարող մարզիկներէն։ Ատենադպիր՝ Պ. Պերճ իւթիւնեան, զանձապետ՝ Պ. Եղուարդ Զարիֆեան, ընդհանուր խմբապետ՝ Պ. Լեւոն Ասատուրեան։

Փոխ խմբապետի պաշտօնը յանձնուեցաւ Պ. Վահէ Վայլօեանի՝ որ ընդհանուր խմբապետին բացակայութեան կը վարէր խումբին գործերը, և որուն աշխատութեան արդիւնքը կարելի է համարել թէնիսի դաշտը։ Իր հրաժարումով նոյն պաշտօնը յանձնուեցաւ Պ. Պարոյր Աչուկեանի (Պասքէթ Պոլի Ա. թիմէն)։

Ֆութպոլի խմբապետ ընտրուեցաւ Պ. Սիմոն Պէրպէրեան։

Աթէթիքի խմբապետ՝ Պ. Գրիգոր Շահին։

Շուէտականի խմբապետ Պ. Վահրամ Գըրմըղեան։

Պասքէթ Պոլի խմբապետ Պ. Արշակ Մարգարեան։

Թէնիսի խմբապետ՝ Պ. Մարտիրոս Ալիքսանեան։

Այսպիսի վարչութիւն մը աւելի օգտակար կրնար ըլլալ, որուն անդամները մէկմէկ պատասխանառու պաշտօն ստանձնած էին, և ամենքն ալ պատասխանառու էին ընդհ. խմբապետին՝ որ ամենուն տուած էր գործի լայն իրաւասութիւն :

Իսկ ընդհանուր ժողովի ատենապետ նշանակուած է Պ. Մարտիկ Բիրինչլեան և ատենադպիր՝ Պ. Վահէ Վայլօեան :


Միութիւնս, որ ունի մօտաւորապէս 70 անդամ, իր գործունէութեան իրր ապացոյց կատարեց ֆութպոլի առաջին մրցումը էռայեանի դէմ կէս ժամու չափ, որուն հետ 0—0 ով հաւասար եկաւ, և այս եղաւ ապացոյցը թէ ինք հայ խումբերու մէջ պիտի կրնար արժէքաւոր տեղը ունենալ, ինչ որ հաստատուեցաւ «Արաքս» և «Շիշլի» խումբերու հետ կատարած մրցումներով, և մանաւանդ իֆէսթօսի վրայ տարած յաղթանակով, որ նախորդներուն վրայ մրցանիշ մըն ալ աւելցուց :

Ֆութպոլի Ա. թիմին նման երկրորդն ալ կրցաւ իր աստիճանին վրայ գտնուող հայ և թուրք խումբերուն վրայ յաղթանակներ տանիլ, և նոյն իսկ Բ. ը աւելի լաւ և կանոնաւոր խաղացուածքով առաջինէն շատ աւելի պիտի արժէ մօտ ապագայի մէջ :

Պասքէթ Պոլի Ա. Բ. Գ. թիմերն ալ ապացոյցներ տուին թէ ֆութպոլի իրենց ընկերներուն չափ իրենք ալ գոյութեան իրաւունք ունին, քանի որ Ա. թիմը կրցած է յաղթանակներ արձանագրել յունական զօրաւոր խումբերու վրայ :

Թէնիսի խումբը, որ ուշ սկսաւ գործի, այս տարուան համար մասնակի խաղերով գոհացաւ, յառաջիկային աւելի փայլուն խաղերով իր վրայ խօսեցնելու մտադրութեամբ :

## ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ



ԱՐՏԱԻԱԶԴԻ ՔԻՒՐՏԵԱՆ



Թոպերը Քոլեմի մէջ սկսած է իր մարզական փորձերուն եւ այսօր Պոլսոյ մէջ 800 մէրց վազքի միակ մարզիկը եղած է : Մասնակցած է միջազգային խաղերու եւ ռատ մը մրցումներու, որոնց ընթացքին միւս առաջին ելած է : Նոյն յաջողութիւնները ձեռք բերած է նաև վարժարանին սարեկան Ողիմպիականներուն ատեն: Անցեալ սարի շրջանաւարտ եղաւ Թոպերը Քոլեմին եւ ներկայիս կը յանախէ Բժըշկական վարժարան :



Ա.



## ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԶՄԱՆԵԱՆ

Խմբապետ «Արախ» խումբի

————— ♦ —————

Միութիւնս այժմ Պասքէթ Պոլի և Թէնիսի բաժինները՝ ձմրան եղանակին համար ջնջած է և լոկ ֆութալով կը գոհանայ և մօտ ատենէն մարզական դասախոսութիւններ սկսելու մտադրութիւնը ունի, որպէս զի անդամները խաղին և ֆիզիքականին հետ նաև զարգացնեն իրենց մտաւորական պաշարը մարզանքի մասին :

ՊԱՐՈՅՐ Ա.ԶՈՒԿԵԱՆ

Պերպերեանի ընդհ. խմբակի օգնական


## ԳՈՒՄԳԱԲՈՒԻՆ

ՊԵԶՃԵԱՆ ԽՈՒՄԲԻՆ ԿԱԶՄԸ ԵՒ ԳՈՐԾՈՒՆՔՈՒԹԻՒՆԸ

Մեր մարզական կեանքին մէջ Գումգաբուցի հայ երիտասարդները կրցած են շատ պատուաւոր տեղ մը ունենալ։ Իրենց մէջէն է որ ծագում առին Տորք, Որբանոց և վերջին Գումգափու խումբերը, որոնց յաջողութիւնները արդէն հանրածանօթ են։ Ասոնցմէդուրս Գումգափու ունեցած է նաև աթլէթներ և լողացողներ ալ։ Վերջին քանի մը տարիներու ընթացքին սակայն Գումգափուցիք, հակառակ որ զրկուած էին իրենց ընկերներէն և սակայն կրցին քով քովի գալով կազմել Պէղճեան անունով խումբ մը, որ ներկայիս 50է աւելի անդամներով կը գործէ։ Գումգափուի վարժարանի տնօրէնութիւնը սիրայօժար սենեակ մը տրամադրած է այս խումբին, որուն անդամները նախկին դպրոցականներ են։ Պէղճեան խումբը ներկայիս Պոլսահայ կարեւոր խումբերու կարգը կը գտնուի. Եթէ նկատի ունենանք իր անցեալ տարուան ընթացքին ձեռք բերած յաջող խաղերը հայ և օտար խումբերու հետ — կրնանք ըսել թէ մօտ ապագայի մէջ — բայց միատեղ աշխատելու պայմանաւ — Գումգափուցիք պիտի կրնան առաջին կարգի խումբ մը ըլլալ։

Պէղճեան խումբի կատարած մրցումներու շարքին կը գտնուի Պուլկար Սիլլա խումբին հետ կատարուած մրցումները, որուն առաջինին մեր տղաքը յաղթական ելած և ստացած են բաժակ մը, իսկ փոխ-վրէժի մրցումը կորսնցուցած են, որովհետեւ Պուլկարները իրենցինէն շատ տարբեր խումբ մըն է որ դաշտ հանած էին։ Պուլկարներէն զատ Պէղճեան

## ՊՈԼՍԱՀԱՅ ԱԽՈՅԵԱՆԵՐԷՆ



Խ Ա Զ Ի Կ Պ է Ն Կ Լ Ե Ա Ն

Բերա Գլիւպի մարզահանդէսին  
Սօֆիանօի յաղբած պահուն ատեն

## ՊՈԼԱՎԱՅՅԻ ԽՈՒՄԲԵՐԷՆ

Բ.



ՊԵԶՃԵԱՆ — ԳՈԽՄԳԱԲՈՒ

մրցած է օտար խումբերու հետ ալ: Հայ խումբերու հետ կատարուած մրցումներու ատեն Պէզճեանցիք յաջողութիւններ ունեցած են: Առջիտարին երկրորդ կարգի խումբերու ախոյեանութեան մտանակցող այս խումբը շահած է առաջնութիւնը. 0ի դէմ 2 կօլով յաղթելով Սամաթիոյ խումբին: Իսկ անցեալ տարի պահ մը շարունակուող լիկ մաչերու ատեն Գումգափուցիք առաջին ելան կէտերու դասաւորումին մէջ, իրենցմէ վերջ ունենալով Արաքս և Պէրպէրեան խումբերը:

Պէզճեան ֆութպոլի խումբը ունի լաւ կազմ մը. չնորհիւ նախկին անգամներէն Պ. Յարութիւն Սէմէրճեանի ջանքերուն, կրցած են զգալի յառաջդիմութիւններ ունենալ. խումբին ատենապետն է Յ. Սէմէրճեան, իսկ խմբապետն է Արտաշէս Պէկեան: Խումբը այս տարի ունենայ հաւանաբար աթլէթներ և հեծել սնուորդներ:

## ԷՍԱԵԱՆ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԻԹԻՒՆ

— 306 —

Կազմուած ըլլալով մեծ մասամբ նախկին էսաեան վարժարանի աշակերտներէն, այս խումբը, 3—4 տարիէ ի վեր հինէն տարբեր ձեւով մը կը շարունակէ իր գոյութիւնը պահել. ունեցած է պատուաբեր դիրք մը Պոլսահայ խումբերու կարգին:

Մասնակցած է բոլոր ախոյեանութեան՝ խաղերու և դժբախտաբար չէ կրցած որոշ յաջողութիւն մը ձեռք բերել: Հայ խումբերու հետ կատարած մրցումներու ընթացքին պարտուած է Շիշլի և Արաքս խումբերէն: Երկու տարի առաջ Պէշիկթաշի Արծիւ խումբին հետ միանալով, թէև կրցած են ներկայանալի խումբ մը հանել, սակայն անկէ անդին եղած զանազան ձուլումները և փոփոխութիւններու դժբախտաբար հակառակ արդիւնք տուած է: Այսպէս, տարի մը առաջ էսաեան, Ֆէօ և Արծիւ խումբերը միանալով կազմած են Տորք անուն խումբ, որ հակառակ լաւ խաղոցողներ ունենալուն, չէ կրցան փափաքուած անթերի կազմ մը ունենալ:

Այսպէս ուրեմն, էսաեան Միութեան գործունէութեան շրջանը կը բաժնուի երեք շրջանի, ինքնազլուխ եղած ատեն, Արծիւ խումբի հետ միացած ատեն և Տորք անունով գործած ատեն:

Առաջին և երկրորդ շրջաններու ատեն էսաեանցիք հակառակ հայ խումբերէ պարտուելնուն, կրցած են յաղթել շատ մը յունա՛լան և զօրաւոր խումբերու, որոնց մէջ կը դանուին Արօրթինկ, Թաթավլա, Բերա խումբերը:

Տորք խումբի ատեն — որ դժբախտաբար շատ կարծ կեանք մը ունեցաւ — մեր մարդիկները խաղացած և

յաղթած են Թաթավլա, Արօրթինկ, Ալթուն Մզրաք  
և Բերա խումբերուն։ Հայ խումբերու հետ միայն մէկ  
քանի մրցումներ ունեցած և պարտուած են Շիշի  
խումբէն։

«Տորք»ի բաժանումէն վերջ էսայեանցիք աւելի  
խանդով մը մէջտեղ ելած և ունեցած են նորէն  
շատ մը մրցումներ, որոնց կարգին յաղթած են Խաս-  
դիւղի, Միջազիւղի խումբերուն և հաւասար եկած են  
Պէրպէրեանի հետ։ Աթլէթիզմի մէջ ալ էսաեանցիք  
յաջողութիւններ ունեցած են։ Պոլսահայ վերջին  
Ողիմպիականին իր անդամներէն Թորգոմ Աէթեան  
առաջին ելաւ 800 մէթր վազքի մրցումէն, մինչ անց-  
եալ տարի իր ուրիշ մարզիկները՝ Մկր Եավրուեան և  
Վաղինակ Միսքճեան ուրիշ յաջողութիւններ կ'ունե-  
նային Բերա գլխապի սարքած միջազգային աթլէթիկ  
հանդէսին մէջ։ Ներկայիս այս միութիւնը կը պահէ  
իր գոյութիւնը, շնորհիւ խումբին խմբապետը եղող  
Մատաթ Քապարաճեանի ջանքերուն։



82 էջի Բարիզի Հ.Մ.Լ.Մ.ի խումբի կազմէն է.  
(Ճերմակ հազուստով, աջէն ձախ) Ս. Խուպէսէրեան,  
Արթաքի, Հուպիսեան, Ժ. Խուպէսէ, եան, Կ. Կա-  
րապետեան, Ա. Պաղտասարեան, Ա. Արծիւեան, Կա-  
րապետեան։ Առաջին կարգին վրայ՝ Ռ. Շահմիրեան,  
Տէվէճեան, Մ. Մկրտիչեան։

Զախ կողմը կեցողներն են Գութպոլի յանձնա-  
խումբէն Գասապեան և Ժ. Եաղմուրեան։

## ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԷՆ



### ՄԿՐՏԻՉ ՄԱԼՈՒՄԵԱՆ

Եղած է սկառուս, մարզիչ եւ խմբապետ։ Նախաձեռնարկ շատ մը սկառուտական հանդեսներու, որոնք փայլուն յաջողութիւններ ունեցած են։ Ներկայիս կը գտնուի Մարտիլիա, ուր գտնուող Հ. Մ. Ը. Մ.ի կազմութեան եւ յառաջդիմութեան գլխաւոր եւ կարեւոր ազդակներէն մին եղած է։



Այս խումբերէն զատ կան նաև յետաղայ խումբերը որոնց մասին կուտանք հետեւեալ ծանօթութիւնները :

**ՍԱՄԱԹԻՈՅ** ֆութպոլի խումբը, կազմուած է 1922ին և կատարած շատ մը մրցումներ։ Ունի նաև մարզիկներ, որոնք եթէ քիչ մը աշխատին կրնան մեր լաւագոյններէն ըլլալ։

Թաղին վարժարանին տնօրէնութիւնը, ինչպէս միշտ, այս առթիւ ալ չէ զլացած իր օգնութիւնը և սենեակ մը տրամադրած է թաղեցի մարզիկներուն։ Ունի 20-30 անդամներ։ Մեծ մասամբ հայ խումբերու հետ մրցած է։

**ԽԱՍԳԻՒՂԻ** «Եռաստղ» խումբը կը շարունակէ պահել իր գոյութիւնը 1922էն ի վեր։ Դժբախտաբար միայն ֆութպոլով հետաքրքրուող այս մարզիկները չեն հետեւած մարզական ուրիշ ու է ճիւղի։

Խումբը կատարած է շատ մրցումներ, որոնք վերջացած են իր յաղթանակովը։ 1924էն վերջ սակայն զանազան պատճառներով խումբը կորսնցուցած է իր ոյժը և այսօր երկրորդ կարգի խումբերէն միայն կը նկատուի։ Ունի 15-20 անդամներ։ Խումբին պետն է կարօ ֆէնէրձեան։

**ՇԱՆԹ** (Միջազիւղ)։ — Տարիներէ ի վեր այս անունով խումբեր եկած ու գացած են, առանց սակայն կարենալ յարատեւելու։ Ներկայիս Միջազիւղի մէջ կազմուած է նորէն ֆութպոլի խումբ մը, որ վերջերս քանի մը խաղեր իսկ ըրաւ, կաւ մարզիկներ պարունակող այս խումբին յարատեւութիւնը կը փափազինք։ Ունի 20-25 անդամներ։

**ՖԵՐ** (Բանկալթի)։ — Գլխաւորապէս հայերէ կազմուած այս խումբն ալ՝ իր կազմութենէն ասդին

ՊՈԼՍԱՆԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ



ԼՈՒՏԵՐ ԱՂԱՍԵԱՆ

(1924) պատուարեր մրցումներ ունեցած է հայ և օտար խումբերու հետ, որոնց մէջ կը գտնուին յունական Սրօրթինկ, Թաթավլա, Նիւ Ասթըր, Բերա, Ալթուն Շաֆաք, Ալթուն Մզրաք և ուրիշ խումբեր։ Հայ խումբերու հետ ունեցած հանդիպումներու ատեն պարտուած է Շիշի խումբին և յաղթած Էսաեան, Խասդիւղ, Ռէտ Սթար խումբերուն։


Ներկայիս զրկուած ըլլալով արտասահման մեկնած իր անդամներու աջակցութենէն զրեթէ օտար խաղացողներով է որ կը չարունակէ իր մրցումները։ Հիմա ունի 10-15 անդամներ։

ՌէՏ ՍԹԱՐ. — (Ֆէրիդիւղ) 1922ի շրջանին լաւ գործունեութիւն մը ունենալէ վերջ, որուն ընթացքին մասնակցեցաւ թուրնուաներու այս խումբը, զժբախտաբար չկրցաւ պահել իր կազմը։ Անկէ վերջ հաղիւ թէ քանի անգամներ կրցաւ մրցումներ ունենալ զանազան խումբերու հետ որոնք զժբախտաբար իրենց պարտութեամբը վերջացան։ Անցեալ տարի թէեւ ատեն մը կրցաւ կանոնաւոր խումբ մը հանել — որուն մէջ մեծ մասով օտարներ կային — և սակայն չկըրցաւ որոշ յաջողութիւններ ունենալ։ Հակառակ այս ամենուն, կը շարունակէ պահել իր գոյութիւնը։ ունի 25-30 անդամներ։

ՄԱԳԻՒԴԻԼԻ ֆութպոլի խումբը վերակազմուած է 1922ին և մասնակցած այդ տարի կատարուած թուրնուաին։ Ասկէ զատ մրցած է հայ և օտար շարք մը խումբերու հետ, որոնց ընդհանրապէս յաղթած է։ Այս խումբը կը շարունակէ պահել իր գոյութիւնը։ 15—20ի չափ անդամներ, որոնց մէջ կան մարզիկներ ալ։

\* \* \* Կայծակ, Ծիծեռնակ, Փոքր-Տորք անունով խումբեր ալ կազմուեցան թէեւ, սակայն շատ կարճ տեւողութիւն մը ունեցան։

## ՊՈԼՍԱՀԱՅ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԷՆ



ԻՒՆԻՑ ԳԼԻՒՊԻ ՊԱՏՇԳԱՄՆԵՐԸ

Մրցումներէ առաջ



## ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ

«Արի»էն վերջ, Պուլկարիոյ մէջ հրատարակուեցաւ «Հայ Սկառուտ» անուն հանդէս մը (քանի մը թիւ միայն) և «Մարզիկ»ը, որ հիմա Հ. Մ. Բ. Մ. անունով և «Արի»ի հետ միացած կը հրատարակուի:

Մօտ ատենէն Պոլսոյ մէջ պիտի հրատարակուի «Արեւ» անուն մարզական շաբաթաթերթ մը:

Կարդացէք և տարածեցէք ասոնք:

## ԱՆԳԼԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՎՀԱՐԺՈՒԲ

Անգլիական հանրածանօթ Թրանսմի մօթօսիք-  
լէթները, ինչպէս նաև անոնց ամէն տեսակ կազմած-  
ները կը ծախուին Ղալաթիա, Մահմուտիէ ճատակսի,  
Թիւ 19 վաճառատունը: Հեռաձայն, Բերա 1010:

Թուրքիոյ միակ ներկայացուցիչը

## ♦ ԱՇՈՏ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ♦



M E T O C Y L C L E T T E S

T R A I U M P

*Et tous les accessoires*

♦ Chez Mr. Achod Mamigonian ♦

*Agent dépositaire pour la Turquie*

*Adresse. — Galata, Rue Mahmoudié N. 19*



---

# ՀԵՂԻ ԹԱՐԱՎԻ ԲՈՒԺԱԿ

---

ԺԱՄԱՅՈՅՑՆԵՐԸ

ՈՐՈՇՔ ԿԸ ՄԱՐՄՆԱՑՆԵՆ

ՃԵՌԱՊԱՅՈՒԹԻՒՆՆ ԵՒ ՏՈՎՈՒՆՈՒԹԻՒՆՆ

ՄԻՄԻ Ա ՅՆ

ԼԱԽԱԳՈՅՆ ՃԱՄԱԳՈՐԾՆԵՐՈՒ ՄՈՏ

ԿԸ ԳՏՆՈՒԻՆ

ԿԵՂՐՈՆՆԱՏԵՂԻ, ՊՈԼԻՍ, ՃԵՂԱԼ ՊԵՂ Խան թ. 11


ՀԵռածայն, Պոլիս 82

ԵՐԵ Կ'ՈՒԶԵՔ  
ՎԱՅԵԼՈՒ Զ  
ՏՈԿՈՒՆ  
Եւ Միաժամանակ ԱԺԱՌ  
ԿՕՇԻԿՆԵՐ ԳՆԵԼ  
Ո Եւ է զնումն առաջ, անգամ մը այցելեցեք  
ԹԻՓ - ԹԱՐՓ  
ԿՕՉԻԿԻ  
ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ  
ԴԱԼԱԹԻԱ  
ԵՒՔՐԵՔ Գալուրը, թիւ 71



# Ս Բ Օ Ռ Թ Մ Ե Ն


Եթէ պէտք ունիս Ֆութայօնի  
կօշիկի եւ կամ գնդակի, դիմէ  
ուղղակի Պ. Ալիբասն Յովհան-  
նէսեանի վաճառատունը, Բերս,  
թագսիմ, Բօզ Շուժ Կազինօնին  
տակը, ուր պիտի գտնես աժան  
եւ տոկուն կազմածներ:



## ♦ ԱՃԱՆ ♦

ԵՒ

## ♦♦ ՎԱՅԵԼՈՒԶ ♦♦



Ամեն ժեակ լայելուչ զյասրկներ, դիւրամաչելի զի-  
ներով, կը զմնուին Պողիս, Մեյսանձր, Աղակման խանի  
առաջին յարկը՝

**ԱՎԱԼԵՄՃԵԱՆ**  
**Վ Ա Ճ Ա Ռ Ա Տ Ա Ն Մ Ե Զ**

« ՈՒՂԱԴՐՈՒԹԻՒՆ »

Մարզանիք առաջ պէտք է  
նախ քննել տաս մարմինդ, հաս-  
կընալու համար թէ ի վիճակի ես  
հետեւելու նախափած ո եւ է  
խաղիդ : Առանց բժշկական քնն-  
ութեան, կրնայ շատ աղետալի  
վտանգներ ունենալ քու կատա-  
րած մարզանիդ, հետեւաբար  
դիմէ ուղղագի

բերա, թօքարթեանի ետին

**ՏՕՔԹ. Թ. ՊԱԼԵԳՃԵԱՆԻ**

որ քեզ խղնմորէն պիտի քննէ :




## ՏՈՎՈՒՆ ՀԵԾԵԼԱՆԻՒՆԵՐ

Ֆրանսական ժան Լուվե մարքայով տոկուն հեծելանիւներ կը ծախուին Ղալաթիա, Շիշիանէ, Քարաքոլ Ճատտէսի

## ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐՔԻԿՈ

Վանառատան մէջ :

Թէլէֆօն, Բերա 2886



## • ԵՐՄԻՍ •

Նպարեղինաց մեծ վանառատունէն զնեցէք  
ձեր տունին համար հարկ եղած ուսելիքները, որով-  
նետեւ անոնք քէ՛ բարմ, քէ անարատ են :

ՀԱՍՑԵ. — Բերա, Ա. ԵՐՐՈՐԴՈՒՐԻՒ Եկեղեցիին դէմ :

Թէլէֆօն, Բերա 75



Յ

ԺԱՄԱՑՈՅՑՆԵՐՈՒ

Լ

Թ

ԹԱԳՈՒՀԻՒՆ

Օ

Ժ

ԱՐԺԱՆԱՑԱԾ

Ն

ԵՅԹԸ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՒ

Յ

ԵՒ ՈՐՈՒՆ ՀԱԽԱՍՏԸ

Ժ

Օ


ԶԵՔ ԿՐՆԱՐ ԳՏՆԵԼ

Ի

Լ

ՈՉ ՄԵԿ ՏԵՂ

Դ



Կը վաճառուի


Բոլոր վաճառատուններու մէջ



Ընդհանուր ներկայացուցիչ

**Ն. Ճ Ե Զ Վ Ե Ճ Ե Ա Ն**

Պոլիս, Մեծ - Շնուկայ



ԱՄԵՆ ՏԵՍԱԿ  
+ ԱԿՆՈՑՆԵՐ +

ԿԸ ԵԱԽՈՒԻՒՆ

ՄԵԾԱՔԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ

Գ. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ

ՊՈԼԻՍ, ՍԻՐՔԵՃԻ

Գինճի Վաղլիք Խանի դէմ, Թիւ 67

---

Ե Թ Է

ԶԵՐ ՀԵՖԵԼԱՆԻԻՆԵՐԸ

ԿԱՄ

ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐԸ

Ո ԵՒ Է ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ԿԸ ԿԱՐՈՏԻՆ  
ԴԻՄԵՑՔ

Պ. Հայկ Մինասեանի

( Բերա, Զինուորական վարժարանի դէմ )

ՈՐ խղճամիտ կերպով կը կատարէ ամէն տեսակ  
ինքնաշարժերու և հեծելանիւներու նորոգութիւններ :

Բ Ե Ժ Օ

Ի Ն Ք Ն Ա Շ Ա Ր Ճ Ե Ր ՈՒ

Ե Ւ

Հ Ե Տ Ե Լ Ա Ն Ի Ի Ն Ե Ր ՈՒ

Ա Ն Ա Ն ՈՒ Ն Ը Ն Կ Ե Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Թ Ո Ւ Ր Բ Ի Ո Յ Մ Ի Ա Կ Ն Ե Ր Կ Ա Յ Ո Ւ Յ Ի Զ

Ս Ե Ւ Վ. Ա Լ Թ Ը Բ Ա Ր Մ Ա Ք Ե Ղ Բ Ա Ր Ք

Վ Ա Ճ Ա Ռ Ա Տ ՈՒ Ն Ե Ւ Գ Ր Ա Մ Ե Ն Ե Ա Կ

Բ Ե Ր Ա, Շ ի տ ա կ ձ ա մ բ ա յ, Ֆ ր ա ն ս. Հ ի ւ պ ա տ ո ս ա ր ա ն ի  
ա ն կ ի ւ ց ը

Բ Ե Ժ Օ Ւ Ա Ր Տ Ա Դ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր Ը

**Տ Ո Կ Ո Ւ Ն Տ Ե Ս Ա Կ Ե Ե Ն**

Թ Է Լ Ե Փ օ Ն, Բ Ե Ր Ա 432

# ՍԱԲՈՒԹՅԸ

Կը մաքրէ ամէն արծաթեղէն, ապակեղէն  
և պղնձեղէն առարկաներ

Կը մաքրէ ճերմակեղէնները, առանց  
ու է հոտ ձգելու

Իր այս կրկնակ առաւելութիւններուն համար  
ամէն ընտանիքի մէջ անհրաժեշտ է :

Կեդրոնատեղի . — ՖՐԻՆԿԵԱՆ՝ Ղալաթիա  
Հեռածայն, Բերա 3080

Նմոյչը և գործածելու եղանակի բացատրութիւնը  
ձրի կը դրկուի :

Բ

Յ ԿԱՐԻԼՆԵՐ ՄԻՍՅՆ

Ա

ԲԱԻԱԿԱՆ ԵՆ

Օ

ՓԱՅԼԵՑՆԵԼՈՒ

Լ

ԲՈԼՈՐ ՄԵՏԱՆԵՐԸ

Ֆ

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ

Ֆ Ր Ի Ն Կ Ե Ա Ն - Խ Ա Ն

Ղալաթիա

Հեռածայն, Բերա 3080

## ՄԱՐԶԻԿՆԵՐ ԵՒ ՄԱՐԶԻՉՆԵՐ

Ո եւ է գնում ընելէ առաջ  
անգամ մը այցելեցէք Բերա,  
Սուրիական բասած

## ՄԵՈՐԹԻՆԿ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ

ուր կը գտնուին Ֆութպոլի կօ-  
շիկներ, Ֆանէլաներ, գնդակներ,  
հնչպէս նաեւ Վօլէյ տօլի, Պաս-  
ֆէթպոլի, Թէնիսի, Հօֆէյի ամէն  
տեսակ կազմածներ :

Անպատճառ այցելեցէք ոեւ է  
գնում առաջ, եւ շատ զոհ պիտի  
մնավ :

Հեռաձայն, Բերա 2924





ԵԹԻ Կ'ՈՒԶԵՔ

ԴԻՄԱՑԿՈՒՆ ԵՒ ԱՐԱԳ

ՀԵԾԵԼԱՆԻՒՆԵՐ

ՈՒՆԵԱԱԷ

ԳՆԵՑԵՔ ՄԻՄԻԱՅՆ


**ՔՐԱՆՍԱԿԱՆ**

CYCLES RAVAT WONDER

ԲԱԼԱ ՎՈՆՏԵՐ ՀԵԾԵԼԱՆԻՒՆԵՐԸ

ՈՐՈՇՔ ՄԻԱՅՆ

ԶԵԶ ՊԻՏԻ ԳՈՂԱՑՆԵՆ



Թուրքիոյ միակ և երկայսուցիչը՝

• Ա Շ Ո Տ Մ Ա Մ Ի Կ Ո Ն Ե Ա Ն •

ԴԱԼԱԹԻԱ, Մահմուտիկ ճամսկով, Թիւ 19

Հեռածայն, Բերա 1010



Վերջին նորաձեւութիւններու համե-  
մատ ամէն տեսակ կօշիկներ, մեծաքա-  
նակ կը ծախուին

## ՄԵԼՔՈՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Կ Օ Շ Ի Կ Փ

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒԽՆԸ

Պոլիս, Մահմուտ Փաշա

Թիւ 173, Քամանթօ խանի դէմը

Հեռածայն, Պոլիս 2391



Վայելչասէրնե՛ր,

Անգամ մը այցելեցէք

և պիտի համոզուիք



## ՏՈՔԹ. ԳԱՍԱՊԵԱՆ

ՄԱՍՆԱԴԵՑ

ՆԵՐՔԻՆ ՀԻՒԱՆԱԿՐԵԱՆՑ

Խղճամիտ կերպով կը բռւժէ բռլոր  
հիւանդները, որոնք կը տառապին ներ-  
քին հիւանդութիւններէ :

ՀԱՌՑԷ. — Բերա, Օսման Պէյ, Ճապի  
Փողոց :

---

Փտտած և կոտրած ակոաներ կը դըժ-  
ուարացնեն մարսողութեան զործը և հե-  
տեւաբար ստամոքսի հիւանդութիւննե-  
րու պատճառ կ'ըլլան :

## ՏՈՔԹ. ՄԱՐԶՊԱՆԵԱՆ

( Ղալաթիոյ հրապարակին վրայ )

Իր մասնագիտութեամբը կը դարմանէ  
և կը շինէ ամէն տեսակ ակոաներ :



# ԱՐԵՒ

# ՀՐԱՏԱՐԱԿՉԱՆ

ՏՊԱՐԱՆ Եւ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Միակ յանձնարարելի տունը, Տպագրական եւ կազմարարութեան վերաբերեալ գործերու համար։ Ամէն ապսպրանք կը կատարուի խնամքով, աժան եւ ճաշկաւոր,

Արտասահմանի համար կարելի է դիմել հետեւեալ հասցէներուն։

ԱՐԵՒ

B. P. 558

STAMBOUL

ԱՐԵՒ

Պապը Ալի նաստէսի, 39

Կ. ՊՈԼԻՍ

Յ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ Հ. ԿՕՇԿԱՐԵԱՆ



500<sup>+</sup> 93  
163  
131

104  
118

49

56

58

05-116

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0007010

ЦЕНА

ՄԱՐԶԻԿԱՆԵՐՈՒ ԳՐԱԴ

Արաքսիա կամ Վարժուհին	Ա. Տ.	11
Աղքատին Պատիւը	Ա. Ալթու	
Արշին Մալ Ալան	(Երգե)	
Բարեկենդանի Անկուտիները		
Երբ Այլեւս Զեն Սիրեր	Զ. Էսայեան	75
Թափլաքեսը Փիլիկ	(Երգերով)	25
Հնկերը	Վ. Մառկրիտ	100
Լէպլէպիճի հօր հօր աղա		30
Ծիածան Նոր Տաղեր	Մ. Մեծարենց	150
Կարմիր մարդոց երդումը	Բ. Տիւթերայլ	150
Մատնիչը .	Ե. Օտեան	50
Նիք Քորթը (ոստիկանուկան մեծ վեպ)		200
Նոթ Փինքէրթօն (ոստիկանուկան վէպ)		200
Ասկի Աքաղաղ	Բաղբի	50
Խօքանալոյ	(7 հատոր)	350
Սաթևնիկ Տրդատ	Մ. Թիւթիւնձեան	80

**ՄԻՄՈՆԵ ՄԱՌԻ (ՎԵՅ ՀԱՏՈՐ) 300 ՂՐԱ.**

Սիրանոյշ	Ա. Տիւնոր.	150
Տրիւրի	(Տոամ հինգ արտր)	30
Արոէն Լիւրէն	(ատիկանուկան վէպ)	50
Շէքոք Հօլմա	" "	40
Միքէյի Սիրորկածը	Ե. Օտեան	25
Տայր Կարապետ		25
Մատու Մէջն է	Ե. Թօրայեան	50
Համէ Շէքեր Ծամէ	" "	50
Հաստ ու Բարակ մէկ զին է	" "	50
Մանօն Լէսքօ	Ա. Բուէվօ	150
Քամելիազարդ Կինը	Տիւմա Որդի	100

**Մարզիկներու համար բացառիկ զեղջ,  
Դիմեցէք Արեի Հրատարակչականին,  
Գին 60 ՂՐՈՒՇ**